



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2398



1902

2010

Հ. 6.

Հ. Ա. Ա

V

378

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

491.99-5

Q-73

ԱՐԴԻ ԱՇԽԱՏՀԱԲՈՐԻ

— → Հ Հ Հ Հ ← —

Բ. Գ Վ Գ Ֆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹՅՈՒՆ Վ. Ա. ԽԵՐԱՑՈՒԱՆ

(Բ. ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ)



491.99-5
Q-73

Կ. ՊՈԼԻՍ

ԲՈՒԺՈՒՆ Պ. ՊՈԼԻՍ
Զարմանալութ, բիւ 20

1902

ԿՕՀՑՅ-ԱԿ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Արդի աշխարհաբարի Գործական Քերականութեան
այս Բ. Գրքին մէջ, — որուն երկրորդ սպազրութիւնը
հրապարակ կը հանենք այսօր, — ջանացած ենք ներկա-
յացնել արդի աշխարհաբարին ներականութեան կարե-
ւորագոյն տարերը : Այս Բ. գիրքը զբաղած է Ս. գրքով
աւանդուած կանոնները բնդլայներու, աւելցնելով նոր
մասեր առողջանութեան, ուղղագրութեան, տղադրածի,
կետագրութեան, արևա, բարդ եւ ածանցեալ բառերու,
ձայնաւորմերու կորուսման եւ փոփոխման օրենքին,
նմանաձայն, հոմանիշ եւ հականից բառերու, եւ մաս-
նաւորապէս բայերու կազմութեան վրա :

Պէտք չէ սակայն կարծել թէ այս հատորին մէջ ամ-
փոփած ենք աշխարհաբար ներականութեան բոլոր օրենք-
ները : Այդ ամբողջութիւնը ջանացած ենք ներկայացնել
Գ. գրքին մէջ, որուն Ա. մասը հրապարակ ելած է ար-
դեն :

Ինչպէս պիտի տեսնուի այս ներականութեան ըն-
թացքին մէջ, եւ ինչպէս յայտարած էինք արդեն Ս.
գրքին առաջարաբանով, մեր կողմէ որ եւ է նոր օրենք
մը հնարած չենք բնու : Աշխարհաբարի անվիճենի հե-
ղինակութեանց դիմած ենք, հնեած, բաղդատած, վեր-
լուծած եւ համարաշխած ենք անոնց կողմէ ընդունուած
ներականական ձեռքբարձր եւ այդ տարեւոր մանրակիցին
աշխատութեան արդիսնեն է ահա՝ զոր ամփոփած ենք
այս էջերուն մէջ : Մեր զիսաւոր աղբիւրը եղած է Պոլ-
սոյ աշխարհաբարը, թէեւ մեր հնարաբար բոլիքն ան-

ԽԱՐԱՆ. ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ. ԿԱԶՄԱՑՈՒՆ ԵՒ Թ.Դ.Թ.Ա.Վ.Ա.Ա.Ա.Ա.

ՅԱՌԱՋԱԲԱՆ

27. Ֆինճանճըլար Կոզուշու, Կ. Պոլիս

2002



24350-61

معارف نظارات جليلة مسي و مطبوعات اداره بهيمسي رخصته
طبع او تمشدر
في 7 شباط ٢١٧

ցուցած ենք նաև Ռուսահայոց բարբառը, զոր այնքան հեղինակօրէն զիտցած է պատկերացնել Ստեփանոս Պալասանեան իր Մայրենի շեզուի բնականութեան մէջ :

Մեր փափաքը եղած է կարելի եղածին չափ պարզ եւ դիւրմբոնելի կերպով ներկայացնել այն օրենքները, զորս ի գործ կը դնեն այսօր լաւագոյն գրողները : Զանցած ենք որու կանոններու ենթարկել ընդունուած լեզուական սկզբունքները, ուաս անզամ աւանդելով նաև կրկին ձեւեր, որոնց մեկը կամ միւսը ընդունիլ մեր ձեռնիասուրենէն վեր նկատած ենք. այս է պատճառը որ չենք վտարած գրաբար հոլովմանց կարգ մը ձեւեր, որոնք բեւ աշխարհաբարի միօրինակուրեան ձգտումին անհամաձայն սակայն բնիքանուր կերպով գործածուած են արդի գրական լեզուին մէջ ալ :

Ժողովուրդին ներականուրեան եւ ընդունած բացառուրեան ձեւերուն առաջնուրին տուած ենք ամեն անզամ որ այդ ձեւերը նույրազործուած տեսած ենք գրագիտներու գրչին տակ : Այս պատճառաւ է որ ընդունած ենք աշխարհաբարի դերանունները միայն, առանց դիմելու գրաբարի ձեւերուն, զորս չի գործածեր արդի գրողներու մեծամասնուրինը, եւ որոնց պէտքն ալ արդին զգալի չէ բնաւ : Միեւնոյն բանը բրած ենք նաև բայերուն նամար, խղճամիս ուսումնասիրուրեամբ ի վեր հանելով անոնց կազմուրեան օրենքները՝ ցարդ նրանարկուած աշխարհաբարի ներականուրեանց մերուեն տարբեր եւ նոր եղանակով մը :

Հետեւելով միւս մերեւերի Պարայի գրուրեան, այս Բ. գրքին մէջ ալ դրած ենք ընթերցուածներ եւ հրահնազներ մեծ մասամբ նմանողաբար : Առոնք մեր գործին մէկ եական մասը կը կազմեն, որովհետեւ պիտի ծառային ոչ միայն ներականուրեան կանոնները ըմբռնելու եւ գործադրելու, ալլ եւ պիտի աւանդեն առակերտներուն

կարգ մը նոր եւ օգտակար գաղափարներու հետ բառերու նոխ պատար մը, եւ պիտի վարժեցնեն զանոնի շարադրուրեան, ինչ որ նպատակն է ներականուրեան ուսման :

Ինչպէս Ա. եւ Գ. գիրեւերուն, նոյնակա այս Բ. գրքին պատրաստուրեան մէջ կարեւոր բաժին մը ունեցած է ամուսինս՝ Հրան Ասաւուր :

Այն համակիր ընդունելուրինը, զոր ուսուցիչները յրին այս ներականուրեան, ցոյց կու տայ թէ մեր աշխատուրինը օգտակար արդիւելի մը կրցած է ունենալ : Ինչպէս մեր ամենալավ փորձառուրեամբ դիտած էինք արդին, կարգ մը ուսուցիչներ ալ վկայեցին մէջ թէ մեր ընտած մերոնք կը ծառայէ գործնական կերպով աւանդելու հայ մանուկներուն այն լիզուն, ուոյլ պիտի խօսին ու գրեն . եւ այս էր արդին մեր նպատակը :

Զ. Ա.

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Ա. ԴԱՍ. — ՌԱԾ. ՎԱՀԱՆ ԵՒ ԳԱՅՐ

1. Խօսի. — Խօսիը բառերու միացումն է, և խմաստ
մը կ'արտայայտէ :

2. Թառ. — Բառը գիրերէ կը կազմուի, և գաղա-
փար մը կը յայտնէ :

3. Վանիկ. — Մէկ հնչումով արտասանուած մէկ
կամ աւելի գիրեր վանիկ կը կազմեն :

4. Բառերը մէկ կամ աւելի վանկերէ կը բաղկանան:

5. Մէկ վանկով արտասանուած բառերը միավանի
կ'ըսուին, ինչպէս՝ մարդ. երկու վանկով արտասանուած-
ները՝ երկալանիկ, ինչպէս՝ աղջիկ. երեք վանկովները՝
եռավանիկ, ինչպէս՝ վարժարան. շատ վանկովները՝ բազ-
մավանիկ, ինչպէս՝ արտասանութիւն. Կան նաև կարգ մը
բառեր, որոնք ոչ միավանիկ են, ոչ երկալանիկ, այլ
մեկույկս վանիկ ունին՝ ինչպէս. անզդ, վագր, գրիչ, և այլն:

6. Գիր. — Գիրերը երկու տեսակ են. ձայնաւոր
և բաղաձայն:

7. Չայնաւոր. — Չայնաւորները ութը հատ են.
— է, է, է, է, ա, ա, ա, ա:

8. Բաղաձայն. — Բաղաձայնները երեսուն հատ են.
Է, է, տ, տ, ն, ն, է, լ, է, ծ, կ, հ, յ, լ, ծ, ս, յ,
ն, լ, լ, ո, օ, օ, ռ, ռ, լ, ո, ը, ը, ծ, ծ, +, ֆ:

9. Երկրարբառ. — Երբ երկու կամ աւելի ձայ-
նաւորներ մէկ վանկ կազմեն, երկրարբառ կ'ըսուին:
Բուն երկրարբառներն են. աւ, եայ, եւ, իւ, ու:

10. Երկրարբառ են նաև այ, եայ, եօ, ոյ, ուայ,
ուաւ, ուե, ուես, ուեայ, ուե, ուը, ուի, ուոն, ուոն,
ուոյ, ուո, ուոյ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Հայր մը երկու տղայ ունէր, Մանուկ և Սահակ. Մանուկ խելացի՝ բայց ծոյլ էր. խոկ Սահակ թէսէտ իր եղբօր չափ սուր միտք չունէր, սակայն այդ պակասը իր աշխատութեամբ կը լրացնէր: Երկուքն ալ դպրոց կ'երթացին, և միշտ Սահակն էր որ առաջին մրցանակը կը ստանար: Տարիներ եռքը, երբոր մեծցան, երկուքն ալ գործի մէջ մտան: Սահակ իր ջանքով յաջողեցաւ լաւ դիրք մը եւ բաւական դրամ ձեռք ձգել խոկ Մա-
նուկ ստակի մը տէր չեղաւ, ու միշտ եղբօրը պէտք ունեցաւ:

Հ Բ Ա Զ Ո Ն Գ Ն Ե Բ

1. Օրինակն այս հատուածը, զատել խօսինը, և ցոյց տալ միա-
վանիկ, մէկույկս վանիկ, երկալանիկ, եռավանիկ ու բազմավանիկ
բառերը.
2. Երկնել այս հատուածին պարունակութիւնը բերանացի, յետոյ
գրաւոր:
3. Մէկ խօսի շինել նետեւեալ բառերով:
Տղայ, հայր, զպրոց, մրցանակ, աշխատութիւն, դրամ, դիրք:
Օւեռսա. — Տղայ մը պարտական է հնազանդիլ իր հօրը:
4. Գտնել տարը բառ, որոնց մէջ երկրարբառներ գտնուին:
5. Գտնել մէկույկս վանիկ ունեցող տարը բառ:

Բ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՑՈՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎԱԶՐԻ ԽԱՎԱԿԱՆՆԵՐԸ

Ցորենի հասկը՝ կուռ հատիկներամ բեռնաւորուած՝
դլուխը վար կը կախէր, ու բաղդին դէմ կը գանգատէր
իր դրացի ծաղիկներուն, որոնք կարմիր ու կապոյտ
թերթերնին պարզած՝ կը ժապէին արեւուն դիմաց՝
կակաչները, կապուտիկները միաձայն պատասխան
տուին իրեն. «Ցորեն եղբայր, ինչո՞ւ կը ցաւիս վիճա-
կիդ վրայ, Մենք այսօր կը փայլինք, բայց վաղը պիտի
թուամինք ու մոռցուինք. իսկ քու պատուղներդ աղքա-
տին սնունդ պիտի հայթայթին, և հարուստին սեղանը
պիտի զարդարեն»:

Հ Բ Ա Հ Ա Դ Գ Ն Ե Բ

6. Օրինակել այս հասուածք, և ցոյց տալ ան բառերը, որոնց մեջ
չ ձայնը կը հնչուի առանց գրուելու:
7. Պատմել այս հասուածք ընթանացի, յիսոյ գրել զայն:
8. Հարցումին համեմատ պարոյի դիմի հնտեւեալ խօսքերուն մեջ
պէտք եղած տեղը.
9. Գտնել ահճային ով վերջացող հինգ բառ:
10. Գտնել տասը բառ որոնց մեջ է զիբը իր ձայնը պահել:
11. Գտնել հինգ բառ որոնց մեջ է զիբը չ ի ձայն ունենալ:
12. Մեկ մեկ խօսք շինել հնտեւեալ բառերով.
13. Կուռ ժապտի, կապուտիկ, սնունդ, հայթայթել:
14. Օրուակ. — Մեր այդին խաղողի կուռ ողկոյցներով լեցուն է:

Բ. ԴԱՍ. — ԱՌԱՋԱՆՈՒԹԻՒՆ

11. Առողանուքին. — Բառերը ուղիղ արտասա-
նելու արուեստին առողանուքին կ'ըսուի:
12. Առողանուքին համանութեան. — Առողանուքին
հշանները ձայնաւոր գիրերու վրայ կը դրուին և հետեւ-
եալներն են. Ժեշ (‘), Երկար (‘), պարոյի (‘):
13. Եեօ. — Եեշ կը դրուի բառի մը այն վան-
կին վրայ, զոր սուր կամ բարձր կերպով կ'ուղենք ար-
տասանել, ինչպէս. եղբայր, ելուն, հերի՛յ:
14. Երկար. — Երկար նշանը կը ցուցնէ թէ վանկը¹
առվորականէն աւելի տեւողութիւն ունի, ինչպէս. ո՞հ,
ի՞նչ բախս, ևւայլն:
15. Պարոյի. — Պարոյի նշանը, որ հարցական ալ
կ'ըսուի, կը դրուի այն բառին և այն վանկին վրայ,
ուր հարցումը կ'ինայ, ինչպէս. ո՞ւր կ'երթաս, երկի
ելրմր կամ երկէկ եկար:
16. Ե ձայնաւորը. — Ե ձայնաւորը բառերուն
սկիզբը միշտ իր յատուկ հնչումը ունի, ինչպէս. երազ,
երդում:
17. Ե ձայնաւորը բառերուն մէջաւեղը, երկու բա-
ռածայնի միջնեւ, և տառին պէս կը հնչուի, ինչպէս.
կերակուր, վերարկու:
18. Ե հնչումը. — Երբ բառի մը սկիզբը երկու
կամ երեք բաղաձայն կից են իրարու, ընդհանրապէս
առաջինէն ետքը և ձայնը կը հնչուի. այսպէս, պտուղ
կը հնչուի պըռուղ, մկրաս կը հնչուի մկրաս:
19. Յ զիբը. — Յ զիբը անհայն կը մնայ մէկէ
աւելի վանկ ունեցող բառերէն վերջը, ինչպէս, իրխայ,
անզոյ, և կէս չ ի ձայն կը հանէ միավանկներէն վերջը,
ինչպէս. հայ, նայ, ճայ, խոյ, Բացառիկ են նոյ յա-
տուկ անունը և կայ, լայ, տայ, զայ միավանկ բայերը,
որոնց վերջի շ գիրը անհայն է:
20. Յ զիբը բառերուն սկիզբը հի պէս կ'արտա-
սանուի, ինչպէս յատակ, յարմար:

Գ. ԸՆԹԵՐՅՈՒԱԾ. — ՓՈԳՐԻԿ ԹՈՉՈՒՆԵՆՔ

Զմեւը եկեր հասեր և ամէն կողմ ձիւնով ծած-
կուեր էր : Թոչունները՝ անօթի՝ ասդին անդին կը գե-
գերէին , որովհետեւ գետնին երեսը հունտ մը և ծառե-
րուն վրայ ծիլ մը չէր մնացեր : Եւզինէ կ'երթար ամէն
օր սեղանին փշրանքները պարտէղը կը թափէր , և
թոչունները իրարու ետեւէ հոն կը դիմէին , ու հետըզ-
հետէ այնչափ կը շատնային իր շուրջը որ այդ պաշտը
չէր բաւեր անոնց : «Զես կրնար ասոնց ամէնքն ալ կե-
րակրել ,» ըսաւ մայրը : — «Մայրիկ , պատասխանեց եւ-
գինէ , եթէ բոլոր աղջիկներն ալ ինծի պէս ընեն , բաւ
թոչուն մը անօթի չի մնար , որովհետեւ ուր որ փոքրիկ
թոչուններ կան , հոն փոքրիկ աղջիկներ ալ կան :

Հ Բ Ա Հ Ա Գ Ն Ե Բ Ք

13. Օրինակել այս նասուածք , և ցուց տալ այն բառերը որոնց մեջ
— զիրք չի հնչուի կը ստանայ :
 14. Կրինել այս նասուածք բիրանացի , յատոյ զրել զայն :
 15. Գունել տասը բառ , ուր — զիրք ։ հնչուի :
 16. Եկանացի հոլովել հետեւեալ բառերը .
Ոստում , ձեռու , թռչուն , ձիւն , բարութիւն :
 17. Հետեւեալ բառերով ամրուցացնել վարը նշանակուած խօսքերը .
Ուկի , ուզիզ , սատայն , ուրագ , ողնի , որդ :
- Սարդը իր ... կը շինէ պատերուն անկիւնը : — ... փշոտ կենդանի
մըն է : — ... խելացի մարզոց բարեկամը և անխելքներուն թշնամին է :
— Սպոցը և ... ը ասրազազործի դորժիքներ են : — ... ճամբան երչան-
կութեան ճամբան է : — .. սողուն կենդանի մըն է :

ՕՐԵՆԱԿ. — Որդը սողուն կենդանի մըն է :

Գ. ԴԱՅ. — ԱՌՈՂԱՎԱՐԹԻԿԻՆ (Նարունակուրին)

21. Ո ձայնաւորը . — Ո ձայնաւորը միայն բառե-
րուն սկիզբը իր յատուկ հնչումը կը պահէ , ինչպէս .
որդի , որոշել :

22. Ո ձայնաւորը երբ բառին սկիզբը չ գրէն ա-
ռաջ դրուած է : ո կը հնչուի , ինչպէս . ով , ովկիանու :

23. Ո ձայնաւորը ։ կը հնչուի նաեւ բառերուն
մէջտեղը , ինչպէս . կոհակի , խորան :

24. Ո ձայնաւորը երբ ։ գրէն առաջ դրուած է
և յէն անմիջապէս ետքը բաղաձայն գիր կու գայ , կը
հնչուի ու , ինչպէս . ոյժ , լոյս , բոյր :

25. Ո ձայնաւորը = ձայնաւորին միացած առեն
իր յատուկ հնչումը կորսնցնելով կը կազմէ ու երկրար-
բառը , ինչպէս . դուռ , ուսում :

26. Ի ձայնաւոր . — Ի ձայնաւորը չի հնչում
ունի միշտ , երբ ո ի և ի հետ աւ , եւ երկրարբառ-
ները կը կազմէ , ինչպէս . թնաւ , թեւեռ :

27. Ի ձայնաւորը երբ ։ ի հետ կը կազմէ իւ երկ-
րարբառը , յու կամ իւ կը հնչուի ամէն անգամ որ իրմէ
ետքը բաղաձայն գայ , ինչպէս . մէծութիւն (իու) , նիւթ
(իւ) ; իսկ երբ իրմէ ետքը բաղաձայն չգայ , իվ կը
հնչուի , ինչպէս դիւտանար (իվ) , պատի (իվ) :

28. Ի ձայնաւորը երբ ։ ի հետ կազմէ ու երկ-
րարբառը , երկրարբառը իր ձայնը կը պահէ եթէ իրմէ
ետքը բաղաձայն գայ , ինչպէս . սուր , տուն . իսկ երբ
ու էն ետքը ձայնաւոր գայ , այն ատեն ուն ։ կը
հնչուի , ինչպէս . ազնուական (վա) , զինուոր (վոր) ,
բրուութիւն (վու) , հաջուուիդ (վրվիւ) :

Դ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽԱՂԱԿԱՆՐԵՐ

Գարնան երբ դաշտերը կ'երթանք չըջադայելու ,
կը տեսնենք հոն ծաղիկներու երփներանդ վուճիր ,
զորս նուրբ ծըզօտ մը հոդին կը կազե : Այդ չըքնաղ
ծաղիկները անշունչ և անկենդան իրեր կ'երեւան մեղի .
սակայն այնպէս չե : Սայ չըքեղ վարդը , որ իր ցօղու-
նին վըրա կը պանծա , կը չնչե , կ'ուան , կը խըմե , —
ինչպէս թաշունները և թիթեռնիկները . — դործարա-
նական կազմութիւն մը ունի , որուն միջոցաւ կը ծընի ,
կ'աճի , կ'ապրի , կը բեղմնաւորուի ու կը մեսնի :

Հ Պ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

18. Գրել այս հասուածը , ուղղագրութեան օրենքներուն համեմատ
շակելով անօր տառափակները :

19. Կրկնել քերանացի , յեռոյ գրել այս հասուածը :

20. Ուղղել հետեւակ խօսքերուն ուղղագրական պատկերը

Արարիակն վերադառաւ . — թուանըշան մը դրւ' քրտին առջե :
— Վիկնաա մէջ լայն փողոցներ կան . — Վիքոռ Հիւկօֆ գործերը կար-
դացած էք . — Երեկ երեկո անձրեւ եկաւ . — Սպանիս մայրաքաղաքը
Մատրիտ է :

21. Շտկել հետեւակ բառերուն ուղղագրութիւնը .

Կ'երթա , կ'օգնե , խարերա , զընդակ , կը վազե , խընդել , խօսեցա ,
բըլուր , ահայ , կը հիանա , պիտի տեսնե , կըմախը , սընարք , անզո ,
հընարք , չզա , չտա , կուլա , կը բալե , պիտի դիտե , կը յուզե , դշաս ,
պաղկա , մեծարքու :

Դ. ԴԱՍ . — ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ

29. Ուղղագրութիւն . — Ուղղագրութիւն կ'ըսուի
բառերը անսխալ գրելու կանոններուն , որոնք հետեւ-
եալներն են .

30. Ա . — Բառերը « ձայնաւորով չեն վերջանար ,
այլ շ կ'առնեն , ինչպէս . հակայ , կը դրայ : Բացասիկ
են . 1. Սպա , սա , ահա , հապա , ասիկա , ատիկա , անի-
կա : 2. Օտար բառերը . պանիս , ակադեմիս , եւն : 3.
Յատուկ անուններ . Եղիս , Կեսարիա , եւն : 4. Ալ վեր-
ջացող բայերուն հրամայականները . պոռա , խեղա :

31. Ե . — Ե ձայնաւորը բառին վերջը չի մար
երբեք :

32. Ը . — Ը ձայնաւորը կը դրուի բառերուն
սկիզբը , ինչպէս . ընտանիք , ընդհանուր : Կը դրուի նաև
բառերուն վերջը . եօրը , ծառը : Ը ձայնաւորը ընդհան-
րապէս բառերուն մէջտեղը չի դրուի , թէեւ կը հնչուի :

33. Ո . — Բառերը « ձայնաւորով չեն վերջանար ,
այլ շ կ'առնեն միշտ . դշխոյ , հաւաբաջոյ : Բացասիկ է
այն՝ բառը :

34. Վ . — Վ բաղաձայնը բառերուն սկիզբը կը
գործածուի ամէն գրի քոլ , ինչպէս . վարժարան , վե-
րին . բառերուն մէջտեղը կամ վերջը « ձայնաւորէն
ետքը միշտ կը գործածուի ընդհանրապէս , ինչպէս .
առվ , երրադով , ժողովուրդ , քրոնիզել :

35. Ռ . — Ռ բաղաձայնով բառ չի սկսիր , բաց ի
րոպէ , բարունի օտար բառերէն :

36. Ի . — Ի ձայնաւորով բառ չի սկսիր :

37. Օ . — Օ ձայնաւորէն ետքը ձայնաւոր գիր չի
դար :

38. Ուղղագրութեան հակառակ է գրել ակ , աի ,
օկ , օի , եւն . այլ պէտք է գրել այէ , այի , ոյէ , ոյի
եւայլն , ինչպէս . Անզիսա , Անզիայէ , Բանաւա , Բա-
նաւայի , զրօ , զրոյէ , զրոյի , եւայլն :

Ե. ԸՆԹԵՐՅՈՒԱՄ. — ԽԱԲՈՂԻՆ ՊԱՏԻՔԸ

Ոսկերիչ մը կեղծ գոհարներ ծախեր էր Հռոմայեց-
ոց Գալլիանոս կայսեր կնոջը՝ մեծ գիներով : Կայսրու-
հին՝ խարերայութիւնը հասկնալով՝ ուզեց պատժել յան-
ցաւորք : Վեհապետը հաւանեցաւ, և հրամայեց որ
կրկեսը տանին վաճառականը ու գաղաններուն առջին
նետեն : Հանդիսականները լուս ու մունջ կը սպասէին,
կարծելով որ առիւծ մը կամ գայլ մը պիտի ելլէր վան-
դակէն դուրս . խեղճ ոսկերիչը կը դողար ահաբեկ,
բայց ի՞նչ եղաւ զարմանքը երբ տեսաւ . . . ոչխար մը :
Ամէնքը սկսան ծիծաղիւ : «Ի՞նքը խարեց, պէտք է որ
խարուի, » ըստ Գալլիանոս :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

22. Օրինակել այս հատուածք, և տողադարձի օրենքով բաժնել բո-
լոր բառերուն վանկերը :
23. Կրկնել այս հատուածքը բերանացի, յետոյ զրաւոր.
24. Լուել, զազանեներ, գոհարներ, սատիոս, տանշանի բառերով ամ-
բողջացնել նետեւեալ խօսքերը :

... մարդուն խօսքին մէկը չի հաւատար : — Հռոմայեցիք ... առ-
ջին կը նետէին ոճրազործները, — Ան որ խօսիլ չի զիտեր պէտք է ...
զիտնայ : — Կին մը կրնայ ... փայլի, բայց անսնցմով չի կրնար յար-
գուիլ : Սպասելը հոգիին մեծ ... մէկն է :

ՕՐԵԿԱԿ. — Սատիոս մարդուն խօսքին մէկը չի հաւատար :

Ե. ԴԱՍ. — ՏՈՂԱԴԱՐՁ

39. Տողադարձի կանոն կ'ըսուի
բառի մը մէկ մասը մէկ տողէն միւսը փոխադրելու ատեն՝ տողին վերջը սա նշանը (-) կը դրուի որ ենթամենայ կ'ըսուի :

40. Ենթամենայ. — Բառի մը մէկ մասը մէկ տողէն միւսը փոխադրելու ատեն՝ տողին վերջը սա նշանը (-) կը դրուի որ ենթամենայ կ'ըսուի :

41. Տողադարձի կանոններ. — Տողադարձի ընդ-
հանուր կանոնն է բառի մը վանկերը իրարմէ զատել,
ինչպէս . բա-րու-թիւն, ա. նա-րա:

42. Առանց ձայնաւորի վանկ չի կազմուիր :

43. Միավանկ բառերը չեն զատուիր, ինչպէս . ձեռի, բուղը :

44. Երբ երկու ձայնաւորի միջև մէկ բաղաձայն
միայն կայ, բաղաձայնը վար կ'առնուի, ինչպէս . կա-նոն,

45. Երբ երկու ձայնաւորի միջև երկու բաղաձայն
վայ, վերջինը վար կ'առնուի, ինչպէս . պար-սիզ-պան :

46. Երբ բառի մը մէջ երկու կամ աւելի բաղա-
ձայնի միջև և հնչումը կը լսուի, տողադարձի ատեն և
գիրը կը նշանակուի, ինչպէս . բը-բա-միտ, խոր-հըր-
դա-կան :

47. Տողադարձի ատեն կարելի է միակ գիր մը
վերի տողին ծայրը ձգել երբ ձայնաւոր է, ինչպէս ե-
ակ, ի-զա-կան :

48. Երբ մինակ մնացած գիրը բաղաձայն է, պէտք
է և դնել սկիզբը կամ վերջը հնչումին համեմատ, ինչ-
պէս . ըս-տա-նալ, մը-կըր-տել :

49. Լոկ ձայնաւոր գիր մը վարի տողը անցընել
անսովոր է, ինչպէս . Անգ-թի-ա, տես-մե-ի :



Զ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՌԱԽԵԾ

Արշալոյսը կը ծագի : Լեռներուն գագաթները ոս-
կեզօծուած են արդէն : Հրափայլ արև մը կը հոսի եր-
կինքին կամարէն վար կաթիլ կաթիլ , և ամէն կողմ
կ'ողողէ լոյսով ։ Առոտուան շողը կը ցոլայ գունագեղ
ծաղիկներուն վրայ , ինչպէս աղամանդէ փոշի մը , զոր
առաւոտը կը ցանէ իր շուրջը : Երդիչ թոշունները կը
գեղգեղեն , գառնուկները կը մայեն , ու կ'արթնցնեն
թիժեռնիկները , որոնք կը ցատկուտեն օդին մէջ , իրենց
երփներանդ թեւիկներով .

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

25. Օրինակել այս հատուածը , ստորագծել արմատ բառերը :
26. Բերանացի կը լինել այս հատուածը , յատոյ գրել զայն :
27. Մեյ մեկ խօսք շինել հետեւեալ ածանցեաշ բառերով .

Դիւղացի , նաւակ , ծուլութիւն , զգացում , զրիչ , զիտուն , մանկիկ ,
սայլորդ , պարտիզան :

28. Մեյ մեկ խօսք շինել հետեւեալ բարդ բառերով .

Սալայտակ , շոգենաւ , խոհարար , ժամագործ , կարմրալանջ , լու-
տարար , վիրարոյժ :

ՕՐԻՆԱԿ. — Մեր փողոցին սայլայտակները նորոգուեցան :

Զ. ԴԱՍ. — ԱՐՄԱՏ. ԲԱՐՁ ՆԻ ԱՆԱՇԵՆԱԾ. ԲԱՌԵՐ

50. Բառերը կ'ըլլան արմատ , բարդ և ածանցեազ :

51. Արմատ բառեր . — Արմատ կամ պարզ կ'ըսուին
այն բառերը , որոնք վրանին յաւելուած չունին . ինչ-
պէս . ոդ , խաչ , մայր , բաղադ :

52. Բայարմատ կը կոչուին բայլն արմատները .
սիրելին բայարմատն է սեր , զրելին՝ զիր , ևայլն :

53. Ածանցեալ բառեր . — Ածանցեալ կ'ըսուին այն
բառերը , որոնց վրայ մասնիկ մը աւելցած է , ինչպէս .
գրութիւն , օդաւես , մայրիկ , բաղացացի :

54. Մասնիկ . — Մասնիկը ինքնին նշանակութիւն
չունեցող բառ մըն է , որ բառի մը սկիզբը կամ վերջը
դրուելով անոր նշանակութիւնը կը փոխէ , ինչպէս . դժ,
դժոն . ուրիւն , ուրախութիւն . ակ , նաւակ , ևայլն :

55. Մասնիկները կ'ըլլան նախադաս և յետադաս :
Նախադաս կը կոչուին անոնք որ բառին սկիզբը կը
դրուին , ինչպէս . ան , անկարող . ապ , ափերախ :
Յետադաս կը կոչուին անոնք որ բառին վերջը կը դրուին
ինչպէս . պան , պարտիզան . ում , հալածում :

56. Բարդ բառեր . — Բարդ կ'ըսուին այն բառերը ,
որոնք երկու կամ աւելի բառերէ կազմուած են , ինչ-
պէս . գրաւեղան , օդպարիկ , մայրաբար :

57. Համասեր բառեր . — Համասեր կը կոչուին
բոլոր այն բառերը , որոնք նոյն արմատէն ածանցուած
կամ նոյն թարմատով բարդուածնեն , ինչպէս . հայր ,
հայրական , վանահայր , հայրաբար , հայրախնամ , հո-
րացոյք , հայրասպան :

Է. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՐՁԱՆԻԿ ՄԱՐԴՔ

Ժամանակաւ մեծահարուստ մարդ մը, որ շատ կը ձանձրանար, կանչեց նշանաւոր. բժիշկներ և դարձան մը ինդրեց անոնցմէ իր անբոյժ ախտին: Դիտնականները միահամուռ յայտարարեցին թէ երջանիկ մարդու մը շապիկը պէտք էր զի՞նքը բուժելու համար: Հիւանդը ծառաներ զրկեց աթէն կողմ որ փնտուեն գանեն և զայրկենապէս բերեն այդ հրաշագործ շապիկը: բայց ամէնքն ալ ձեռնունայն և յուսահատ վերադարձան: Մէկ երջանիկ մարդ մը միայն գտեր էին. ան ալ շապիկ չուներ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

29. Օրինակել այս հատուածը, առորագծել բարդուած բառերը, և խաչանիշով ցոյց տալ ածանցուած բառեր:
30. Բնանացի պատմել այս հատուածը, յևոյ գրել զայն:
31. Մէկ նախաղասութիւն շինել հետեւեալ արմատ բառերով.
- Մեծ, նշան, մարդ, վայրկեան, հրաշը, յոյս, ունայն:
- ՕՐԵՆԱԿ — Որոտումը անձրեւի նշան մըն է:
32. Գտնել թէ ինչ զիբեր կորսուած են հետեւեալ ածանցմանց կամ բարդութեամց մէջ:
- Մտացի, նրբամիտ, սրբազն, ժրազլուխ, խճուղի, քրտնաթոր, հրավառ, նոնենի:
- ՕՐԵՆԱԿ. — Խիճ բառին էն կորսուած է բարդութեան մէջ:

Է. ԴԱՍ. — ԿՈՐՈՒՄՄԱՆ ԵՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱԶՈՒ

58. Արմատ բառերէ բարդ կամ ածանցեալ շինելու ատեն, այդ բառերուն մէջէն ձայնաւոր գիրեր կը կորսուին կամ կը փոխուին:

59. Կորուսման կանոն. — Երբ բառի մը վերջին վանկին մէջ ի կամ ու գտնուի բաղաձայնէ առաջ, բարդութեան կամ ածանցման ատեն ի կամ ու գիրերը ընդհանրապէս կը կորսուին, ինչպէս. սիրտ, արտառոչ, զիր, գրասեր, ջուր, ցրտ, սուրբ. սրբութիւն:

60. Փոփոխման կանոն. — Երբ բառի մը վերջին վանկին մէջ է, ես, ոյ գտնուին բաղաձայնէ առաջ կամ բառին վերջը իւ, եայ գտնուին, բարդութեան կամ ածանցման ատեն հետեւեալ փոփոխութիւնները կը կրեն.

Է կը փոխուի ի ի, ինչպէս. սէր, սիրասուն. հանդէս, հանիլխատես:

Եա կը փոխուի ե ի, ինչպէս. վայրկեան, վայրկեական. մատեան. մատենազիր:

Ոյ կը փոխուի ո ի, ինչպէս. լոյս, լուսուոր. լոյս, լուսալիյօ:

Իւ կը փոխուի ո ի, ինչպէս. պատիւ, պատուաւոր. քիւ, քուաբան:

Եայ կը փոխուի է ի, ինչպէս. քրիստոնեայ, քրիստոնեական. իւնայ, իւնութիւն:

61. Յօջակապ կ'ըսուի ա ձայնաւորը, որ ածանցման ու բարդութեան մէջ արմատ բառը կը կապէ ուրիշ բառի մը կամ մասնիկի մը, երբ այդ բառը կամ մասնիկը բաղաձայնով սկսած է, ինչպէս. ցաւալին, մարդասեր:

62. Իսկ երբ այդ բառը կամ մասնիկը ձայնաւորով սկսի, յօդակապ չի գրուիր, ինչպէս. որարդ, ոտոսիր:

Առիւծը չէկ գոյնով
գեղեցիկ չորքոտանին մըն
է, որ Ս.փրիկէի և Հնդկաս-
տանի անապատներուն մէջ
կը գտնուի: Պոչին ծայրը
մազերու փնջիկ մը ունի,
և արուին ուսերն ու գը-
լուխը բաշով ծածկուած են:
Սովորաբար ջրոտ տեղ մը
կամ եղէ զնուատին մէջ կը
դարանի, կազիկին, վիթին
վրայ յարձակելով՝ մնունդ
հայթայթելու համար: Իր
ոյժին և վեհանձութեան
վրայ չատ մանրավէպ կը
պատմուի: Մեղք որ տե-
սած չենք զայն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

33. Օրինակել այս երկու բնագիրները դիմացէ դիմաց:
34. Սոորագծել անփոփոխ բառերը, և խաչախշով ցոյց տալ փոփոխի բառերը:
35. Գրել այս հատուածը:
36. Գոնել տարը գոյական, տար ածական, տար բայ, հինգ մակ-
րայ, հինգ նախաղբութիւն, հինգ շաղկապ, հինգ միջարձու-
թիւն:

Առիւծները չէկ գոյնով
գեղեցիկ չորքոտանիներ են,
որ Ս.փրիկէի և Հնդկաս-
տանի անապատներուն մէջ
կը գտնուին: Պոչերնուն
ծայրը մազերու փնջիկ մը
ունին, և արուներուն ու-
սերն ու գլուխը բաշերով
ծածկուած են: Սովորա-
բար ջրոտ տեղեր կամ
եղէ զնուատներուն մէջ կը
դարանին, կազիկներուն,
վիթերուն վրայ յարձակե-
լով՝ մնունդ հայթայթելու
համար: Իրենց ոյժին և
վեհանձութեան վրայ չատ
մանրավէպեր կը պատ-
մուին: Մեղք որ տեսած
չենք զանոնք:

63. Քերականութիւն. — Քերականութիւնը լեզուի
մը կանոններուն համեմատ գրելու և խօսելու ար-
ուեստն է:

64. Լեզու. — Լեզուն բառերէ կը կազմուի:

65. Խօսիք մասեր. — Տարը տեսակ բառ կայ, ո-
րոնք խօսիմ մասերը կը կազմեն և հետեւեալներն են.
1. Սնուն կամ զոյական, որ էակ մը կը ներկա-
յացնէ, ինչպէս առիւծ:

2. Յոյ, որ կը յայտնէ թէ անուն մը որոշեալ է
թէ անորոց, ինչպէս առիւծը, առիւծ մը:

3. Ածական, որ անունին մէկ հանգամանքը կը
ցուցնէ, ինչպէս գեղեցիկ:

4. Դերանուն, որ անունի մը տեղը կը դրուի,
ինչպէս որ, ան, եւայն:

5. Բայ, որ գործողութիւն մը ցոյց կու տայ, ինչ-
պէս կը գտնուի:

6. Դերբայ, որ բային մէկ ձեւն է, և յատկու-
թիւն մը, վիճակ մը կամ գործողութիւն մը կը ցուցնէ,
ինչպէս ծածկուած, յարձակելով:

7. Մակրայ, որ տեղ, ժամանակ, եղանակ և այլն
կը ցուցնէ, ինչպէս առվորաբար:

8. Նախաղրութիւն, որ կարգ մը բառեր յարաբե-
րութեան մէջ դնելու կը ծառայէ, ինչպէս մէջ, վրայ:

9. Շաղկապ, որ բառ բառի և խօսք խօսքի կը
կապէ, ինչպէս եւ, կամ:

9. Զայնարկութիւն կամ միջարկութիւն, որ տեսակ
մը ձայն է և կիրք մը կը յայտնէ, ինչպէս մէջի:

66. Խօսքի մասերէն գոյականը, գերանունը,
բայը գերբայը փոփոխելի բառեր են, իսկ յօդը, ածա-
կանը, մակրայը, նախաղրութիւնը, շաղկապը, ձայ-
նարկութիւնը անփոխիս բառեր են:

Ը. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՇՄԱՐԻՏ ԱՐԺԱՆԻՔԸ

Զարուհի, որ մեր թուաբանութեան դասատուին՝
Պ. Արմաւեանին աղջիկն է, Գաաը-գիւղ կը բնակի: Ան-
ցեալ տարի տեսնուեցայ իրեն հետ Մօտա, ուր օդափո-
խութեան գացեր էինք, և հիացայ իրեն վրայ: Իր մտքին
զարգացումը և սրտին բարութիւնը այնքան ներդաշ-
նակ են իրարու որ զինքը տեսնողին համակրանք կ'աղ-
դէ: Ինք բնաւ գիտակցութիւն չունի իր ձիրքերուն,
շատ բնական կը գտնէ բարի և ազնիւ ըլլալ ամէնուն
հետ, և կը մտածէ թէ նոյն իսկ ամէնէն բարձր անձերը
կը կորսնցնեն իրենց ուաման ու առաքինութեան յարգը՝
եթէ իրենք կարեւորութիւն տան անոնց:

Հ Բ Ա. Հ Ա. Գ Ը Ե Բ

37. Օրինակել այս հասուածը, և նշանակել յատուկ անունները, ըն-
տոյ սուրագծել վերացականները. և խաչանիշ դնել նիւրա-
կաններուն տակ:
38. Գտնել տասը յատուկ անուն անձի, անասունի և իրի:
39. Գտնել տասը հասարակ անուն անձի, անասունի և իրի:
40. Գտնել տասը վերացական անուն, և մեյմեկ խօսք շինել անոնցմավ:
օրինակ. — Ծուլուրիւնը Թշուառութեան առաջնորդն է:
41. Հետեւեալ քայերը վերացական ընել ում մասնիկով.
Սուլել, խնդալ, զատել, ցայտել, զոհանալ, տիրանալ:
օրինակ. — Սուլում:
42. Հետեւեալ քայերը վերացական ընել ոյք մասնիկով.
Երեւալ, սովորիլ, ալեւորիլ, նորել, զայրանալ:
օրինակ. — Երեւոյք:

ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

Թ. ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՏԵՇԱԿԱՆԵՐԸ

67. Անուն կամ գոյական. — Անունը կամ գոյա-
կանը բառ մըն է, որ անձ, անասուն կամ իր կը ցուցնէ,
ինչպէս. հովիր, ոյար, արօս:

68. Երկու տեսակ անուն կայ. յատուկ և հասա-
րակ:

69. Յատուկ անուն. — Յատուկ անունը անձի մը,
անասունի մը կամ իրի մը մասնաւոր անունն է, ինչ-
պէս. Յովինաննես, Ազոն, Մարմարա:

70. Յատուկ անունը գլխագրով կը սկսի:

71. Հասարակ անուն. — Հասարակ է այն անունը,
որ կը յարմարի միեւնոյն տեսակէ ամէն անձի, անա-
սունի և իրի, ինչպէս. մարդ, շուն, ծով:

72. Նիւրական անուններ. — Նիւրական կը կոչ-
ուին այն անունները, որոնց ցոյց տուած առարկան կը
տեսնենք կամ կը չօշափենք, ինչպէս. տղայ, ձուկ, կրակ:

73. Վերացական անուններ. — Վերացական կ'ըս-
ուին այն անունները, որոնց ներկայացուցած գաղա-
փարը ոչ կը տեսնենք, ոչ ալ կը չօշափենք, այլ կ'ըմ-
բռնենք կամ կը զգանք, ինչպէս. փախուս, ստրին,
յապաղում:

74. Ուրինեն, ում, ոյք վերջացող բառերը ընդ-
հանրապէս վերացական են, ինչպէս. երջանկորին,
զղում, սովորոյք:

Ժ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՕԴԻՆ ԵՐԵԿՈՅԹԸ

Սրեւը, լուսինը և բոլոր երկնային մարմինները, որոնք հորիզոնին վրայ կը փայլին, կարծես թէ զմեզ շրջապատող կապոյտ կամարին փակած են. բայց այսպէս չէ, որովհետեւ իրապէս կամար չկայ, և այն կապոյաը իրական. գոյն մը չէ, այլ երկրին չորս կողմը պատող օդին երեւոյթը։ Օգին խաւերը թէպէտ գոյն չունին, բայց բոլոր անդոյն մարմիններուն նման՝ իրարու վրայ բարդուած ըլլալնուն պատճառաւ, կապոյտ կ'երեւան. նոյնպէս կապոյտ կ'երեւան հեռաւոր չէնքերը, լեռները օդին խաւերուն մէջէն՝ երբ ծովափէն դիտենք դիմացի եղերքները ուր բրուրները մշուշի մէջ ծրարուած կը թուին։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

43. Օրինակել այս հատուածը և ստորագծել բոլոր յոյնակի անունները։
44. Պատմել թերանացի այս հատուածը, յետոյ գրել գայն։
45. Ցոքնակի ընել հնտեւեալ բառերը.

Վարդ, յոյս, հաւաքածոյ, բրածոյ, կոյս, մեքենայ, պաշտօնեայ, կաթսայ, շիթ, խութ, սարիինայ, սիին, կավելայ, գոին, զամիու, սրինգ, սանար, ազդը, խիթ, դուստր, վազը, շիթ, տագր, կոնդ, կոռոնկ, դրօշ, ծաղը, անդը, կրօնը, ձեռք, հաւատը, շթունքը, խիդն,

46. Գտնել վեց ծաղկի անուն, և գրել անոնց յոքնակիները.
47. Գտնել վեց ձուկի անուն, և գրել անոնց յոքնակիները.

Ժ. ԸՆԹԱԾ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆՅԹԻՆԸ

Ց5. Անուններուն թիւը. — Թիւը անուններուն այն յատկութիւնն է, որով ցոյց կու տանք անոնց մէկ կամ մէկէ աւելի ըլլալը։

Ց6. Թիւը երկուք է, եզակի և յոյնակի։

Ց7. Անուն մը եզակի է, երբ ցոյց կու տայ մէկ առարկայ միայն, ինչպէս. պահնորդ, կին, սիր։

Ց8. Անուն մը յոյնակի է, երբ ցոյց կու տայ մէկէ աւելի առարկաներ, ինչպէս. պահնորդներ, կիներ, սիրներ։

Ց9. Յոյնակիի կազմութիւն. — Միավանկ բառերը եր մասնիկով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. հաց, հացեր։

Ց10. Բայցափիկ են դուռ, բռու, լեռ, մատ, միւս բառերը, որոնք եր էն առաջ և մը կ'առնեն յոքնակիի մէջ, ինչպէս. դուռներ, բռուներ, լեռներ, և այլն։

Ց11. Մէկուկէս վանկ ունեցող բառերը եր ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին վերջին մասին վրայ է, ինչպէս. ասդ, ասդիր, սարր, սարրեր։

Ց12. Մէկուկէս վանկ ունեցող բառերը ներով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին սկիզբն է, ինչպէս. զրոխիս, զրոխնիեր, սրինգ, սրինգնիեր։

Ց13. Բար հավանկ բառերը ներով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. դարաններ, առիւծներ։

Ց14. Երբ անձայն և ով վերջացող գոյականը յոքնակի ըլլայ, և ն կը կորսուի, ինչպէս. առարկայ, առարկաններ։ հաւաֆածոյ, հաւաֆածուներ։

Ց15. Կարգ մը + ով վերջացող բառեր, որոնք գրաբարի մէջ անեղական են, աշխարհաբարի մէջ եղակի կը նկատուին և եր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. nsf, nsfներ, qkնf, qkնfներ. կիրքեր, եւայլն։

ԺԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ՀՄՆՈՅ

Զմեռուանց ցուրտերը հազիւ կը սկսին, և գիւղացիք իրենց տունէն ներս կը մանեն։ Սնոնց աշխատանքը ա՛լ աւարտած է։ Ամբարները, մառանները լեցուն են։ չոր փայտի կտորուանք կը ճարճատին վառարանին մէջ, որուն շուրջը կը հաւաքուին ազաք և կանայք միամիտ խօսակցութիւններով դուարձանալու։ Եւ մինչ գուրսը քաշին կը մանչէ դպրդելով խրճիթներուն տանիքներն ու երդիքները, և ծովը քարափները կը ծեծէ անդադար, իրենք հոն՝ անփոյթ ու զուարթ՝ կը վայելեն իրենց տաժանքին ու աշխատոթեան պառուզը։

Հ Բ Ա. Հ Ա Կ Ն Ե Բ

48. Օրինակել այս հատուածը, և ստորագծել բացառիկ կերպով լոքնակի եղած բառերը,
49. Պատմել այս հատուածը բերանացի, իմոյ գրել գայն,
50. Յոքնակի ընել նետեւեալ բարդ բառերը
Մակաչը, հիւսիսայդ, աղջիկանս, դաշներդ, նոգեվարք, երեցին, հրթիռ, թռչնորս, շրման,
51. Մեյ մեկ խօսք շինել նետեւեալ գոյականներով.
- Միամտաթիւն, զուարթութիւն, բարափ, անփութութիւն, պառուզ։

ՕՐԻՆԱԿ. —Միամտուրիւնը աղոց համար սիրուն յատկութիւն մընէ,

52. Մեյ մեկ խօսք շինել նետեւեալ բառերով.

Փիլիպիեանք, եւրոպացիք, Հռիփսիմեանք, Լուսաւորչականք,

ՕՐԻՆԱԿ. —Փիլիպպականի Զինաց ծովուն մէջ կղզիներ են,

ԺԱ. ԴԱՍ. — ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ՀՄՆՈՅ

ՏԾ. Բացառիկ յոհնակիներ. — Գրաբարի ձեւով, այսինքն + ով ալ յոքնակի կրնան ըլլալ։

1. Ցի մասնիկով վերջացող կարգ մը բառեր, ինչպէս։ Պողսեցի, Պողսեցի։ զիւղացի, զիւղացի։

Կան մասնիկով վերջացող կարգ մը բառեր, ինչպէս։ Բողոքական, Բողոքական։ Հոռմեական, Հոռմեական։

3. Եան վերջացող կարգ մը անուններ, ինչպէս։ Օսմանեան, Օսմանեան։

ՏԾ. Սյս բառերը ազգի մը, կրօնքի մը, ընտանիքի մը, կուսակցութեան մը կամ միջավայրի մը պատկանող մարդիկ կը ներկայացնեն ընդհանրապէս։

ՏԾ. Սոլորականէն տարբեր կերպով յոքնակի կրնան ըլլալ նաև կին, կանայք. մարդ, մարդիկ. տղայ, տղաք. տեղ, տեղուանի. կտր, կտրուանի. Հայ, Հայք. Պուղկար, Պուղկար։ ևալն։

ՏԾ. Բարդ բառերու յօհնակին. — Բարդ բառերը բազմավանկ ըլլալնուն պատճառաւ։ Աեր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. մարախաղանիւր, մերկարաներ։

ՏԾ. Բայց երբ իրենց վերջին բառը միավանկ է, բարդ բառերը երբեմն Աեր ով և երբեմն Եր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. յորացաւեր, արծեթուղթեր, գրադետներ, հաւակարներ։

ՏԾ. Երբ բարդ բառը յօդակապով չէ կաղմուած, միշտ Աեր ով յոքնակի կ'ըլլայ, ինչպէս. յրհորներ, ձկնորսներ, փարագներ, կրծկալներ։

ԺԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԻՇԵՐԸ

Գիշերը խաւարէ . (ինչո՞ւ) : Ես գիշերը չեմ սիրեր .
(ինչո՞ւ) : Գիշերուան ժամերը շատ կ'երկարին . (ե՞րբ) :
Գիշերուան կը պատենք հանգչելու համար . (ինչո՞ւ) :
Գիշերէն ծերերը չեն ախորժիր . (ինչո՞ւ) : Դժբախտ
մարդիկ գիշերով կը միտիթարուին . (լո՞չպէս) :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

53. Գրել այս հատուածը ընդարձակելով և հարցումներուն տեղ
յարմար պատասխաններ դնենով . յետոյ զրել թէ գիշեր բառը
նիշ հողովի կը վերաբերի վերոյիշեալ նախադասուրեանց
ամեն մեկուն մէջ :
54. Ասոր նման հատուած մը շարադրել առոտ բառին իվեց հո-
լովներով :

ՕՐԵՆՍԱԿ. — Առօտոն լուսաւորէ (ինչո՞ւ) . վասն զի այն ատեն
է որ արեւը կը ծագի, և ամէն կողմ կը սփռէ իր ճառագայթները, ևայլն :

55. Ուղղական ընել հետեւեալ հողովուած բառերը .

Զանքով, զարմացմամբ, կամարէն, շողերու, տարափի, լեռներէն,
զուարթութեամբ, ծովու, ծիծաղէն, ոչխարներէն, կովուն, հորթին, աշ-
խատութեան, ժամուն, օրուան, տարուընէ, հօրմէտ, տղոց, բրոզով, ուռ-
ման, տանտէրողմէ :

ԺԲ. ԴԱՍ. — ՀՈՅԱԿԱՐՈՒՄ

92. Հողովում . — Անունի մը վերջաւորութեան
փոխուելուն հողովում կ'ըսուի :

93. Վեց հոլով կայ . ուղղական, հայցական, սե-
ռական, տրական, բացառական, գործիական :

94. Ուղղական . — Ուղղականը կը պատասխանէ ո՞վ
հարցման, ինչպէս . Մայր բարի կ : — Ո՞վ բարի կ :
— Մայր :

95. Հայցական . — Հայցականը ուղղականին ձեւը
ունի, բայց կը պատասխանէ զո՞վ հարցման, ինչպէս .
Մայր կը սիրեմ : — Զո՞վ կը սիրեմ : — Մայր :

96. Սեռական . — Սեռականը կը պատասխանէ ո-
րո՞ւն հարցման, ինչպէս . Մօր աղջիկն եմ : — Որո՞ւն
աղջիկն եմ : — Մօր :

97. Տրական . — Տրականը սեռականին ձեւը ունի,
բայց կը պատասխանէ որո՞ւ հարցման, ինչպէս . Մօր
կապուած եմ : — Որո՞ւ կապուած եմ : — Մօր :

98. Բացառական . — Բացառականը կը պատաս-
խանէ որմէ հարցման, ինչպէս . Մօրմէն կը վախնաւ :
— Արմէ կը վախնաւ : — Մօրմէն :

99. Գործիական . — Գործիականը կը պատասխանէ
որո՞վ հարցման, ինչպէս . Մօրմով կ'ապրիմ : — Որո՞վ
կ'ապրիմ : — Մօրմով :

100. Այս հարցումներուն տեղ կը գործածուին,
ի՞նչ բան, ի՞նչ բանը, ի՞նչ բանին, ի՞նչ բանի, ի՞նչ
բանէ, ի՞նչ բանով, երբ խօսքին առարկան ոչ թէ անձ
մը, այլ իր մըն է, ինչպէս . Տունը հին կ : — Ի՞նչ բանը
հին կ : — Տունը :

ԺԳ. ԸՆԹԵՐՅՈՒԱԾ. — ԸԱԶՈՂ. ՊԱՏԱՍԽԱՌ

Յակար և Պետրոս, երկու գիւղացիներ, որ մը բան-
ջարանոցի մը քովին կ'անցնէին՝ գլուխ գլխու խօսակ-
ցելով իրարու հետ : « Նայէ », ըստ յանկարծ Յակոբ իր
ընկիրոջը, սա կաղաքները ո՞րքան խոշոր են : — Ասո՞ք
ալ բա՞ն են, պատասխանեց Պետրոս հեղնութեամբ,
և անանկ կաղամբ մը տեսած եմ որ մեր գիւղին
զանգակատան չափ կար : » Յակոբ՝ որ կաթոսյագործ
էր, ուղելով անոր բերնին չափը տալ, անմիջապէս
ըստ . « Ես ալ ժամանակաւ մեր եկեղեցին չափ
կաթոսայ մը շինած եմ : » — « Բայց այդ ահազին կաթ-
ոսան ինչո՞ւ համար շինել տուին : » — « Բու կաղամբդ
մէջը եփելու համար անտարակոյս, » յարեց սրամիտ
Կրիտասարդը :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

56. Օրինակել այս հատուածը, և ստորագծել ընդհանուր կանոննեն
տարրեր կերպով հոլովուած անունները
57. Պատմել քրիստոնացի այս հատուածը, իւսոյ գրել գայն :
58. Մեյմեկ խօսք շինել հնտեւեալ բառերուն սեռականը գործա-
ծելով.
- Պատիւ, որտուում, զաւակ, եկեղեցի, երկիր, արձակուրդ, խանձա-
րուր, հայրիկ, հաշիւ, մատիտ, բարութիւն :
- ՕՐԻՆԱԿ. — Ասիկա պատույ ինդիր մը եղաւ իրեն համար :
59. Մեյմեկ խօսք շինել հնտեւեալ բառերուն բացառականը գոր-
ծածելով.

Երկաթուղի, ճակատ, աւան, յուղում, անօթութիւն :

ԺԳ. ԴԱՅ. — ՀԱԼՈՎԱՆ (Շարունակութիւն)

101. Հոլովում. — Հոլովման ընդհանուր կանոնն է.

Եղանակի Մէջ	ՅՈՒՆԱԿԻՒ ՄէՋ
Ուղ. Հայց.	Հաց
Սեռ. Տրակ.	Հացի
Բաց.	Հացե
Գործ.	Հացով

102. Հասարակ անուններու եղանակի հոլովման
բացառութիւններն են հետեւեալները .

103. Ա. Է վերջացող բաղմականկ անունները
սեռականին մէջ կ'ըլլան նաև ույ, ինչպէս. երկարուղի,
երկարուղու. եկեղեցի, եկեղեցու :

104. Բ. Ուրին վերջացող անունները կ'ըլլան
միշտ թեան, թենէ, թեամբ, ինչպէս. թերուրին, թե-
ռուրեան, թեռուրեամբ :

105. Գ. Ում վերջացող ածանցեալ անունները
կ'ըլլան նաև ման, մամբ, ինչպէս. որոտում, որո-
ման, որոտման :

106. Դ. Իւ վերջացող գոյականներէն ոմանք
կ'ըլլան նաև ույ, ուկ, ուով, ինչպէս պատիւ,
պատու, պատուէ, պատուով, և ոմանք ալ ուի, ուկ,
ուով, ինչպէս հաշիւ, հաշուի, հաշուէ, հաշուով :

107. Ե. Վերջին վանկին մէջ և ունեցող անուն-
ները հոլովման մէջ այդ և չեն կորսնցներ, ինչպէս .
աւան, աւանի. կոռուն, կոռունի : Բացարիկ են . ճա-
կոս, ճակոսի . թեռն, թեռնի . զաւկ, զաւկի :

108. Զ. Վերջին վանկին մէջ է պարունակող ա-
նուններէն ոմանք հոլովման միջոցին չ ն չեն կորսնցներ,
ինչպէս . սլիհ, սլիհի . ալիք, ալիքի . մազնիս, մազ-
նիսի . պատէկ, պատէկի . Սակայն կան բառեր ալ
որոնց մէջ չ ն կը կորսուի, ինչպէս . գէր, գրի . երկիր,
երկրի . մարզագետնի, մարզագետնի :

ԺԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ · — ԱԶԱՏԱՐԱՐԵ

Սառած գետին վրայ Անայիս իր եղբօրը հետ կը խաղար : Յանկարծ սառոյցը կը կոտրի , կը բացուի փոքրիկ աղջկան ոտքին տակ , և տղան ինքզինքը ջուրին մէջ կը դանէ : Գլուխն ու թեւերը գեռ դուրսն են : Սառոյցի կտորին կը կառչի , իր եղբայրը օգնութեան կը կոչէ , բայց ան խելքը գլխէն գացած՝ կը չգէ կը փախչի , սուր ճիշեր արձակելով : Անայիս գիտէ թէ գետը խորունի է , և թէ պիտի թաղուի հոն պազ ջուրին խորը , հօրմէն մօրմէն հեռու : Բայց ահա հաւատարիմ շունն է , խոչոր թեռ-նեօվ մը , որ կը վազէ կու գայ , կ'երկնցնէ թաթերը փոքրիկ տիրուհին , որ անոնց փաթթուելով վեր կ'ելլէ ու կ'ազատի :

Հ Յ Ա Զ Ա Կ Գ Ն Ե Բ

60. Օրինակել այս հասուածք , և ստորագծել բնդիմանուր օրենքեն տարբեր կերպով նոլովուած անունները :

61. Պատմել թերախոցի այս հասուածքը յիսոյ գրել գայի :

62. Մէկ մէկ խօսք շինել նետեւեալ բառերուն սեռականը գործածելով .

Ծով , տարի , մասուռ , կին , բեռ , Թոռ .

ՕՐԵՆՈԿ . — Եղվուն ալիբները փոթորիէն կը փրփրէին :

63. Մէկ իօսք շինել նետեւեալ բառերուն բացառականը գործածելով .

Ամառ , Թոռ , բարութին , արե , պարտէզ , սիրտ

ՕՐԵՆՈԿ . — Ամառուննէ եաբը աշուն կու զայ :

ԺԴ. ԴԱՍ . — ՀՈԼՈՎՈՒՄ (Շարունակութիւն)

109. Է. Վերջին վանկին մէջ ու պարունակող բառերը գրեթէ միշտ ուն կը պահեն հոլովման ատեն , ինչպէս . ա-խս , ա-խսի , հեղ-կ , հեղ-կի : Սակայն բացառութիւններ կան , ինչպէս . օդուս , օդի . տեսուչ , տեսչի , եւայն : Առ պարանակող կարգ մը բառեր ալ տարբեր սեռական ունին , ինչպէս . տ-ն , տան . շ-ն , շան , եւայն :

110. Բ. Կարգ մը միավանկ բառեր կան , որոնց սեռականը ու կ'ըլլայ , ինչպէս . մարդ , մարդու . շահ , շահու . դար , դարու . ծով , ծովու . նաւ , նաւու . մանչ , մանչու :

111. Թ. Ճամանակ ցուցնող գրեթէ բոլոր անունները կ'ըլլան ունան , և կամ ուրնե , ոյլ , ինչպէս . ամառ , ամառուան , ամառէ կամ ամառութնէ , ամառով : Այսպէս կ'ըլլան . ձեռն , հիմնակ , երկկ , ատեն , ժամանակ , անգամ , ցորեկ , օր , կեսօր , զիշեր . առաջ , ժամ , հեղ , իրիկուն , առու , վաղը , տարի , ամիս , շաբար :

112. Ժ. Աղդականութեան կապ ցուցնող գրեթէ բոլոր անունները բացառիկ հոլովումներ ունին , ինչպէս .

Ա. Հայր , հօր , հօրնէ , հօրով : Նոյնպէս . մայր , եղբայր :

Բ. Աղջիկ , աղջկան , աղջիկէ , աղջիկով : Նոյնպէս . երիկ , կնիկի :

Գ. Ներ , ներո , ներոնէ , ներոնով : Նոյնպէս . աներ , տալ , յոյր , կետուր , կիմ : Հնկեր և տեր բառերը , թէեւ չըլլան աղջականութեան կապ ցոյց տուող անուններ , կը հոլովուին ներ ին պէս :

113. Ժ. Անկանոն կերպով կը հոլովուին սեր , սիրոյ . կայր , կայսեր . ձամբայ , ձամբու . զորիս , զիխու . արե , արեու . տայ , տոյ . լեռ , լեռան . բեռ , բեռան . րոռ , րոռան . եզ , եզան . հիմ , հիման . դոռ , դոռան . մատու , մատրան :

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽՈՇՈՐ ՏՈՐԹՈՐԸ ԵՎ ՓՈԳՄԻԿ ԳԻՒԴԱՅԻՆ

Անգլիայ մէջ, կորա մը հացկերոյթի հրաւիրեր էր իր գաւառին աղնուականները և մէկ քանի օտարականներ : Ամէնուն գլուխը տաքցեր էր : Շատ գէր ու խոշոր ֆրանսացի բժիշկ մը սկսաւ ծաղրել շատ նիհար գաւառացի երիտասարդ մը, որ իր դէմը նստեր էր : Շինականը բարկացաւ, և պատասխանեց թէ հակառակ իր նիհարութեան կրնար հետեւեալ օրը երեք անդամ Հայտ-Բառքի շրջանը ընել՝ կռնակը առած ահագին Տոքթորը : Բժիշկը ընդունեցաւ, և յիսուն ոսկի գրաւ դրաւ : Հետեւեալ օրը երիտասարդը իր խոստմանը համեմատ որոշեալ տեղը եկաւ ու յայտարարեց թէ ինքը գրաւ դրեր էր բժիշկը կրելու, բայց ոչ զգեստները, ուստի պէտք էր հանուէր : Տոքթորը նեղը մնաց, և ստիպուեցաւ վճարել յիսուն ոսկին, որովհետև հանդիսականք իրաւունք տուին գիւղացւոյն :

Հ Բ Ա. Հ Ա. Գ Ի Ե Ր

64. Օրինակել այս հատուածը, և ստորագծել այս անունները որոնք բացառիկ նորովումներ ունին յոքնակիի մէջ :
65. Պատմել թերանացի այս հատուածը, յետոյ գրել զայն :
66. Մէկ խօսք շինել հետեւեալ բառերուն սեռականները գործածենով.

Բողոքականք, ձախակողմեանք, լեռնցիք, կանայք, մարդիկ, ականականք, դպրոցականք, տղաք :

- ՕՐԻՆԱԿ. — Բողոքականաց ազգապետը ժողովին նախագահեց :
67. Գտնել հնտեւեալ բառերուն եզակի ուղղականները.

Բերկութեանց, տղոց, կանանց, բաղաբացւոց, պերճութեանց, բուրմանց, ունայնութեանց, զիւղացւոց, ծաւալմանց, մարդոց, յիշովութեանց, հակալրութեանց, արտիմանց, բարախմանց, յաւգալմանց :

ԺԵ. ԴԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ (Շարունակութիւն)

114. Հասարակ անուններու յոքնակի հոլովման բացառութիւնները հետեւեալներն են .

115. Ցիվ վերջացող յոքնակինները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան ցւոց, ինչպէս բաղաբացիք, բաղացւոց . զիւղացիք, զիւղացւոց :

116. Կանք վերջացող յոքնակինները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան կանաց, ինչպէս . բողոքականիք, բողոքականաց :

117. Եանք վերջացող յոքնակինները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան եանց, ինչպէս . աջակողմեանք, աջակողմեանաց :

118. Ասոնց մէ զատ՝ որին և ում վերջացող անունները յոքնակի սեռականի և տրականի մէջ կրնան ըլլալ նաև թեանց և մանց, ինչպէս . ուրախութեանց, ումանց :

119. Տղափ, մարդիկ, կանայք հետեւեալ կերպով կը հոլովուին .

Ուղղ.	Հայց.	Տղաք	Մարդիկ	Կանայք
Աեռ.	Տրակ.	Տղոց	Մարդոց	Կանանց
Բաց.		Տղոցմէ	Մարդոցմէ	Կիներէ
Գործ.		Տղոցմով	Մարդոցմով	Կիներով

120. Մարդ և կիմ բառերը ընդհանուր օրէնքին համաձայն կ'ըլլան նաև յոքնակիի մէջ մարդեր, մարդերու, մարդերէ, մարդերով . կիմեր, կիմերու :

121. Աղջիկ բառին յոքնակի սեռականը կ'ըլլայ նաև աղջկանց :

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՇՈՆ

ԵԶԱԿԻ	ՑՈՒՆԱԿԻ	ԵԶԱԿԻ	ՑՈՒՆԱԿԻ
Ո. Հ.	Ծառ	Ծառեր	Պարտէզ
Ս. Տ.	Ծառի	Ծառերու	Պարտէզի
Բ.	Ծառէ	Ծառերէ	Պարտէզէ
Գ.	Ծառով	Ծառերով	Պարտէզով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆԱԴՐ

Ա.

Բ.

Է վերջացող բառեր	Ա-ԲՀ-Ն վերջացող բառեր
ԵԶ.	ԵԶ.
Ո. Հ. Հոգի	Բարուքին
Ս. Տ. Հոգւոյ	Բարուքեան
Բ. Հոգիէ	Բարուքենէ
Գ. Հոգիով	Բարուքեամբ

Գ.

Ա-Բ վերջացող բառեր

ԵԶ.	Ուսում	Ուսումներ
Ս. Տ.	Ուսման	Ուսմանց
Բ.	Ուսումնէ	Ուսումներէ
Գ.	Ուսմամբ	Ուսումներով

Դ.

Է- ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱՐԵՐ

ԵԶ.	Պատիւ	Հաշիւ
Ս. Տ.	Պատուոյ	Հաշուի
Բ.	Պատուէ	Հաշուէ
Գ.	Պատուով	Հաշուով

Ե.

Վերջին վանկին մեջ ապարանակող կարգ մը բառեր

Վերջին վանկին մեջ է ապարանակող կարգ մը բառեր

ԵԶ.	Ճակատ	Գիր	Գիրեր
Ս. Տ.	Ճակալ	Գրի	Գիրերու
Բ.	Ճակատէ	Գրէ	Գիրերէ
Գ.	Ճակատով	Գրով	Գիրերով

Խ.

Վերջին վանկին մեջ ապարանակող քանի մը բառեր

ԵԶ.	Օգուտ	Տուն	Տուներ
Ս. Տ.	Օգուի	Տան	Տուներու
Բ.	Օգուտէ	Տունէ	Տուներէ
Գ.	Օգուտով	Տունով	Տուներով

Ա.

Քանի մը միավանկ բառեր

ԵԶ.	Ցով	Ցովեր	Մարդ	Մարդիկ
Ա. Տ.	Ցովու	Ցովերու	Մարդու	Մարդոց
Բ.	Ցովէ	Ցովերէ	Մարդէ	Մարդոցմէ
Գ.	Ցովով	Ցովերով	Մարդով	Մարդոցմով

Թ.

Ժամանակ ցուցնող բառեր

ԵԶ.	Ամառ	Ատեն	Ժամ
Ա. Տ.	Ամառուան	Ատենուան	Ժամուան
Բ.	Ամառութինէ	Ատենէ	Ժամէ
Գ.	Ամառով	Ատենով	Ժամով

Ժ.

Ազգականուրսան կապ ցուցնող բառեր

ԵԶ.	Հայր	Կնիկ	Ներ	Կին
Ա. Տ.	Հօր	Կնկան	Ներոջ	Կինջ
Բ.	Հօրմէ	Կնիկէ	Ներոջմէ	Կինջմէ
Գ.	Հօրմով	Կնիկով	Ներոջմով	Կինջմով

Ճ.Ա.

Է-Հ+ վերջացող յօքնակիներ

Ո.	Բողոքականի	Աջակողմնանի
Հ.	Բողոքականներ	Աջակողմնաներ
Ա. Տ.	Բողոքականաց	Աջակողմնանց
Բ.	Բողոքականներէ	Աջակողմնաներէ
Գ.	Բողոքականներով	Աջակողմնաներով

Ճ.Բ.

Է-Հ+ վերջացող յօքնակիներ

Ո.	Գիւղացիին
Հ.	Գիւղացիներ
Ա. Տ.	Գիւղացւոց
Բ.	Գիւղացիներէ
Գ.	Գիւղացիներով

Ճ.Կ.

Է-Հ+ վերջացող յօքնակիներ

Ո.	Գիւղացիին
Հ.	Գիւղացիներ
Ա. Տ.	Գիւղացւոց
Բ.	Գիւղացիներէ
Գ.	Գիւղացիներով

Ճ.Պ.

Անկանոն հոլովումներ

ԵԶ.

Ո. Հ.	Սկր	Կայր	Գլուխ
Ա. Տ.	Սիրոյ	Կայսեր	Գլխու
Բ.	Սէրէ	Կայսրէ	Գլխէ
Գ.	Սիրով	Կայսրով	Գլխով

ԵԶ.	Տղայ	Տղաֆ	Ճամբայ	Ճամբանիր
Ա. Տ.	Տղու	Տղոց	Ճամբու	Ճամբաներու
Բ.	Տղէ	Տղոցմէ	Ճամբէ	Ճամբաներէ
Գ.	Տղով	Տղոցմով	Ճամբով	Ճամբաներով

ԵԶ.	Եղ	Թոռ	Դուռ	Դուռնիր
Ա. Տ.	Եղան	Թոռան	Դուռն	Դուռներու
Բ.	Եղէ	Թոռնէ	Դուռնէ	Դուռներէ
Գ.	Եղով	Թոռնով	Դուռնով	Դուռներով

ԺՀ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԼԱԽԱԿԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Մեր լուսաւորման զլիսաւոր նիւթերն են՝ քարիւղը
որ Հիւսիսային Ամերիկայի և Ռուսիոյ մէջ կը բլիփ
աղքիւրներէ, և որ կը գործածուի մեր տունկերուն մէջ,
կազմ որ գետնածուխէ կը դոյանայ և ընդհանրապէս
կը լուսաւորէ մեր պողոտաներն ու հրապարակները,
եւեքտրական լոյսը որ նոր գիւտ մըն է և կը սկսի Պոլ-
սոյ մէջ ալ երեւալ, բռուսական ձէթը որ տունկերէ կը
հանուի, և ճրագը որ ճարագէն կը շինուի: Խակ մեղրա-
մուր որ մեղուին ճարտարգործութիւնն է, հիմայ կը
գործածուի գրեթէ միայն Հայոց, Յունաց և Հատինաց
եկեղեցիներուն մէջ :

Հ Յ Ա Զ Ա Ն Գ Ն Ե Ր

68. Օրինակել այս հատուածը, և ստորագծել այն յատուել անունները
որոնք բացառիկ հողովումներ ունին եզակի կամ յոքնակի մէջ:

69. Բերանացի պատմել այս հատուածը:

70. Մէջմեկ խօսք շինել հետեւեալ բառերով.

Քարիւղ, Ամերիկա, աղքիւր, բնակարան, կազ, պողոտայ, հրապա-
րակ, գիւտ, ձէթ, տունկ, ծրագ, ճարագ, մեղու, Ռուսիա:

ՕՐԻՆԱԿ. — Քարիւղի մասնաւոր նոոցներ կան, որոնց վրայ կերա-
կուր կ'եփուի:

71. Գտնել հետեւեալ բառերուն եզակի ուղղականները.

Զինացիք, Սկովախացիք, Կարմելեանց, Դալիֆորնիոյ, Ճարոնցոց,
Անդրալեռնականաց, Եսրիմացիք:

ԺՀ. ԴԱՍ. — ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈՂՈՎՈՒՄԸ

122. Յատուկ անունները ընդհանուր կանոնին հա-
մեմատ կը հողովուին: Յատուկ անունները ընդհանրա-
պէս եզակի կը գործածուին, սակայն իրնան յոքնակի
ալ գործածուիլ, ինչպէս. Պուրպոնները տիրեցին Ֆրան-
սայի:

123. Յատուկ անուններու հողովման բացառու-
թիւններ են եզակիի մէջ հետեւեալները.

1. « և ի վերջացող յատուկ անունները յ կ'առ-
նեն հողովման մէջ, ինչպէս. Ֆրանսա, Ֆրանսայի.
Աննա, Աննայի. Եւտոփիա, Եւտոփիայի : »

2. Իս վերջացող աշխարհագրական անունները
կ'ըլլան իոյ, իայհ, իայով, ինչպէս. Անգլիա, Անգլիոյ,
Անգլիայէ, Անգլիայով. Սպանիա, Սպանիոյ, Սպա-
նիայէ, Սպանիայով :

3. Նոյնպէս « վերջացող անունները կ'ըլլան ոյի,
ոյի, ոյով, ինչպէս. Շիֆակօ, Շիֆակոյի, Շիֆակոյէ,
Շիֆակոյով. Քոնիօ, Քոնիով, Քոնիոյէ, Քոնիոյով : »

4. Վերջին վանկին մէջ « է, » ու պարունակող
յատուկ անունները միշտ անփափախ կը մնան հողովման
մէջ, ինչպէս. Եփրա, Եփրատի. Պերջին, Պերջինի.
Վարդոկ, Վարդուկի: Բացառիկ է Զատէկ, Զատէի:

5. Անկանոն հողովումներ ունին Ասուած, Ասու-
ծոյ, Ասուծին, Ասուծիով. Չին, Չինու. Հայ, Հայու.
Պոլիս, Պոլոյ. Ասուածածին, Ասուածածիոյ. Խրում,
Խրման, Խւային:

124. Յատուկ անուններու հողովման բացառու-
թիւններն են յոքնակիի մէջ հետեւեալները.

Եանի, ցիի, կանի վերջաւորած յատուկ անունները
յոքնակի սեռականի մէջ կ'ըլլան եանց, ցոց, կանաց.
ինչպէս. Օսմաննեանի, Օսմաննեանց. Կարմենցի, Կար-
մենցոց. Ղետականի, Ղետականաց: Բացառիկ կերպով
կրնան հողովուիլ նաև Հայ, Ցոյն, Հեղին, Հրեայ և
ուրիշ աղքերու անուններ, ինչպէս. Հայժ, Հայոց.
Ցոյնի, Ցոյնոց. Հեղինի, Հեղինաց. Հրեայի, Հրեից :

ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌԱՋ

ԵԶ.

ՅՈՒ.

Ո. Հ.	Յովսէփ	Յովսէփիներ
Ս. Տ.	Յովսէփի	Յովսէփիներու
Բ.	Յովսէփի	Յովսէփիներէ
Գ.	Յովսէփով	Յովսէփիներով

ԵԶ.

ՅՈՒ.

Ո. Հ.	Շուշան	Շուշաններ
Ս. Տ.	Շուշանի	Շուշաններու
Բ.	Շուշանէ	Շուշաններէ
Գ.	Շուշանով	Շուշաններով

ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԽԵՆԵՐ

Ա.

և է վերջացող անուններ

Ո. Հ.	Ֆրանսա	Եւտոքսիա
Ս. Տ.	Ֆրանսայի	Եւտոքսիայի
Բ.	Ֆրանսայէ	Եւտոքսիայէ
Գ.	Ֆրանսայով	Եւտոքսիայով

Բ.

Գ.

և վերջացող երկրի անուններ

Ո. Հ.	Սպանիա	Շիքակօ
Ս. Տ.	Սպանիոյ	Շիքակոյի
Բ.	Սպանիայէ	Շիքակոյէ
Գ.	Սպանիայով	Շիքակոյով

Գ.

Վերջին վանկի է տառին յապատումը

Ո. Հ.	Զատիկի
Ս. Տ.	Զատիկի
Բ.	Զատիկի
Գ.	Զատիկիով

Ե.

Սնկանոն հոլովումներ եզակիի մէջ

Ո. Հ.	Աստուած	Հայ	Խթում	Պոլիս	Զին
Ս. Տ.	Աստուծոյ	Հայու	Խթման	Պոլսոյ	Զինու
Բ.	Աստուծմէ	Հայէ	Խթումէ	Պոլսէ	Զինէ
Գ.	Աստուծմով	Հայով	Խթումով	Պոլսով	Զինով

Զ.

Է.

Ը.

Էան+ վերջացող յոթ-	ցէ+ վերջացող	չան+ վերջացող
նակի անուններ	յոթ. անուններ	յոթ. անուններ
Ո. Օսմաննեալիք	Պոլսեյլիք	Հռոմէականիք
Հ. Օսմաննեաններ	Պոլսեցիններ	Հռոմէականներ
Ս. Օսմաննեանց	Պոլսեցոց	Հռոմէականաց
Բ. Օսմաննեաններէ	Պոլսեցիններէ	Հռոմէականներէ
Գ. Օսմաննեաններով	Պոլսեցիններով	Հռոմէականներով

Թ.

Սնկանոն յոգնակի հոլովումներ

Ո.	Հայք	Հրեայք
Հ.	Հայեր	Հրեաներ
Ս. Տ.	Հայոց	Հրէից
Բ.	Հայերէ	Հրեաներէ
Գ.	Հայերով	Հրեաներով

Ո.	Հնդիկք	Պարսիկք
Հ.	Հնդիկներ	Պարսիկներ
Ս. Տ.	Հնդկաց	Պարսկաց
Բ.	Հնդիկներէ	Պարսիկներէ
Գ.	Հնդիկներով	Պարսիկներով

ԺԷ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄՐԱՄԻՏ ՊԱՏԱՍԽԱՆ

Ժամանակաւ., երբ տակաւին հնարուած չէր շողեկառքը և ամէն մարդ կառքով կը ճամբորդէր, Անդլիոյ թագաւորներէն մէկը, Գէորգ Ա., գիւղի մը պանդոկը իջաւ, կառքին ձիերը փոխել տալու համար, և անօթի ըլլալով՝ երկու հաւկիթ բերել տուաւ : Մեկնելու պահուն՝ իր պայիկը եկաւ գանգատեցաւ թէ պանդոկապետը հարիւր ֆիօրին կը պահանջէր հաւկիթներուն փոխարէն : Ինքնակալը կանչել տուաւ զայն և հարցուց թէ արդեօք հաւկիթները շա՞տ հազուագիւտ էին այդ գիւղին մէջ որ այդպէս սուզ կը ծախէր : «Ո՛չ, տէր արքայ, պատախանեց սրամիտ գիւղացին, նոյն խեկ շատ առասա են, բայց թագաւորները հազուագիւտ են, և երբ բաղդը Զեր Վեհափառութեան պէս մեծ ինքնակալ մը կը զրկէ մեզի, կը ջանանք օդուտ քաշել : » Թագաւորը ժպտեցաւ և հարիւր ֆիօրինը համբել տուաւ :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

72. Օրինակի այս հատուածը, և ցոյց տալ մեջի անուններուն բիւր,
 73 Ցոյց տալ այդ անուններուն հողովները:
 74. Պատմել ըիրանացի այս հատուածը, յևոյ գրել զայն,
 75 Հետեւալ բառերով մէյ մէկ խօսք շինել
 Շողեկառք, ճամբորդ, պանդոկ, հաւկիթ, պայիկ, սրամիտ, հազուագիւտ, ինքնակալ, ֆիօրին, առաս,
 ՕՐԵԿԱԿ. — Շողեկառքով ճամբորդութիւնը յոզնեցուցիչ է,
 76. Լուծել այս հատուածին առաջին տասը անունները
 ՕՐԵԿԱԿ. — Կառքին | հասարակ անուն եղակի սեռական
 միեւր | հասարակ անուն յոքնակի հայցական

77. Հետեւալ խօսքիրուն մեջի շնորագիր անուններուն բիւր փոխել.
 Թոյութը պուրակին մէջ կը զեղգեղէ : — Մարկարագը խորանը կը խնկարկէ : — Բանաստեղծները տաղեր կը յօրինեն : — Առենախօսները բեներուն վրայէն կը ճառեն : — Վարազը և արշը գայլին չափ անզութ են : — Ան հիւանդութիւնները, որոնք ուրիշին կը փոխանցուին, տարափոխիկ կը կոչուին : — Ան որ զալիք վտանգը կը տեսնէ, նախատես մարդ մըն է : — Փոսուռաները գիշերը կը փայլին խոտին մէջ,

78. Գտնել վեց ծաղիկի և վեց միջաւափ անուն, և գրել անոնց յոքնակին: Գտնել վեց ձուկի և վեց բռչունփ անուն, և գրել անոնց եղակի սեռականը: Գտնել վեց քաղաքփ անուն, և գրել անոնց եղակի բացառականը:

ԺԷ. ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐ ԼՈՒՇՈՒՄԸ

125. Անունին լուծումը. — Անուն մը լուծելու համար պէտք է ցոյց տալ .

1. Տեսալը. հասարակ կամ յատուկ անուն :
2. Թիւը. եզակի կամ յոյնակի :
3. Հորովը. ուղղական, հայցական, սեռական, տրական, բացառական կամ գործիական :

126. Կրիասումներ. — Լուծման մէջ սովորութիւն է բառերը կրծատելով գրել :

Ցատուկ անուն գրելու տեղ՝ գրելու է յ. ան. հասարակ անունն՝ հս. ան. եզակին եղ. յոյնակին՝ յ. :

Ուղղական ուղ. հայցականն՝ հյ. սեռականն՝ սեռ. տրականն՝ բացառականն՝ բյու. գործիականն՝ գրձ. :

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԴԵՐՁԱԿ ՇԻԿՈՀԱԽ

Հնդկաստանի մէջ տեսակ մը շիկահաւ կայ, տարօ-
քինակ կերպով հետաքրքրական փոքրիկ թռչուն մը,
որուն արհեստով գերճակութիւն է: Ծառերուն տերեւ-
ները կը ժողվէ, իրարու կը կարէ և պատեան մը կը
շինէ իր ձագուկներուն բոյնը մէջը պահելու համար:
Պատեանին ներսի կողմը ստեւներով, փետուրներով,
սարդի ստայններով կը ծածկէ, որպէս զի կակուղ ըլ-
լայ: Իր ասեղն է իր սուր կտուցը, և գերճանը՝ բու-
սական փափուկ թել մը, զոր խոսի շիւղերուն մէջէն
կ'ընտրէ կամ զոր կը մանէ չըջակայ մացառներուն բամ-
պակի ծուէնները ժողվելով ու գզելով: Այս թռչունը
հազիւ երեք մատ երկայնութիւն ունի: Էզը թռւս է:
Սրույն փետուրները դոյնզգոյն են:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

79. Օրինակել աս հատուածը, և ցոյց տալ յատկացուցիչները.
80. Զատել այս հատուածին մէջի բոլոր յատկացեալները, և մէկ խօսք շինել անոնցմով.
- ՕՐԻՆԱԿ.** — Արուեսը հարստութիւն մը կ'արժէ:

81. Մէջ մէկ պատշաճ յատկացուցիչ դնել հետեւեալ յատկացեալնե-
լուն քով.
... խրատը. — . . . հրացանը. — . . . լեզուն. — . . . բրիչը. —
որսորդութիւնը. — . . . աշբը. — . . . ապուրը. — . . . սեղնաշարը. —
... երգեհոնը — . . . չերմանոցը. — . . . կանթերը

- ՕՐԻՆԱԿ.** — Մերութիւն խրատը

82. Մէջ մէկ խօսք շինել հետեւեալ անուններով.
Որմնադրին ծեփակը, աշխատանցին լոյսը, նորդիկին մկրատը,
զրբին պատկերները, ծառային ամսականները, դեղանիկին դայլայլիկը.

- ՕՐԻՆԱԿ.** — Որմնադրին ծեփակը ցեխին մէջ ինկա.

83. Մէջ մէկ յարմար յատկացեալ դնել հետեւեալ յատկացուցիչներուն
քով.
Լուսնին . . . — ձիմնին . . . — չութակին . . . — հայրիկին . . . —
մատներուն . . . — դաշնակին . . . — սեղանին . . . — դեղձին . . . —
եղենիներուն . . . — ամպերուն . . . — փոթորիկին . . .

ԺԵ ԴԱՍ. — ՎԱՏԿԱՅՈՒՅԻ ԵՒ ՎԱՏԿԱՅՈՎ

127. Անունը՝ յատկացուցիչը բանի
մը որուն ըլլալը կը ցուցնէ, եւ կ'ըլլայ միշտ սեռական,
թէ՛ եղակիի և թէ յոքնակիի մէջ, ինչպէս. դպրոցին
աշակերտը. ուներուն տանիքները. դրանը բանալին:

128. Անունը՝ յատկացեալը. — Յատկացեալը յատկա-
ցուցիչին վնրաբերող անունն է, ինչպէս. դպրոցին ա-
տակերտները. տանիքները. դրաներուն բանալիները:

129. Յատկացեալը կրնայ ըլլալ ուղական, հայ-
ցական, սեռական, տական, բացառական, զործիական,
ինչպէս. դպրոցին ատակերտը, դպրոցին ատակերտին,
դպրոցին ատակերտեն, դպրոցին ատակերտով:

130. Յատկացուցիչը կը պատասխանէ որո՞ւն հարց-
ման, ինչպէս. որո՞ւն աշակերտը. — դպրոցին:

131. Յատկացուցիչը յատկացեալէն առաջ կը դրուի
ընդհանրապէս, բայց երբեմն կրնայ նաև ետքը դրուիլ:

ԺԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԵԽԴԱՑԻՆ ԵՒ ԿԱՊԻԿԸ

Հարուստ և ագեղ կոմսուհի մը կապիկ մը ունէր,
որ թաւիչէ սակեծամուկ զգեստներով հագուած՝ տանը
մէջ կը պատէր : Օր մը ագարակի մը ծառան իր տէրոջ
կողմէն կողով մը լեցուն պտուղ բերաւ կոմսուհին :
Երբ սանդուխէն վեր կ'ելէր, կապիկին հանդիպեցաւ,
ու մարդ կարծելով՝ բարեւեց զայն : Կապիկը, գուշա-
կելով որ ուտելիք մը կար, տղան կեցուց, և կողովին
տերեւները բանալով՝ մէջը գտնուած թուղերը մէկիկ
մէկիկ կերաւ : Նոյն միջոցին տան տիրուհին վրայ հա-
սաւ : Այն տաեն ծառան ըստ . «Տիկին, տէրս ձեզի
կը զրկէ այս կողովը, որուն մէջ սերկեւիլներ կան .
թուղեր ալ կային, բայց ձեր որդին կերաւ զանոնք : »

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

84. Օրինակել այս հասուածը, նշանակել մէկ զծով անումները և
երկու զծով բայերը

85. Պատմել քերանացի այս հասուածը, յետոյ գրել զայն :

86. Մէկ խօսք շինել հետեւեալ բառերը իբրև ներակայ գործա-
ծելով.

Կոմսուհի, կապիկ, Թաւիշ, զգեստ, ագարակ, ծառայ, սանդուխ,
տերեւ, կողով, սերկեւիլ:

ՕՐԻՆԱԿ. — Կապիկը տգեղ և չար կենդանի մըն է :

87. Օրինակել հետեւեալ ցուցալը և ստորագծել ներակաները.

ԵԶ

ՅՈՒ.

Կոմսուհին կապիկ մը ունէր. Կոմսուհիները կապիկներ ու-
ագարակին ծառան կողով մը բե-
նէին . ագարակին ծառաները կո-
րաւ . տան տիրուհին վրայ հասաւ. զովսեր բերին. տան տիրուհիները
ծառան զայն մարդ կարծեց. ձեր վրայ հասան. ծառաները զանոնք
որին կերաւ զանոնք :

88. Մէկ մէկ ներակայ դնել հետեւեալ բայերուն քով.

• • • Թափեցան,	• • • կը մանէ :
• • • կը զծաղրեն,	• • • կը կարդայ:
• • • կ'երթայ:	• • • կը ծափահարեն:
• • • կու լայ:	• • • կը Թնդան,

89. Մէկ մէկ յատկացուցիչ աւելցնել հետեւեալ ներականերուն քով.

• • • ընտանիքը բարեկիրթ է:	• • • կոմակը փրթաւ:
• • • տղաբը հիւանդ են:	• • • սիւները կործանեցան:
• • • աղջիկը դուրս զնաց:	• • • թանաբը Թափեցաւ:

ՕՐԻՆԱԿ. — Մարգարին ընտանիքը բարեկիրթ է :

90. Յոքիակիի դարձնել հետեւեաթիօսքերը.

Տալորակը կը մաչէ : — Կայծը հրդեն կը պատճառէ : — Վատակը զե-
տին մէջ կը թափի : — Խենլը դիւրահաւան կ'ըլլայ: — Մարզրիտը խոզին
առջեւ յարդ չունի : — Թառչոնը կամաց կամաց բոյն կը շնէ : — Կոտրէ
կորիքը որ միջուկը ուտես :

ԺԲ. ԴԱՍ. — ԵՆԹԱԿԱԸ ԵՒ ՌԱՅ

132. Բայ. — Բայր բան մը ընել կամ ըլլալ կը
ցուցնէ :

133. Անոներ՝ իբրեւ ենթակայ. — Ենթակայ անունը
ցոյց կու տայ այն անձը, այն անասունը, այն իրը, որ
գործողութիւնը կը կատարէ կամ իր վրայ, ինչպէս՝
վնացայ (չկոն), և կամ ուրիշ առարկայի մը վրայ,
ինչպէս՝ ծեծեցի (ներգործական) :

134. Երբ ենթական յովնակի անուն մըն է, բայր
յովնակի կը դրուի :

135. Առանց բայի խօսք չ'ըլլար :

Ի. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿՐԱԿԸ

Կրակը մեր կերակուրները եփելու կը ծառայէ : Կրակով կը տաքնանք ձմեռը , երբ արեւուն ջերմութիւնը չի բաւեր : Կրակէն լոյս կ'առնենք գիշերը : Տաքնալու համար կը գործածենք փայտ և փայտի ածուխ : Կը գործածենք նաև հանքածուխը կազմուած է հին անտառներու փայտէն , որոնք ժամանակաւ գետնին տակը թաղուած և հոն փտառած են : Քանի մը աղքատ երկիրներու մէջ տուրփ ալ կը գործածեն , որ սեւ փտահող մըն է , և կը կազմուի հողի հետ խառնուած փտառած մամուռէ և արմատներէ , տեսակ մը հանքածուխ որ նոր պիտի շինուի : Ասից զանազան կողմերը աղքատ գիւղացիք կը վառեն նաև կենդանիներու աթար ու երբեմն ալ չոր ոսկորներ :

Հ Բ Ա Զ Ա Կ Ա Բ

91. Օրինակել այս հատուածը . ցոյց տալ բայերը և ամումները .
92. Պատմել այս հատուածը բերանացի .
93. Մեյմեկ նախադասութիւն շինել նետեւեալ բառերը իբր խնդիր գործածելով .

Կրակ , կերակուր , արեւ , ձմեռ , ջերմութիւն , լոյս , գիշեր , փայտ , հանքածուխ , անտառ , մամուռ , արմատ , Ասիտ , գիւղացի , ոսկոր , կողմ , կենդանի :

ՕՐԻՆԱԿ . — Կրակով կ'եփենք մեր կերակուրները :

94. Ցոյց տալ թէ հետեւեալ նախադասութեանց մէջ որոնք են հերակաները , որնք են խնդիրները .

Քոյրս մատնոցով չի կարեր : — Մարգրիտ տասնոց մը տուաւ աղքատին : — Հայրս ուշ կը դառնայ շուկայէն : — Վարդուհին աւելը լուաց : — Կոյրերը լոյս չեն տեսներ : — Աղքատը սրինգ կը նուազէր : — Տղան պարտէզ պիտի երթայ : — Ճրազը աշտանակէն ինկաւ : — Կատուն մուկին հանդիպեցաւ : — Շունը սակառը կը տանէր : — Զեռքես շղթայով կապուած էին : — Ոտքերս ցուրտէն սառեր էին : — Զինէն լեռները ճերմկեցն :

ՕՐԻՆԱԿՆԵՐ . — Քոյրս (ենքակայ) մատնոցով (խնդիր) չի կարեր : Զինէն (խնդիր) լեռները (ենքակայ) ճերմկեցնան :

Ի. ԴԱՍ . — ԽՆԴԻՐ

136. Անունը՝ խնդիր . — Խնդիրը ցոյց կու տայ այն առարկան որուն վրայ գործողութիւն կը կատարուի , ինչպէս . Կը սիրեմ դպրոցը : — Ամեն օր դպրոց կ'երքամ : — Փայփաֆ տուած եմ դպրոցին : — Զեմ ուզեր հեռանալ դպրոցին : — Դպրոցով մարդ պիտի ըլլամ :

137. Խնդիրը բային յայտնած իմաստը կը լրացնէ , ինչպէս . Ի՞նչ բաւեր կը սիրեմ . — Դպրոցը : — Ամեն օր ո՞ւր կ'երքամ . — Դպրոց : — Ի՞նչ բանի փայփաֆ տուած եմ . — Դպրոցին : — Ուրկի չեմ ուզեր հեռանալ . — Դպրոցին : — Ինչո՞վ մարդ պիտի ըլլամ . — Դպրոցով :

138. Բայերը կրնան նաև խնդիր չունենալ , ինչպէս . պիտի ինանամ , շատ խղեցի , ուշ հասայ , կը մսիմ :

ԻԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽԱՂԱԼԵԿԱՆԵՐԸ

Խաղալիկները ժամանակակից դիւտ մը չեն : Հազարաւոր տարիներ առաջ, հին ազգերն ալ տեսակ տեսակ խաղալիկներ հնարած էին, որոնք նոյն ժամանակի տղոց ուրախութիւն և զուարձութիւն կը հայթայթէին : Յոյները, Հոռոմայեցիք ու Եգիպտացիք ալ կը ճանչնային այն պուարիկները, որոնք կը շարժին, և փայտէ կոկորդիլոսներ կը քանդակէին : Սակայն ամէն դար իր մասնաւոր դրոշմը ձգած է զուարձութեան գործիքներուն վրայ : Այսօր գիտական խաղալիկները շատ կը փնտուուին : Տղոց համար վայրաշարժներ, հանքակառքեր և ելեքտրական մեքենաներ կը յօրինէն հիմայ, որպէս զի այդ մանրանկար առարկաներուն վրայ պատրաստուի իրենց միտքը՝ օր մը անոնց մեծերը ըմբռունելու :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

95. Օրինակել այս հատուածը և ցոյց տալ անուները և բայերը.

96. Զատել անուններուն մէջին սեռի խնդիրները և ենթակաները.

97. Մեյ մէկ խօսք շինել հնտեւեալ բառերով.

Խաղալիկ, տարի, ազգ, ժամանակ, ուրախութիւն, զուարձութիւն, Յոյներ, պուարիկ, կոկորդիլոս, դար, վայրաշարժ, հանրակառ, մեքենայ,

օրինակ. — Խաղալիկ մը գնեցի Ասրինէին համար :

98. Որոշել նետեւեալ խօսքերուն մէջին ենթական, բայը և սեռի խնդիրը:

Չին կառքը կը բաշէ : — Թիթեռնիկը կը սիրէ ծաղիկները : Առուակը կը չըէ պարտէցը : — Նաւագարը կը վարէ նաւը : — Եղը կոտոշներ ունի : — Նկարիչը վրձին կը զործածէ : — Փորազրիչը զրոցը կոտրեց : — Պարտիզանը մարկեղը ձեռք առաւ : — Տզրուկը արիւն կը ծէ :

օրինակ. — Զիմ (ևնր.) կառքը (սեռի խնդ.) կը բաշէ (բայ) :

99. Մեյ մէկ խօսք շինել յնտագայ օրինակին համեմատ, հնտեւեալ բառերը գործածելով.

Ենթականներ. — Կաղնի, հաճարի, հոյնի, մամիսի, անի, մորենի, արբայամորի, որթ :

Սեռի խնդիրներ. — Հոյն, արբայամոր, խաղող, սին, մամուխ, հաճար, մոր, խողկաղին :

օրինակ. — Կաղնին խողկաղին կու տայ :

100. Հնտեւեալ ենթականները յարմարցնել վարի խօսքերուն.

Լոյս, շրվէժ, հիւսիսակ, շողի, աղբիւր, անձրեւ, զետ, վտակ, առուակ :

... ամպերէն կը տեղայ : ... արեւէն կուզայ : ... ժայռերէն կը զահավիժի : ... հողէն կը բլիփի : ... հիւսիսէն կը փէչ : ... ծովէն կը բարձրանայ : ... վտակին մէշ կը հոսի : ... դէպի զետը կը բալէ : ... իր չուրերը ծովը կը տանի :

ԻԱ. ԴԱՍ. — ՍԵՌԻ ԽԵԴԱՔ

139. Սեռի խնդիրը միշտ հայցական հոլով կ'ըլլայ և միշտ ներզործական բայերու հետ կը գործածուի . ինչպէս . Դպրոցը կը սիրեմ : — Խնձորը կը սկկեմ : — Վարդը կը հոտուրտամ : — Հաց կ'ուտեմ :

ԻԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ — ՄՏԱՅԻՐ ԳԽՏՈՒՆԸ

Մեծ գիտուն մը՝ իր բարեկամներէն մէկուն այցելութեան գացեր էր. տուն դարձած ատենը նշմարեց որ ծխատուփը քովը չէ : Ոսկի գեղոր մըն էր, զոր մեծ խնամքով կը պահէր : Կարծեց թէ իր բարեկամն տունը ձգած է զայն, ու հետեւեալ տոմսակը գրեց անոր . «Սիրելի բարեկամ, կարծեմ թէ ծխատուփս ձեր տունը մոռցած եմ, հաճեցէք գտնել զայն և գրաբերիս հետ զրկել ինձի : » Բայց պահարանը գոցելու պահուն, չըպահին մէջ ծանր բան մը զզաց, փնտոեց . «Վայ, հոս է եղեր, աղաղակեց . Էյ, աւելի աղէկ, » և նամակը բանալով հետեւեալ յետ-գրութեանը աւելցուց . «Փնտոելու նեղութիւնը մի՛ կրէք, ծխատուփս գտայ : » Յետոյ նամակը նորէն փակեց ու իր բարեկամին զրկեց զայն :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

101. Օրինակել այս հատուածը, զատել անունները և բայերը:
102. Անուններուն մէջէն գտնել բնուրեան խնդիրները:
103. Պատմել բերանացի այս պատմութիւնը, յիտոյ գրել զայն:
104. Մեյ մէկ խօսք շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենթականեր. — Եղ, ձի, խոզ, վարազ, փիղ, ճագար, խեցեստին, կրիայ, խղունջ, իշամեղու, առիւծ, աբաղաղ:

Սեռի խնդիրներ. — Խայթոց, ժանիք, պատիճ, եղչիւր, ճիրան, բրուկ, կնճիթ, կճակ, բողկուկ, հերձատամ, խեփոր, հերձատանիք:

ՕՐԻՆԱԿ. — Խեցգետինը հերձատանիքներ ունի :

105. Յոքնակի խօսքեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենթականեր. — Քարհատ, դուր, զրոց, բրիչ, մուրճ, մորակ, ձեփակ, թիակ, իսարտոց, տապակ, զրիչ:

Բնուրեան խնդիրներ. — Դարբին, հողագործ, հանքագործ, նաւազար, բանդակազործ, փայտահատ, սայլապան, զրագէտ, ատաղձագործ, որմնադիր, կուղարար :

ՕՐԻՆԱԿ. — Մուրճնը դարբիններուն զործիբներն են :

106. Խօսքեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենթականեր. — Մուկ, զայլ, եղ, սկիռ, տզրուկ, շիկահաւ :

Բայեր. — Կը կլէ, կը կրծէ, կը զիշտէ, կը ծծէ, կը ճարակի, կը ծամէ :

Սեռի խնդիրներ. — Ալմատ, ոչխար, խոտ, կաղին, արիւն, ճանճ :

ՕՐԻՆԱԿ. — Մուկը կը կրծէ արմանները :

107. Շինել վեց խօսք, որոնց խնդիրները ըլլան հայ հեղինակներու անուններ :

ՕՐԻՆԱԿ. — Եղիշիկը կարդացմած էր :

108. Շինել վեց խօսք, որոնց ներականները ըլլան օտար գիտուններու անուններ :

ՕՐԻՆԱԿ. — Կոպերմիկոս զտաւ մոլորակային դրութիւնը :

ԻԲ. ԴԱՍ. — ԵՎՈՒԹԵԱՆ ԽԵՆԴԻՐ

140. Բնուրեան խնդիր. — Բնուրեան խնդիրը կ'ըլլայ հայցական, տրական, բացառական, զործիական, ինչպէս .

Հայցական . դպրոց կ'երթամ :

Տրական . դպրոցին փափախ տուած եմ :

Բացառական . դպրոցէն յեմ հեռանար :

Գործիական . դպրոցով մարդ պիտի ըլլամ :

ԻԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.— ԹԷ ԻՇՉՈՒՍ ԱՆՁՐԵՒ ԿՈՒ ԳԱՅԵ

Օդին մէջ շատ մը շոգի կայ : Արեւը և երկիրը
իրենց ջերմութեամբ կը շոգիացնեն ծովերուն , գետե-
րուն և լիճերուն ջուրարը : Այդ շոգին օդին մէջ կը
պաղի և պղտիկ կաթիլներու կը վերածուի , որոնք
իրարու միանալով՝ օդին բարձրերը կ'ելլեն և ամպերը
կը կազմեն . ու ինչպէս ծուխը օդին մէջ կը սաւառնի ,
նոյնպէս ամպն ալ հոն կը լողայ : Երկրէն վեր ելլող
այդ շոգիները երրա շատ ծանրանան ա'լ չեն կրնար օդին
մէջ կենալ , և անձեւի ձեւով կաթիլ կաթիլ վար
կ'իման :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

109. Օրինակել այս հաստուածը , ցոյց տալ ենրակայները և խնդիր-
ները .

110. Մեյմեկ խօսք շինել հնտեւեալ բառերով .

Շոգի , ջերմութիւն , լիճ , գետ , կաթիլ , ամպ , ծուխ :

ՕՐԻՆԱԿ . — Շոգին տարութենէ առաջ կու գայտ

111. Խօսքեր շինել հնտեւեալ բառերով վարի օրինակին համեմատ .

Ենրակամեր . — Արեւ , լուսին . եզ , ձի , կով , այծ . հայր , մայր .
վտակ , առուակ . խայտիս , շիկանաւ , սոխակ :

Բայեր . — Երգել , սիրել , չըկլ , լուսաւորել , տալ , վարել :

Սեռի խնդիրներ . — Արօր , երգ , տղաք , երկիր , մարգագետին , կաթ :

ՕՐԻՆԱԿ . — Արեւն ու լուսինը երկիրը կը լուսաւորեն :

112. Խօսքեր շինել հնտեւեալ բառերով վարի օրինակին համեմատ .

Ենրակամեր . — Ասեղ , զնդասեղ օղիբը , լրազիր . եզ , կով . ձի ,
զամբիկ . ոչխար , գառնուկ , կաթսայ , սան . Թութակ , անձեղ . հիւանդ ,
վիրաւոր , զինուոր , սպայ :

Բնուրեւեան խնդիրներ . — Դրազարան , զօրանոց , ասեղնոց , գոմ ,
մսուր , ախոռ , վանդակ , խոհանոց , հիւանդանոց :

ՕՐԻՆԱԿ . — Ասեղն ու զնդասեղները ասեղնոցին մէջ են :

113. Խօսքեր շինել հնտեւեալ բառերով .

Ենրակամեր . — Շուն , կատու , արև , անձրեւ , փայտահատ , քեռի ,
թաշկացուցիլներ . — Երէկուան , եղրօրս , անտառին , Դէռզին ,
առտուան , դրացին :

Բայեր . — Կը տարցնէ , կը պահպանէ , կը սիրէ , կը կտրէ , կ'ուտէ ,
կը շէ :

Սեռի խնդիրներ . — Այծեր , ոչխարներ . մուկեր , ճանձեր . մարդիկ ,
կենդանիներ . դաշտեր , մարգեր . կաղնիներ . եղեւիններ . եղբօրորդիներ ,
քեռորդիներ :

ՕՐԻՆԱԿ . — Դրացին շունը այծերն ու ոչխարները կը պահպանէ :

114. Մեյմեկ խօսք շինել հնտեւեալ յատուկ անուններով .

Ենրակամեր . — Դերմանացիր , Մշեցիր , Բերացիր , Էրզրումցիր ,
Կովկասցիր :

ՕՐԻՆԱԿ . — Դերմանացիր Դերմանիոյ բնակիչներն են :

ԻԳ. ԴԱՍ . — ՆՆԹԱԿԱՑԹԻՆ ԵՒ ԲԱՑԻՆ ՀԱՄԱՍԱՑՆՈՒԹԻՒՆԸ

141. Այն բայերը որ մէկէ աւելի եղակի են-
թակայ ունին , յոքնակի կը դրուին , ինչպէս . յոյց եւ
եղբայրս եկան :

ԻԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՊԱԿԻՆ

Ապակիէ կը շինուին սրուակներ, հայլիներ, գաւաթներ, պատուհաններ: Սրուակները ապակիէ կը շինեն, որովհետև մաքուր նիւթ մըն է որ իր պարունակած հեղուկներուն համ կամ հոտ չի տար բնաւ: Պատուհանները ապակիէ կը շինեն, որովհետև թափանցիկ նիւթ մըն է, ուրկէ կ'անցնին լոյսը և ջերմութիւնը, և որ կը պահպանէ զմեղ ցուրտէն ու անձրեւէն: Հայլին կը դարձնէ մեղի մեր դէմքը, և անոր մէջ նայելով կրնանք մեր արդուզարդը ընել ու հասկնալ թէ պէտք եղածին չափ մաքուր ենք: Սեղանի մը վրայ դրուած խոշոր հայլի մը սենեակը աւելի ցուարթ և աւելի ընդարձակ ցոյց կու տայ: Ապակին կը գործածուի նաև ժամացոյցներու, պատկերներու վրայ, կը գործածուի ակնոցներու, դիտակներու համար, որոնք կը մեծցնեն և կը մօտեցնեն ամէնէն փոքր և ամէնէն հեռաւոր առարկաները:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

115. Օրինակել այս նատուածը, և գոնենի անուններն ու բայերը.
116. Բերանացի կրկնել այս նատուածը, յետոյ գրել զայն:
117. Ամբողջացնել նետեւեալ խօսքերը վարի բարդ ենթականերով:

... ժամացոյց կը շինէ:	... ձողեր կը շինէ:
... անկորիններ կը շինէ:	... կերակուր կ'եփէ:
... կառըը կը վարէ:	... կոշիկ կը շինէ:
... թուրթ կը ծախէ:	... կղզանք կը շինէ:
... զիրը կը ծախէ:	... խմբեղէններ կը շինէ:

Ենթականեր. — Տապատակազոր, կառապան, Թղթավաճառ, կոպղարար, երկաթազործ, զրածախ, խոհարար, ծաղարար, կօշկակար, ժամագործ,

118. Մէկ խօսք շինել նետեւեալ բարդ բառերով.
- Տանտիկին, արդուզարդ, սեղանատուն, կարմրալանզ, որդեզիր, ծաղկեփունչ, խմբերդ, Թատերաբեմ, վայրագալիթ, դրադարան, պայմանաժամ, ձկնկիթ, հակիթ, դերասան, առուտուր:

ՕՐԵԿԱԿ. — Տանտիկին մը պարտական է հոկել իր տանը վրայ:

ԻԴ. ԴԱՍ. — ՌԱՐԴ ԳՈՅՑԱԿԱՆՆԵՐ

142. Սոլորաբար բարդութիւնը երկու բառով ԿՇԱՋ:

143. Երեք բառով բարդութիւնները խորթ և քիչ գործածական են:

144. Բարդութիւնը երեք ձեւով ԿՇԱՋ:

1. Երկու բառ առանց յօդակապի միացած, ինչպէս ցր-հնր, կրծ-կալ, ծով-եզր, ձար-խոտ, գետ-ափ:

2. Երկու բառ և յօդակապով միացած, ինչպէս հաւ-ա-shr, դպր-ա-տուն:

3. Երկու բառ և շաղկապով միացած, ինչպէս ահ-ու-դոդ, կեր-ու-խում, արդ-ու-զարդ:

145. Երբ բարդ անունի մը առաջին բառը բազմավանկ է և է գրով կ'աւարտի, և երկրորդ բառը բաղաձայնով կը սկսի, ընդհանրապէս բարդութեան մէջ էն է ի կը փոխուի և և յօդակապը չի դրուիր, ինչպէս մատնեմաս, շողեկառf, փոխանակ ըսկելու մատնիամաս, շողիակառf:

146. Բարդ անունները կը կազմուին գլխաւորաբար.

1. Գոյական գոյականի հետ, ինչպէս շոգենաւ, դպրաւուն:

2. Գոյական, ետքը բայաւմաս, ինչպէս ձկնորս, բանրոդ:

3. Ածական, ետքը գոյական, ինչպէս մանր-դուր, նոր-վկա:

147. Կորուսման և վոփիոխման կանոնը կը գործադրուի ընդհանրապէս բարդութեանց մէջ:

ԻԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԹԵՐՈՒՆԸ

Երբ գարունը գայ, խնձորենիները, նշենիները, դեղձիները ճերմակ կամ վարդաթոյր ծաղիկներով կը սնգուրուին, այնպէս որ կարծես ամէն ծառ լոյսով օծուն ճիւնի ծուխներով ծածկուած է: Պարտիզանը իր բրիչն ու բանք ճեռքէն ճգած է, ու ցնցուզը առած կը պտտի սաղարթներուն և ծաղիկներուն մէջ: Պուրակներու երաժիշտ հիւրերը կու գան կը մտնեն ստուերոտ ճիւղերուն մէջ, և աւերիչ դեռունները կը վանեն ճիւղերէն: Հմայիչ գեղգեղանքներ կը խառնուին զմայշելի բուրմանց հետ, ոգեւորելու համար մայր բնութիւնը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

119. Օրինակել այս նատուածը, և ստորագծել ածանցնալ ածականները:

120. Մէկ խօսք շինել նետեւեալ բառերով.

Զիւն, բրիչ, բան, ցնցուզ, սաղարթ, պուրակ, երաժիշտ, զեռուն, զեղզեղանք, բուրում:

121. Մէկ խօսք շինել նետեւեալ բառերով վարի օրինակին նամեմատ.

Սալոր, տանձ, կեռաս, ճիթապուղ, թուզ, արմաւ, հաղարչ, շաղանակ, արբայամոր:

ՕՐԻՆԱԿ. — Սալորը սալորենիին պտուղն է:

122. Մէկ մէկ խօսք շինել նետեւեալ բառերով վարի օրինակին նամեմատ.

Զկեռի, սրճենի, նարնջենի, կիտրոնի, լեմոնի, ընկուզենի, պանանի, յունապի, թթենի:

ՕՐԻՆԱԿ. — Զկեռին՝ զղեարի ծառն է:

123. Մէկ մէկ խօսք շինել նետեւեալ բառերով.

Աղցան, հաւ, աղանի, փայտ, մեղու, մրշին, աղ, պղպեղ, վարժապետ, ասեղ, յիմար, հիւանդ, բանչար, ծաղիկ, զօրբ:

ՕՐԻՆԱԿ. — Աղցանոցին մէջ աղցան կը դնեն:

124. Խօսքիր շինել նետեւեալ ածանցեալ բառերով.

Պահապան, առաջնորդ, սողուն, հաւարիչ, դռնապան, զեռուն, հետեւորդ, կտորավարիչ, եկեղեցպան, սափրիչ, սուլիչ, պանորդ:

ՕՐԻՆԱԿ. — Պահելու զործողութիւնը կատարողը պահապան կը կոչուի:

ԻԵ. ԴԱՍ. — ԱՆԱՆՑԵԱԼ ԳԱՅԱԿԱՆՆԵՐ

148. Ածանցեալ գոյականներուն ամենամեծ մասը յետադաս մասնիկներով կը կազմուի կորուսման և փոփոխման կանոնով: Ասոնցմէ գլխաւորներն են.

149. Ենի կամ ի որ ծառի կամ տունկի գաղափար կ'արտայայուէ, ինչպէս վարդենի, կաղնի:

150. Նոց կամ ոց՝ պարունակողի գաղափար, ինչպէս հիւրանց, դպրոց:

151. Պան, որդ, իջ, ում՝ գործողութիւն մը կատարողի կամ յատկութիւն մը ունեցողի գաղափար, ինչպէս այգեպան, սալորիչ, սափրիչ, սողուն:

ԻԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՍ

Յակոր անունով պղտիկ սպասաւոր մը իր տէրոջը կողմէն ստէպ որսեր ու պատւղներ նուէր կը տանէր ծեր ագահ հասառուի մը, որ փոքրիկ պարզեւ մը անգամ չէր տար անոր : Օր մը տղան նապաստակ մը տաքաւ ու առանց բարեւելու . «Ա՛ռ սա նապաստակը», ըստ : — «Ստահա'կ, գոչեց ծերուկը բարկութեամբ, ատանկ նուէր կը բերեն . կեցի՛ր դաս մը տամ քեզի ու միտքդ պահէ՛» : Տղուն հրամայեց՝ որ իր տեղը նստի, և ինք նապաստակը ձեռքը առնելով՝ քաղաքալարութեամբ կամաց կամաց առաջ եկաւ ու յարգանքով բարեւելով ըստա . «Պարո՞ն, այս նապաստակը տէրս զրկեց ձեզի, ինդրելով՝ որ ընդունելու պատիւը ընէք» : Այս ատեն Յակոր աթոռին մէջ երկնալով . «Ենորհակալ եմ, տղա'ս», ոլատասխանեց, և ձեռքը գրպանը խոթելով յարեց . «Ա՛ռ քեզի մէջիտ մը, ու գնա՛ կենաց գաւաթ մը պարզէ» :

Հ Բ Ա Հ Ա Կ Ն Ե Բ

125. Օրինակել այս հատուածը, և ցոյց տալ բարդ և ածանցեալ բառերը .
 126. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ գրել զայն .
 127. Մէկմէկ խօսք շինել նետեւեալ ածանցեալ բառերով .
 Թռչնարան, խօսուածք, Թփիկ, խոստում, բննութիւն, նողկանք, զաւառացի, Ասիա, Յունաստան .
 ՕՐԵՆՍՈՒ. — Մեծ բոլնարամի մը մէջ ուրուր մը տեսայ :
 128. Մէկմէկ խօսք շինել նետեւեալ ածանցեալ բառերով .

Խաղարան, սառնարան, վառարան, խօսարան, դատարան, լսարան, սակարան, ձինարան, կայարան, Թանգարան :

129. Իկ, ակ կամ ուկ նուազական մասնիկներով ածանցեալ ընել նետեւեալ բառերը .

Նաւ, զայլ, սայլ, կայձ, լիճ, հատ, որդի, հաւ, կատու, ցուզ, Թոշոն, հորթ, ձադ, մանուկ, դուռ, սայլ, Թաթ, լիռ, Թոռ, լուսին, առու, զետ, ծով, հով, լոյս, շողի

130. Արական բնել նետեւեալ իգական բառերը .

Դարժուհի, զանձագետուհի, բարեկամուհի, տիրուհի, երաժշտուհի, մանկուհի, պարմանուհի, սանուհի, սպասուհի, դաստիարակուհի, սարկաւաղուհի :

131. Էսել թէ ինչպէս կը կոչուին նետեւեալ երկիրներուն բնակիչները .

Զին, Պուլկարիա, Հրէաստան, Աֆղանխատան, Անզիա, Ֆրանսա, Աւստրիա, Աստրիք, Յունաստան, Հայքշխտան, Հնդկաստան, Ռումանիա, Պարսկաստան :

ՕՐԵՆՍՈՒ. — Զինացի՛ շատ ճարտարագէտ են :

ԻԶ. ԴԱՍ. — ԱՆԱՆՑԵԱԼ ԳՈՅՆԱԿԱՆՆԵՐ

152. Իռ, ատան, արան տեղի գաղափար կը յայտնին, ինչպէս . Իտալիա, Պարսկաստան, վարժարան :

153. Ցի, կան ծագումի կամ բնակութեան գաղափար, ինչպէս . Ֆրանսացի, ազնուական :

154. Ուհի իգականի գաղափար, ինչպէս . Մրգուհի :

155. Ուրիսն, ում, ուածք, անի գործողութեան կամ վիճակի գաղափար, ինչպէս . բարուրիւն, սոկում, յալուածք, աշխատանի :

156. Նուազական կ'ըսուին ակ, իկ, ուկ մասնիկները, որոնք փոքրութեան գաղափար կ'արտայայտն, ինչպէս . Տնակ, փեղիկ, արջուկ :

ԻԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԵՑՆԱՇԱԽԻՉ

Գետնառիւծը զարմանալի կենդանի մըն է : Ամբողջ մորթը փոքրիկ ողորկ ուսեցքներով ծածկուած է, որոնք գլխուն վրայ աւելի կը մեծնան : Իր երկու աչքերը իրարմէ անկախ կը շարժին, այնպէս որ մէկը վեր նայած առեն, միւսը կրնայ վար նայիլ : Լեզուն կլոր է, ծայրը խոշոր կապ մը ունի, և ամբողջապէս ծեփուած է տեսակ մը կպչուն նիւթով, որուն միջոցաւ կը բոնէ մանրիկ ձձններ : Ինքը մողէզէ մը աւելի մեծ է ընդհանրապէս, և ծառերու վրայ ապրելէ կ'ախորժի : Այնչափ հեղ է, որ եթէ մատղ բերանը դնեն, բնաւ չե խածներ : Տղեղ կենդանի մըն է, բայց լոյսին մէջ առած դիրքերուն համեմատ՝ զանազան թոյլեր կը սոսանայ, հետեւաբար որոշ գոյն մը չունի : Գետնառիւծը կրնայ տարի մը ապրիլ տուանց բան մը ուտելու :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

132. Օրինակել այս հասուածը, սոսրազծել տեսները և փակագծի մէջ առնել բայերը :

133. Հետեւեալ բառեին յարմարները ընտրելով ամրողացնել վարի խօսքերը :

Յարկ (շնէքի մը ծածկոյթը), հարկ (ինչ որ բացարձակապէս կարեոր է) — դիմակ (մեռնողին մարմինը), բիսկ (նու վարելու զործիք) — թեւ (բազուկ), դեւ (սատանայ) :

Ազրատներ կան որ . . . մը չունին : — Նառուն մէջ մեռնողին . . . ծովը կը նետեն : — Ազ . . . կոտրեց : — Ազուշները միայն . . . կը վախնան : — Ի՞նչ . . . կայ այդ միջոցներուն դիմեւ :

134. Միեւնոյն հրահանգը ընել նետեւեալ բառերով.

Թիմ (եպիսկոպոսական վիճակ), դեմ (հակառակ) — փակ (զոց), բակ (զարմիթ) — փոր (մարմին մէկ մասը), բոր (ախտ) — զող (աւազակ), ֆող (ձաձկոց) :

Քեզի . . . ոխ ունիմ : — . . . տաժանելի հրանդութիւն մըն է : — Դէմըր . . . ծածկուած էր : — Տղարը . . . մէջ կը խաղան : — Եփեմ եպիսկոպոսը իր . . . չկրցաւ հովուելի : — Մանկիկը կուլայ երր . . . ցախի : — Մեր տունը . . . մոտաւ : — Դուռներնիդ միշտ . . . պահեցէք :

135. Միեւնոյն հրահանգը ընել նետեւեալ բառերով.

Պար (ոտքի խաղ), պար (խումբ) — ահ (ոհն), ահ (վախ) — այս (ասիկա), այս (չար ողի) :

Մեր գարոցին մէջ երգի և . . . դաս չկայ : — . . . աղջիկը շատ խելացի է : — Ամէն կողմ . . . ու սարսափի կը տիրէր : — Հրշտակներու . . . մը նկարուած էր եկեղեցւոյն ձեղունին վրայ : — . . . , ինչն խարեցիր զիս, — Քրիստոս հրանդները կը բուժէր և . . . երը կը հանէր :

ԻԵ. ԴԱՍ. — ՆՄԱՆԱՇԱՑՅՆ ԲԱՌԵՐ

157. Նմանուձայն բառեր. — Նմանաձայն կ'ըսուին այն բառերը, որոնք տարբեր իմաստ, տարբեր ուղղացքութիւն ունին, բայց միեւնոյն կերպով կը հնչուին, ինչպէս . դալուկ (դեղնուքիւն), բալուկ (զլխու պտոյ) — հարը (շիտակ), յարդ (չոր խոր) :

158. Բազմանիօ բառեր. — Բազմանիշ կ'ըսուին այն բառերը, որոնք մէկէ աւելի իմաստ ունին, ինչպէս . փող (երաժշական զործիք, դրամ) . ձամ (վարսուն վայրկեան, եկեղեցի) :

Ի. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀՐԱՇԱԳՈՐԾ ՑՈՒՓԸ

Մարդրիտ և իր ամուսինը, էրէն-գիւղի մօտերը, ագարակ մը կը բանեցնէին, ու միշտ վնաս կ'ընէին։ Լսելով որ այդ գիւղին մէջ կախարդ մը կար, ելան անոր գացին և անյաջողութիւննին հասկցուցին անոր։ «Առէք սա տուփը, ըստ ծերունին, ամէն օր ագարակին՝ բոլոր անկիւնները պատցուցէք։ Տարիէ մը նուրէն ինձի գարձուցէք զայն։» Ագարակապանները կախարդին պատցուցած ատեննին տեսան ծառաներուն՝ բոլոր անկարգութիւններն ու անհոգութիւնները, և դարմանեցին զանոնք։ Տարի մը ետքը գործերնին յաջողելով՝ նուրէն գացին կախարդին ինդրելու համար որ այդ մոգական տուփը քովերնին ձգէ։ Գիւղացին տուփը բացաւ, մէջը բան չկար. «Տղա՛քս, ըստ, ես կախարդ չեմ, բայց փորձառու մարդ մը։ Միշտ անձամբ հակեցէք ձեր գործերուն վրայ, և միշտ յաջող պլիտի երթան անոնք»։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

136. Օքինակել այս հատուածք, և անոր մէջ գտնուած հետեւեալ բառերուն տեղ դնել իրենց հումանիշները.

Ամուսին, վնաս, կախարդ, անյաջողութիւն, հասկցնել, տուփ, պատեր, գործաղբել, ծառայ, անհոգութիւն, մոգական, գիւղացի.

137. Լուծել այս հատուածին անունները.

138. Մէյ մէկ խօսք շինել այդ անուններով.

139. Հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր նշանակուած անուններուն տեղ դնել իրենց հումանիշները.

Զանացէք ուղել ձեր թերութիւնները։ — Անիսնեմուրիւնը շատ դժբախտորեանց պատճառ կ'ըլլայ։ — Տիմարեները առանց խորհելու կը խօսին։ — Ծուլուրիւնը անբան ծանը կը բալէ որ աղյատուրիւնը շուտով կը հասնի անոր։ — Աւելի աղէկ է որ մարդ սգէս ըլլայ բան Թէ անիւնի։ — Իր հառաջախիշները հեռուէն կը լսուէին։ — Մեր տանը ձեղունը փլաւ։ — Ուժագործները իմիդ չունին։

Հումանիշներ։ — Ապուշ, հեղզութիւն, չքաւրութիւն, անմիտ, հեծկտանք, առաստաղ, եղեռնազործ, ձախողութիւն, աննախատեսութիւն, անուս, պակասութիւն։

140. Գրել հետեւեալ բառերուն առջև իրենց ածանցեալներէն մէկը.

Սայլ, խաղ, զանձ, չար, ժառանգ, հիւղ, թերթ, խիստ, ցուրտ։

141. Գտնել հետեւեալ բառերուն հականիշները.

Ձերմ, Թանձր, առատութիւն, բարեկամ, լեռ, կղզի, իրաւոնք, կեղծիք, ամառ, տղայ, յուզմունք, արցունք, լոյս, հիւսիս, Թերակղզի։

Ի. ԴԱՍ. — ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ ՌԱՅԵՐ

159. Հոմանիս բառեր. — Հոմանիշ կ'ըսուին այն բառերը, որոնք նոյն գաղափարը կը ներկայացնեն, թէեւ միծ մասը կը տարբերին իրարմէ երանգներով, ինչպէս. ցուպ, զաւազան — շող, լոյս — ցող, շաղ — մէզ, մառախուղ, մշուշ :

160. Հականիս բառեր — Հականիշ կ'ըսուին այն բառերը, որոնք իրարու հակառակ նշանակութիւն ունին, ինչպէս. քաց, չոր — կիճ, այր — ներս, դուրս — բարիք, չարիք — իրաւ, սուս։

Երկիրը կլոր է, ինչպէս մեր գլխուն վերեւ շողացող աստղերը, որոնք մէյ մէկ արեւ են, և մեզմէ հազարաւոր և միլիոննաւոր մզոններ հեռու ըլլալնուն պատճառաւ՝ այնպէս պզտիկ կ'երեւան կուսինը երկրին շուրջը կը դառնայ և երկիրը՝ արեւուն շուրջը, ինչպէս բոլոր մոլորակները: Ու այսպէս պիտի դառնան դեռ անհամար տարիներ առանց իրարու դպչելու, որովհետեւ ամէնուն ճամբան զատ է, և ամէնուն շրջանը համրուած ու գծուած:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

142. Օրինակել այս հատուածը, և ստորագծել յօդ ունեցող անուները:

143. Մէյ մէկ խօսք շինել նետեւեալ բառերով.

Երկիր, կ'որ, արեւ, մզոն, երեւալ, լուսին, մոլորակ, դպչիլ, ճամբայ, շրջան:

144. Յօդ դնել նետեւեալ բառերուն վրայ.

Ծառ, հաշիւ, խոյ, մամոնայ, ակռայ, հեռու, շողի, երկու, կողի, շաղափ, շղթայ, ուրագ, սմբակ, սուսակ, արծիւ, շիւ, ընծայ:

145. Յոքնակի ընել նետեւեալ բառերը, և յօդ դնել անոնց վրայ.

Բոկոտ, հայլի, որարդ, ուռենի, բեռայր, գնդասեղ, բազկաթոռ:

146. Յօդով հողովել նետեւեալ բառերը.

Սիրտ, մերժում, դդում, դար, եկեղեցի, Զատիկ, ձմեռ:

147. Մէյ մէկ յատկացուցիչ դնել նետեւեալ բառերուն առջեւ, և հոլովել զանոնք.

... կաթիլը — ... բուրումը — ... վարդենին — ... ծովը —
... մայրը — ... իրիկոնը — ... զիւղացին:

Յ Շ Դ

161. Յօդ. — Յօդ կ'ըսուի այն գիրը կամ մասնիկը որ գոյականէ մը ետքը գրուելով անոր նշանակութիւնը կ'որոշէ, կամ ընդհանուր իմաստը մասնաւորի կը վերածէ, ինչպէս . տուն տեսնել զացի, տունը տեսնել զացի, տուն մը տեսնել զացի :

162. Յօդը երկու տեսակ է . որոշիչ և անորոշ :

163. Որոշիչ յօդ կ'ըսուին ը և ն գիրերը :

164. Ը կը գործածուի բառի մը ծայրը, երբ այդ բառին վերջին գիրը բաղաձայն է, ինչպէս . կատը, դրամի :

165. Ը կը գործածուի - ձայնաւորով վերջացող բառի մը ծայրը երբ այդ - ը վ հնչուելով բաղաձայն կը նկատուի, ինչպէս անիւր, պատիւր :

166. Ը կը գործածուի յով վերջացող բառի մը վրայ, երբ յն կը հնչուի, ինչպէս . բայր, Հայր, քիյը.

167. Երկու բառը յօդ առնելէ առաջ + բաղաձայնը կ'առնէ, ինչպէս երկուքը :

168. Անունները յօդով սապէս կը հոլովուին .

ԵԶԱԿԻ

ՅՈՒՆԱԿԻ

Ա. Հ.	Կառքը	Մեղուն	Կառքերը	Մեղուները
Ս. Տ.	Կառքին	Մեղուին	Կառքերուն	Մեղուներուն
Բ.	Կառքին	Մեղուէն	Կառքերէն	Մեղուներէն
Գ.	Կառքով	Մեղուով	Կառքերով	Մեղուներով

169. Գործիական հոլովը որոշիչ յօդ չ'առներ :

Լ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՓՇՈՑ ԹՈՒՓԸ

Փոքրիկ աղեկ մը , զոր փուշն էր խայթեր ,
իր ցաւն արցունքով հօրը կը պատմէր .
«Ինչո՞ւ գեղեցիկ արտին մէջ մեր տան
Բուսեր է արդեօք այս թուփն անպիտան :
— Որպէս զի փորձով սորվիս դուն , տըղա՛ս
թէ պէտք է չարէն միշտ հեռու կենաս : »

Հ Յ Ա Զ Ա Ն Գ Ն Ե Բ

148. Օրինակել այս հատուածը , և ստորագծել որոշիչ յօդերը .
149. Բերանացի պատմել այս հատուածը , յիտոյ արձակ զրել զայն՝
այսինքն այնպէս ինչպէս պիտի պատմեք .
150. Լուծել այս ոտանաւորին մեջի անունները .
151. Անորոշ յօդով հոլովել հնտեւեալ բառերը .
Որսորդութիւն , հրացան , վէպ , աղուէս , ճաղար .
152. Մեյ մեկ իսօսք շինել հնտեւեալ բառերով .

Փառը , ապարանք մը , սարդը , ընթերցում մը , վայրենիները , յու-
ղարկաւորութիւն մը , փետուր մը , գերեզմաննոցը , զերիները , մրցում մը :

օՐԻՆԱԿ . — Մարդու մը նշմարիտ փառը իր արժանիքն է :
153. Յարմար անորոշ յօդեր դնել հնտեւեալ բառերուն քով .
Տիգրան բարեսիրտ տղայ ... է , — Բարիզ մեծ ոստան ... է : —
Դուք ալ մեծ աշխատող ... էիք , — Ան բարեկամ ... էր ինձի համար : —
Հոգ ... ալ աւելցաւ մեր վրայ : — Գրող ... ալ կորանցուցինք : — Լեզու ...
ալ սորվեցայ :

154. Հոլովել հնտեւեալները .
Հոռմայեցոց իշխանութիւնը — եղբօրս մատերը — բրոջ հովա-
նոցը — ամառուան տաքը — հարաւի հովը — տան հիմը — Ռուսիոյ
կայսրը — արեւուն նշոյները :

Լ. ԴԱՍ . — ՈՐՈՇԵԱ ՅՈՒ (Շարունակութիւն) . — ԱՆՈՐՈՇ ՅՈՒ

170. Ն որոշիչ յօդը կը գործածուի բառի մը
ծայրը երբ այդ բառին վերջին զիրը ձայնաւոր է , ինչ-
պէս . մեղու , մեղուն , հոզի , հոզին :

171. Զայնաւորով վերջացող բառերուն ծայրը
երբ անձայն չ գտնուի , այդ չ ն կը ջնջուի , յետոյ ն
յօդը կը դրուի , ինչպէս . ծառայ , ծառան . պողոտայ ,
պողոտան . տպածոյ , տպածոն :

172. Ն յօդը կը գործածուի նաեւ բաղաձայնով
վերջացող բառերուն ծայրը , երբ էական բային սահմա-
նական ներկան կամ անկատարը յաջորդէ անոնց . նաեւ
ու , աղ , իսկ , անգամ շաղկապներէն և ի վեր , ի վար
նախադրութիւններէն առաջ :

173. Երբեմն և յօդը կրնայ դրուիլ նաեւ , ոտա-
նաւորի մէջ , բաղաձայնով վերջացող բառերուն վրայ ,
օրինակի համար երբ իրենցմէ վերջը եկող բառը ձայնա-
ւորով սկսի , ինչպէս . իր ցաւն արցունեցով հօրը կը պատ-
մէր , փոխանակ ըսելու , իր ցաւը արցունեցով հօրը կը
պատմէր ,

174. Անորոշ յօդն է մը կամ մըն :

175. Մը կը գործածուի ամէն անունի առջեւ
անորոշ իմաստ մը տալու համար անոր , ինչպէս . ծա-
ղիկ մը , բորակ մը : Փոխանակ մընի մըն կը գործածուի
էական բային սահմանական ներկային և անկատարին
բոլոր գէմքերէն և ալ շաղկապէն առաջ , ինչպէս . մարդ
մըն աղ , մարդ մըն եմ , մարդ մըն ես , մարդ մըն է ,
մարդ մըն էի , եւայլն :

176. Յօդին լուծումը . — Յօդը լուծելու համար
պէտք է ըսել թէ որոշիչ է կամ անորոշ :

Ա. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՈՒԱԿԸ

Անտառներու նուադախումբին վարպետն է սոխակը։
Անոր ձայնը լսելով՝ կը յիշենք ամառուան չքնաղ գիւ-
շերները, զուարթ երկինք մը, խաղաղաւէտ ժամեր և
լոխն բնութիւն մը ուշադիր՝ անոր հմայիչ դաշլայլիկին
եռանդուն արտօյաը, նրբին գեղձանիկը, հոգեզմայլիկ
խայտիաը, գորովոտ շիկահաւը, կրակոտ երկքանիկը,
զուարթ վշահաւը, գեղգեղուն կեռնեխը, ճռուղուն
սարեակը այն ատեն միայն կ'երգեն, երբ լոէ իրենց
վարպետը։ Ասոնց ամէնուն ասուլիսը անոյշ է սոխակին
չափ, և ոմանց հնչիւնը ա'լ աւելի վծիտ ու սրտառուչ
է։ բայց սոխակը կը նսեմացնէ ամէնքը իր տաղմանդին
զանազան թրթառուներովը, և իր գեղգեղանքին հիաս-
քանչ պէսպիսութեամբը։

Հ Բ Ա Զ Ա Ն Գ Ն Ե Բ

155. Օրինակել այս հատուածը, և ստոքծել ածականները.
156. Մեյմեկ խօսք շինել նետեւեալ բառերով
Անտառ, նուազախումբ, սոխակ, զիշեր, բնութիւն, դայլայլիկ,
երազ, ասուլիս, հնչիւն, տաղմանդ, գեղգեղանք, պէսպիսութիւն.
157. Մեյմեկ ածական յարմարցնել նետեւեալ բառերուն.

ՕՐԻՆԱԿ. — Կարմիր խնձորը։

158. Մեյմեկ գոյական գտնել նետեւեալ ածականներուն յարմար.
Զընաղ, արտում, ամայի, ծաւի, թաւ, ցանցառ, դողդոչուն, սէզ,
կայտառ, խոնչ։

ՕՐԻՆԱԿ. — Թաւ ոստեր։

159. Հոլովիլ նետեւեալ անունները մեյմեկ ածական դնելով անոնց
առջեւ։

Հաւ, հօրաբոյր, առտու, հոգի, խարակի։

Ա Ծ Ա Կ Ա Ն

Ա. ԴԱՅ. — ԱՌԱԿԱՆԻՆ ԴԵՐ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

177. Ածական — Ածականը բառ մըն է, որ
անունի մը հետ կը գործածուի անոր մէկ հանգամանքը
ցոյց տալու կամ զայն որոշելու համար։

178. Ածականը ընդհանրապէս անունէն առաջ կը
գրուի, թէւ ետքն ալ կրնայ գրուիլ երբեմ։

179. Ածականները ոչ թիւ ունին և ոչ հողով,
և յօդ չեն առներ, ինչպէս՝ զիտուն մարդը, զիտուն մար-
դուն, զիտուն մարդիկ։

180. Ածականները երբ առանձին գործածուին,
այն ատեն անունի տեղ կ'անցնին, և անոր պէս թէ՛
յոքնակի կ'ըլլան, թէ՛ կը հոլովուին և թէ՛ յօդ կ'առ-
նեն, ինչպէս . զիտունը, զիտուններ, զիտուններեն։

181. Ածականները և յօդը կ'առնեն նաեւ երբ
յատուկ անունէ մը առաջ գրուելով իբր տիտղոս կը
գործածուին, ինչպէս . մեծն Աղեխանդր։

182. Երբ յատուկ անուն մը իբր ածական գոր-
ծածուի կամ անկէ ածական մը շինուի, գլխագործ չի
գրուիր, ինչպէս . ամերիկան սովորոյք, ֆրանսացի
կին մը։

183. Հինգ տեսակ ածական կայ. Որակական,
Ցուցական, Սացական, Թուական, Անորոշ։

ԼԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՎԱԽՈՅ

Սկիւռը՝ մաքրասէր, արագընթաց, եռանդուտ շատ կայտառ, շատ արթուն ու ճարտարագէտ անասնիկ մըն է : Հրացայտ աչքեր ունի, նուրբ դիմագծութիւն մը, ջղուտ մարմին մը, դիւրաթեք լանդամներ և իր աղուորիկ դէմքը աւելի սիրուն ու գեղազարդ կ'երեւայ փետրափունջի ձեւով գեղեցիկ ագիին ներքեւ զոր կռնակի կողմէն մինչեւ գլխուն վերեւ կը բարձրցընէ, ու անոր հովանին տակ կը պատսպարէ իր դէմքը արեւէն, անձրեւէն ու հովին հարուածներէն :

Հ Յ Ա Ն Գ Ն Ե Ր

160. Օրինակել այս հատուածը, և սոորագծել բարդ ածականները
161. Կրկնել թերանացի այս հատուածը, յիսոյ գրել զայն
162. Մէկ մէկ խօսք ջինել նետեւեալ բառերով.

Զեփիւռ, բամի, հրւսիսակ, սիւզ — պատ, որմ, պատուար, պատնէշ, պարիսպ — սենեակ, խուց, լիդանիճ, սրահ — կանթեղ, լամզար, շան, լապտեր — կօշիկ, մուճակ, հողաթափ, տրեխս — զլխարկ, բեղոյրիսոյր, գդակ — նախաճաշ, ճաշ, նախընթրիք, ընթրիք:

ՕՐԻՆԱԿ. — { Զեփիւռ կը կոչուի արեւմուեան անուշ հովիկը,
Քամին ձմեռուան ցուրտ հովի է :

163. Բաղդատական ընել նետեւեալ ածականները.
Թանձր, տիմար, ծեր, գեղեցիկ, նոր, յիմար, փափուկ, սիրելի, զան, զուարժ, բաղցր, հզօր, տկար, սրանչելի, լաւ, յուի, ներքին, խոր, վեհ, սպիտակ, երկար, աղնիւ, երշանիկ, օտար, պարզ, սաստիկ, թեթեւ :

164. Գերադրական ընել նետեւեալ ածականները.
Ցուսանատ, գէր, խոշոր, փափս, գեղջուկ, տժդյն, վճիտ, զաղսնի, կծու, զղուելի, կատարեալ, կակուռ, սիրուն, հանգիստ, խաղաղ, յուզեալ, խոլ, անապակ, վերջնական, զօրեղ, զռուզ, փայելուչ, զզայուն, ջնին, արժանաւոր :

ԼԲ. ԴԱՍ. — ՈՐԱԿԱԿԱՆ. ԱՆԱԿԱՆ. — ՌԱՐԴ ԱՆԱԿԱՆՆԵՐ

184. Որակական ածական. — Որակական ածականը անունի մը ինչպէս ըլլալը կը ցուցնէ, և ի՞նչպէս հարցման կը պատասխանէ :

185. Որակական ածականը երեք աստիճան ունի. Դրական, Բաղդատական, Գերադրական :

186. Դրական աստիճանը՝ առանց բաղդատութեան՝ առարկային ինչպէս ըլլալը կը ցուցնէ, ինչպէս. մնձ մարդ, խոնարի արարած :

187. Բաղդատական աստիճանը, երկու առարկաներ իրարու հետ համեմաելով, ցոյց կուտայ մէկուն առաւելութիւնը կամ նուազութիւնը :

188. Բաղդատականը կը չինուի գոյն մասնիկով, կամ աւելի ու նուազ մակրայով, ինչպէս. մնձագոյն, կամ աւելի մնձ, նուազ խոնարի :

189. Գերադրական աստիճանը ցոյց կու տայ թէ առարկայ մը բոլոր իր նմաններէն գերազանց կամ սոորին է :

190. Գերադրականը կը չինուի ամեն բառով, բարդութեամբ կամ առանց բարդութեան, ինչպէս. ամենամեծ կամ ամենեն մնձ, ամենախոնարի կամ ամենեն խոնարի :

191. Բարդ ածականներ. — Բարդ ածականները կը կազմուին .

1. Ածական ետքը գոյական, ինչպէս. չարսիր, քերահաւաս, յաղցային :

2. Գորական՝ ետքը բայարմատ, ինչպէս. մարդաւաց, բարեւէր, լուսափիւր :

3. Գոյական գոյականի հետ, ինչպէս. վարդագեղ, սառնադիմ, լուսաբոյր :

4. Մակրայ՝ ետքը բայարմատ, ինչպէս. մշահոս, յարատեն, հեռատեն :

192. Գոյականներու բարդութեան կանոնները կը դործադրուին նաեւ ածականներու բարդութեան մէջ :

ՀԳ. ԸՆԹԵՑՈՒԱԾ. — ՍՏԱԽՕՄԻՆ ՊԱՏԻԺԸ

Փոքրիկ հովիւ մըն էր Մի՞րան ,
Որ ամէն օր գաշտին վըրան
Արածելու կ'երթար առտուն ,
Հօսն իր գիւղին ոչխարհներուն :

Օր մը նեղուած հոն միս մինակ ,
Հսաւ . «Ալուոր խազ մը խաղանք : »
Եւ սկսաւ պոռալ ոյժով .
«Դայլ կայ , գայլ կայ , հասէ՛ք չուտով : »

Գիւղացիներ եկան հասան ,
Ոչ գայլ գտան , ոչ ալ գաղան :
Քահ քահ խբնդաց անկիրթ տրդան
Հսաւ անոնց . «Կասակ էր ան :

Գայլեր եկան օր մը իրաւ ,
Մարդ իր ձայնին մափկ չըրաւ .
Մէկը չեղաւ անոր պաշտպան .
Կտոր կտոր եղաւ Մի՞րան :

ՀԲ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

165. Օրինակել այս հատուածը , և ստորագծել ածականները :
166. Պատմել այս հատուածը թերանացի , յնոյ արձակ գրել զայն :
167. Լուծել այս հատուածին անունները և յօդերը :
168. Ային , կան , ուր յնտաղաս մասնիկներով ածական ընել նետեւեալ բառերը .
Օդ , լոյս , արուեստ , գաշտ , փառք , Եւե , զիր :
169. Աւես , եղ , ոս մասնիկներով ածական ընել նետեւեալ բառերը .
Խոտ , բոց , դալար , բոր , խանդ , մետաքս , մարմին , սիրտ :
170. Եց , ող , մասնիկներով ածական ընել նետեւեալ բառերը .
Սիփոխնք , երզ , խնայել , աշխատանք , զրկում , կրթութեն :
171. Եկ , ուկ մասնիկներով նուազական ընել նետեւեալ ածականները .
Խեճ , սեւ , փոքր , փափուկ , խած , ցած , խենդ , սիրուն :
172. Եղեմ , և մասնիկներով ածական ընել նետեւեալ անունները .
Ոսկի , մազ , կտու , հաւ , միս , բիւրեղ , չուր , անազ , պղինձ , պղպատ , կաթ , թուղթ , զոնար , զան , մարմար , երենոս :

173. Նախադաս մասնիկներով նետեւեալ ածականներուն իմաստ նախառակ դարձնել .

Երախտագէտ , մարուր , կարող , ուշիմ օգտակար , փորձ , տղեալ ,
տեղեակ , վշտահար , խովուեալ , վճարեալ , փատահ զոհ , պասեհ , կանակ ,
հաջոյ , ձեւաւոր , հատուն :

ՀԳ. ԴԱՄ. — ԱՆԱՀԵԱԼ ԱՆԱԿԱՆԵՐ

193. Ածանցինալ ածականներ . — Ածանցեալ ածականները կը կազմուին նախադաս և յետադաս մասնիկներ աւելցնելով բայցամասներու , զրյականներու ,
ածականներու , դերանուններու և մակրայններու վրայ , ինչպէս . շարժուն , մարդկային , կեղծաւոր , եսական ,
հեռաւոր :

194. Նախադաս մասնիկներ . — Գլխաւոր նախա-
դաս մասնիկներն են . ան , ապ , չ , ս , զծ , սժ որոնք
կը կոչուին նաև բացասական մասնիկներ ու զրեթէ
միշտ ածականներ կը կազմն , հակառակ նշանակու-
թիւն տալով բառերուն , ինչպէս . ան-միտ , ապ-օրէն ,
շ-տէն , ս-զէս , դժ-բախ , սժ-զոյն :

195. Ենտարաս մասնիկներ . — Ածականները կազ-
մող յետադաս մասնիկներէն գլխաւորները հետեւեալ-
ներն են .

196. Ային , եան , կան , ենի , ուր , ցի որ ծա-
գումի և վերաբերութեան գաղափար կու տան ընդ-
հանրապէս , ինչպէս . մարդկային , արևմտեան , գաւա-
ռկան , մարդենի , մտ-ուր , կանցի :

197. Անի , աւես , եղ , ուս , ոս՝ ունեցողի գա-
ղափար , ինչպէս . լեզուանի , հոտաւես , համեղ , վախ-
կոս , սղմուտ , նախանձու :

198. Ան , իչ , ող , ուրդ՝ զործողի գաղափար ,
ինչպէս . խածան , ամերիչ , բացող , յաջորդ :

199. Կակ , կի , ուկ՝ նուազական են , ինչպէս .
մեծկակ , փորդիկ , աղեկուկ :

200. Դոյմ՝ բազդատական , ինչպէս՝ բարձրագոյն :

201. Եղեմ , և նրբթ կամ տեսակ ցոյց կու տան ,
ինչպէս . բրդեղին , մետախնեղին , ուկիկ , արծաք :

ԼԴ. ԴԱՅԱԿԱՆ. — ՅՈՒԹԱԿԱՆ ԱՌԱՋԱԿԱՆ

202. Յուցական ածականներ. — Յուցական ածականները ցոյց կուտանքամբ կ'ըսէին վարիններուն . «Խնդրվինքնիդ մեզի հետ մի՛ բաղդատէք , դուք մեզի հաւասար չէք: Տեսէ՛ք, մենք ի՞նչ մաքուր ենք , մինչդեռ դուք սա՛ ցեխին ու փոշիին մէջ թաթխուած ու աղտոտած էք: Բնութիւնը ձեզմէ բարձր ստեղծած է զմեզ :» Խմաստուն մարդ մը , որ հոնկէ կ'անցնէր , այդ խօսքերը լսեց , ժպտեցաւ , ու ելնարանը հակառակ կը մը դարձուց , այնպէս որ վերի ցպիկները վար իջան , և վարինները վեր ելան : Այս առակը մեր կեանքին պատմութիւնն է : Անակնկալ դէպք մը կը բաւէ շատ անգամ մարդոց դիրքը տակնուվրայ ընելու: Այս ատեն հարուստները կ'աղքատնան , և աղքատները հարուստներուն տեղը կ'անցնին :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

174. Պատմել այս հատուածը թերանացի , ետոյ գրել գայն ընդարձակելով :
175. Անորոշ յաղ դնել նետեւեալ ցուցակուն ածականներուն տեղ .
Այս մործը , սա զգրոցը , այս խարսոցը , այդ սալը , այդ քերիչը ,
այն տապարը , այն սլաքը :
176. Մեյ մեկ ցուցական ածականով հոլովիկ նետեւեալ անուններուն
նեղակին և բքնակին .
Լումայ , առնէտ , ծալը , ծիփոց , ծորակ , ցաւ , փոս , կմեր , Թորակի
177. Հոլովիկ ցուցական ածականներով նետեւեալ անունները .
Առզում , բնութիւն , խոխ , կերամայր , տալ , կաւ , լպոտ
178. Ուկնեկ յարմար ուրական ածական դնել նետեւեալ անուններուն վրայ .
Այս . . . տեղը , այդ . . . կանթը , այն . . . այզին , աս . . . ճրագները , աս . . . գէմբը , աղ . . . խաղողները , այդ . . . ծիրանները :

Այս չքնաղ ծաղիկը այն տեղը ունի տունկերունք մէջ, ինչ որ ունի կարապը թռչուններուն մէջ. խորհրդանշան անմեղութեան եւ ազնուութեան՝ իր ծփն սպիտակութեանը մէջ հեշտալի երանգներու անվերջ զանազանութիւն մը կը ներկայացնէ: Իր վայելուչ կեցուածքը, փայտոն ու գեղեցիկ բաժակը մեր գաւաթներուն ու ամաններուն նախատիպարը եղած է: Իր աստեղաձեւ պատկին շրջագիծերը ողողուած են ոսկի փոշիով մը, որ օդին մէջ ծաւալելով կը բուրումնաւետէ զայն, և իր ճապուկ ծղօտը զեփիւաէն օրօրուելով, թիթեռնիկներէն փայփայուելով, կը տիրապետէ մեր պարտէզներուն մէջ միւս բոլոր ծաղիկներուն վրայ:

Հ Յ Ա Հ Ա Կ Ա Ն Ե Բ

179. Օրինակել այս հատուածք, և սորագիտել սացական ածականները, խաչանիշ դնել ցուցական ածականներուն տակ:
180. Մէկ խօսք ջինել հետեւեալ բառերով.
- Շաղիկ, տունկ, կարապ, խորհրդանշան, անեղութիւն, ազնուութիւն, երանգ, զանազանութիւն, կեցուածք, բաժակ, շրջագիծ, փոշի, ծղօտ, թիթեռնիկ:
181. Մէկ մէկ խօսք ջինել հետեւեալ բառերով՝ սացական ածականներ կցելով անոնց.
- Գաւաթ, աման, պնակ, տատրակ, աղաւնի, անձեռ:
182. Սացական ածականով հոլովել հետեւեալ բառերը. Եղ, դնիր, հովիր, զաւակ, մատուռ, ջահ, զլուխ, ժամ:

206. Սացական ածականներ. — Սացական ածականները բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն, և հետեւեաններն են.

ԵԶԱԿԻ	ՑՈՎՆԱԿԻ
Իմ կամ իմին	Մեր կամ Մերին
Քու » Քուկին	Զեր » Զերին
Իր » Իրեն	Իրենց

207. Իմ, քու, իր սացական ածականներուն կցուած անունները եղակիի մէջ միշտ «, Դ, Ն կամ և գիրերը կ'առնեն որոնք դիմորոշ յօդերը մինակ կը գործածուին, ինչպէս. հոգիս, պարտէզ, իր մասնին, իսկ յոքնակիի մէջ և որոշիչ յօդը կ'առնեն ինչպէս. մեր, ձեր, իրենց շապիկները:

208. Իմ, քու, իր սացական ածականներուն տեղ շատ անգամ «, Դ, Ն կամ և դիմորոշ յօդերը մինակ կը գործածուին, ինչպէս. հոգիս, պարտէզ, մասնին:

209. Մեր, ձեր, իրենց սացական ածականներն ալ կրնան դանց առնուելի հետեւեալ օրէնքներով.

210. Եթէ անունը բազմավանկ է թէ՛ եղակիի և թէ յոքնակիի մէջ նիս, նիդ, նին կ'առնէ:

211. Եթէ անունը միավանկ է, թէ՛ եղակիի և թէ յոքնակիի մէջ երնիս, երնիդ, երնին կ'առնէ: Բացարիկ է միայն գործիականը, ինչպէս կ'երեւայ հետեւեալ հոլովմանց մէջ.

ԲԱԳՋՄԱՎԱՆԿ	ՄԻՋԱՎԱՆԿ
ԵԶ. Յարտէզնիս	Յարտէզնիս
Ս. Յարտէզնուս	Յարտէզներնուս
Բ. Յարտէզնես	Յարտէզներնես
Գ. Յարտէզնինս	(եղ.) Յունովնիս (յով.) Յուներովնիս

212. Այս ձեւերը ի հարկին միայն գործածելու է, նախընտրելով, մանաւանդ հոլովմանց մէջ, մեր, ձեր, իրենց դերանուններուն գործածութիւնը:

եղը, որ այնքան խոշոր ու մեծղի է, քսանէն երեսուն տարեկան շատ ծերացած կը համարուի : Մեր դալար երիտասարդութիւնը խոր ծերութիւն է անոր համար : Զին, ինչպէս իր համեստ ընկիրը՝ էշը, երեսունը-հինգ տարեկանէն աւելի չ'ապրիր : Միւս ընտանի կենդանիները աւելի պակաս կ'ապրին . խոզը քսան տարեկանին զառամեալ է . կատուն տասնըհինգէն ետքը ա՛լ մուկ չի բռներ . այծը , ոչխարը տասնէն տասնըհինգ տարեկան լմնցած են : Ճագարը ութնէն տասը տարեկան կ'ապրի : Իսկ մարդը , եթէ կանոնաւոր կեանք մը վարէ , մինչեւ ութուն , իննըսուն տարի կրնայ ապրիլ ընդհանրապէս :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

183. Օրինակել այս հատուածը, և նշանակել բուական ածականները.
184. Գունել տարը անասունի անուն, և մեյ մեկ բացարձակ բուական ածական դնել անոնց առջև :
185. Հետեւեալ իսօսքերուն մեջ բուանշանով գրուած բուականները գիրերով գրել.

Դրիգոր Հուսաւորիչ ծնած է Քրիստոսի 247 Թուականին Սահակ Պարթև մեռած է 439ին 86 տարեկան։ Քաղկեդոնի ժողովը գումարուած է Քրիստոս 451 տարի ետքը. Դրիգոր Նարեկացի մեռած է 951ին, և Միփար Գօշ 1213ին։ Միփար Արքան 1676ին ծնաւ Մերաստից մէջ։ Յակոբ Նարեան Պատրիարքը 1764ին մեռաւ կոստանդնուպոլիս Մասիս լրագրին առաջին թիւը հրատարակեց Կարավետ իւթիւնեան 1852 Փետրուար 2ին։ Պետրոս Դուբեան բանաստեղծը ծնած է իւսկիւտար 1851 Մայիս 20ին, և մեռած է 1872 Յունուար 21ին։ Պետրոս Աղամեան, հոչակաւոր դերասանը, մեռած է 1891 Յունիս 2ին։

213. Թուական ածականներ. — Թուական ածական կ'ըսուին այն բառերը , որոնք անունի մը յանի հատ կամ յանիերորդ ըլլալը ցոյց կու տան, ինչպէս, մեկ , երկու , հինգերորդ , վեցական :

214. Բացարձակ կ'ըսուին այն թուական ածականները , որոնք անունի մը յանի հատ կամ յանիերորդ ըլլալը ցոյց կու տան , ինչպէս . մեկ , երկու :

215. Դասական կ'ըսուին անոնք որ անունի մը յանիերորդ ըլլալը ցոյց կու տան , ինչպէս . հինգերորդ , վեցական :

216. Բաշխական կ'ըսուին անոնք , որ ամէն մէկ կուն յանիական հատ բաշխուած ըլլալը կը յայտնեն , ինչպէս . հինգական , վեցական :

217. Բացարձակ բուական ածականներն են . զրո , մեկ , երկու , երեք , չորս , հինգ , վեց , եօրը , ութը կամ ութ , ինը . տար , տասնըմեկ , տասերկու , տասերեք , տասնըշորս , տասնըհինգ , տասնըվեց , տասնըեօրը , տասնըութը , տասնըինը , յանեւ , յիսուն , վարսուն , եօրանասուն , ութուն , իննըսուն , հարիւր , հազար , միջինն :

218. թէ՛ բացարձակ և թէ՛ դասական թուական ածականները երբ առանձին գործածուին , գոյական են , յօդ կ'առանձին , յոքնակի ունին , և գոյականի հոլովման ընդհանուր օրէնքին կը հետաւելն , ինչպէս .

Ո. Հ. Հարիւր Հարիւրներ Առաջին Առաջիններ
Ս. Տ. Հարիւրի Հարիւրներու Առաջինի Առաջիններու
Բ. Հարիւրէ Հարիւրներէ Առաջիննէ Առաջիններէ
Գ. Հարիւրով Հարիւրներով Առաջինով Առաջիններով

219. Երկու , երբ գոյական է , կ'ըլլայ երկուէ , և կը հոլովուի այսպէս . երկուէ , երկուէի , երկուէէ , երկուէով :

220. Թուական ածականներէն ետքը գոյականը ընդհանրապէս եղակի կը մնայ . երկու մարդ , տար գիրե:

Է. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՈՍԿԵԴԱՐՁ

Հայ գրաբար լեզուի ամէնէն ծաղկած ժամանակն
է Ե. դարը, զոր Ոսկեդար կ'անուանէ պատմութիւնը :
Այս դարուն մէջ է որ գանուեցան հայ գիրերը Սահա-
կայ և Մեսրոպայ ձեռքով, և շատ մը հեղինակու-
թիւններ ու թարգմանութիւններ լոյս տեսան, որոնց
գլխաւորն է Աստուածաշունչը : Յաջորդ դարերուն մէջ
աւելի փայլուն գրողներ ունեցած ենք արդարե, բայց
ոչ ոք կրցած է գրել այն ընտիր գրաբարը, զոր գոր-
ծածեցին առաջին թարգմանիչներէն Եղնիկ Կողբացի և
Երկրորդ թարգմանիչներէն Եղիշ :

Հ Բ Ա. Հ Ա. Գ Ն Ե Բ

186. Օրինակել արս հասուածը, և ստորագծել դասական բուական
ածականները :

187. Բերանացի պատմել այս հասուածը, յատոյ գրել զայն :

188. Հետեւեալ խօսքերուն մէջ գրով գրուած թիւերը հայ այրութե-
նով նշանակել :

Թարգմանիչներուն առաջին աշակերտներէն է Կորին. Երկրորդ
աշակերտներէն են Հաւեթ Անյաղթ, Դիւտ Կաթողիկոս, Յովհան Մանդա-
կունի, Ղազար Փարպեցի. ևայլն Տաննեսթերորդ դարուն մէջ ծաղկեցաւ
Ֆրանսայի դասական գրականութիւնը: Քանիւրորդ դարը սկսաւ հազար
ինը հարիւր մէկին:

189. Մէկ բաշխական բուական տժական դնել հետեւեալ խօս-
քերուն մէջ :

Ամէն մէկ կարգին մէջ ... աշակերտ կայտ ... հողի միատեղ կը քա-
լին, ... հատ տետրակ բաժնեցի իրենց :

190. Հայ տառերով նշանակել հետեւեալ թիւերը :

47, 98, 61, 104, 1002, 516, 87, 46, 52, 93, 39, 414, 828,
3631, 69, 70, 1348.

Է. ԴԱՍ. — ԹՈՒԱԿԱՆ ԱՌԱԿԱՆ (Նարումակուրիմ)

221. Դասական բուական ածականները կը կազ-
մուխն բացարձակներուն վրայ երրոդ մասնիկը աւելցնե-
լով, ինչպէս . հինգ . հինգերորդ . ուր, ուրերորդ : Բա-
ցառիկ են առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ :

222. Բաշխական բուականները կը կազմուխն բա-
ցարձակներուն վրայ ական աւելցնելով, ինչպէս . հին-
գական, յանական : Բացառիկ է մեջ մեկ Կ'ըստի
նաև երկ երկու, երեք երեք, չորս չորս, հինգ հինգ, վեց
վեց մինչև վեց թիւր :

223. Եօրը, ինը, տար բառերուն և գիրը երրոդ
և ական մասնիկներուն առջև կը փոխուի ։ ի, ինչպէս .
եօրներորդ, ուրեական : Ուրը կամ ուր՝ կ'ըլլայ ուրե-
րորդ, ուրեական :

224. Երեսուն, յառասուն, յիսուն, վարտուն,
եօրանասուն, ուրտուն և իններուն բառերը . հակառակ
կորուաման օրէնքին, իրենց վերջի վանկին ։ չեն
կորսնցներ երբ ածանցուին երրոդ և ական մասնիկնե-
րով, ինչպէս . երես-մերորդ, յառաս-նական, և ոչ
երեսներորդ, յառասնական :

225. Դասական բուականները կրնան նշանակուիլ
նաև հայ այբուբենով, ինչպէս .

Ա. առաջին, Բ երկրորդ, Գ երրորդ, Դ չորրորդ,
Ե հինգերորդ, Զ վեցերորդ, Է եօրներորդ, Ը ուրենորդ,
Թ իններորդ, Ժ սաւելերորդ, Ճ-Ա սաւելմելերորդ, Ճ-Բ
տաւելուներորդ, Կայն : Ի յասներորդ, ԽԱ յասնելկ-
երորդ, Կայն : Լ երեսներորդ, Խ յառասուներորդ,
Ծ յիսուներորդ, Կ վարտուներորդ, Հ եօրանասուներորդ,
Զ ուրտուներորդ, Ղ իննըսուներորդ, Ճ հարիւերորդ,
Մ երկուհարիւերորդ, Կայն : Ռ հազարերորդ, Ս եր-
կու հազարերորդ, Վ երեք հազարերորդ, Կայն :

ԼՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՂ.ՔԱՑԵՆԵՐԸ ԵՒ ՀԱԽԱԴՇԵՆՔԸ

Պէտք չէ արհամարհանքով նայիլ աղքատներուն ,
և ոչ ալ քանիլ հիւանդներէն : Աղքատութիւնը և հիւ-
անդութիւնը այնպիսի վիճակներ են , որ կրնան օր մը
մեզի ալ պատահիլ : Ուստի պէտք է ընտելանանք անոնց
ինչպէս մեր գործերուն և նիւթական ու բարոյական
պարտքերուն : Երբ այս դժբաղդութիւնները սովորա-
կան րան մը նկատելու վարժուինք . և բարեսրտու-
թեամբ վարուինք զանոնք կրողներուն հետ , մեր տա-
ռապանքը պակաս կ'ըլլայ այն պարագային որ մենք ալ
ենթարկուինք անոնց : Դժբաղդները սիրելու զգացումը
ամէնէն գերազանց զգացումն է մարդուս :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ի Ե Բ

191. Օրինակիլ այս հատուածք , և սուրազձել անորոշ ածականները .
192. Մել մեկ խօսք շինել նետեւեալ բառերով

Արհարմարհանք , աղքատութիւն , հիւանդ , վիճակ , պարտք , դժբաղ-
դութիւն , բարեսրտութիւն , տառապանք , պարագայ , զգացում :

193. Մել մեկ խօսք շինել նետեւեալ սևորոշ ածականներով .

Միւս , բոլոր , որ և է , այդչափ , քանի , իւրաբանչեր , որչափ ,
միւնոյն այսպէս , այսինչ , ինչ որ , քանի մը :

ՕՐԵԱԿԱ . — Ես միւս տանը աւելի հանեցայ . քան թէ ստր :

194. Որոշել նետեւեալ խօսքերուն մէջ գտնուած ածականներն ու
անութները .

Անախառ մարդիկ իրենց կորուստին կը դիմնեմ : Ամէն արժանիք հա-
մեստ է : Ամէն բանի մէջ վախճանն է զովելի : Տիմար մարդիկ նպարտ
կ'ըլլան : Առաջին մրցանակի արժանացողները աշխատասէլներն են : Եր-
կու անզամ երկուք չորս կ'ընէ : Արտաքին երեսոյները որչափ կը խարեն
զմեզ : Իմ զգաստներս պարզ են : Այս խօսքերէն ապուշները կը խարուին:
Ազնիւ սիրտերը սուս չունին :

195. Որոշել նետեւեալ ածականներուն տիսակիները .

Զորորդ դուռը , ցուրտ սննեակը , երկու աղունի , ամէն անզամ ,
մեր զիսարկը այդ գիրքերը , այն պարտէզը , մեյ մէկ ձմերուկի , հինգական
ընչոյշ , երկերկու դանեկան , ինչպէս հաւ , քանի հաւկիթ , Թարմ կարագ ,
առատ մնունդ , եօթներորդ աստիճան :

ԼՅ. ԴԱՍ . — ԱՆՈՐՈՇ ԱՆՎԱՆԱՅ

226. Անորոշ ածականներ . — Անորոշ ածական-
ները տարրամ և անորոշ իմաստ մը կու տան գոյակա-
նին , ինչպէս . ուրիշ մարդ մը :

227. Անորոշ ածականները հետեւեալներն են .
Ամէն , բոլոր .

Քանի մը , մէկ յանի , ինչ ինչ .

Ամէն մէկ , իւրախանչիւր , անձնիւր .

Նոյն , միեւնոյն .

Ուրիշ , միւս .

Ոչ մէկ .

Որ եւ և .

Այս ինչ , այն ինչ .

Այսպէս , այսպիսի , ասանկ .

Այնպէս , այնպիսի , անանկ .

Այսպան , այսչափ .

Այդպան , այդչափ .

Այնպան , այնչափ .

Ուրիս , որչափ .

Ո՞ր , ի՞նչ , յանի՞ , ինչպէս՞ , յանի՞ յանի՞ :

228. Ասոնցմէ ամէնքն ալ հարցական ձեւով ալ
կրնան գործածուիլ , բայց մասնաւորապէտ հետեւեալ-
ները հարցական կը կոչուին . ո՞րչափ , ո՞րշան , ո՞ր ,
ինչ , յանի՞ , ինչպէս :

ԼՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԱԿԱԿՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐ

Իմ առաջին օրօրոցս եղած է փոքրիկ անմշակ պարտէղ մը, քարերով լըջապատուած, այն անջրդիթ և անշուշտ բլուրներէն մէկուն վրայ, որոնք հորիզոնին ծայրը կ'ընդնշմարուին: Ընդարձակ չէր այդ պարտէղը, և գարաւոր կազնիներու մեծաշուշտ հովանիներ չունէր, ոչ ալ ցայտուն ջուրեր, չնաշխարհիկ ծաղիկներ, կանխահաս պտուղներ, սկերճաշուշտ տունկեր: Մէկ քանի անձուկ ուղիներ կային միայն հոն, վայրի շահոքքամներով, մանիշակներով ու գարնածաղիկներով ափնածիր: Հիմակ, աւելի լայն և շքեղ պարտէղներու մէջ կը բնակիմ, բայց այն միւսն է որ կը սկրեմ և զայն կը փնտուեմ, ու երբ ազատ ժամ մը, առանձին վայրեան մը գտնեմ, կ'ուզեմ երթալ հոն անցընել:

Հ Յ Ա Զ Ա Ն Գ Ն Ե Բ

196. Օրինակն այս հասոտ ածը, ստորագծել անուները. և նշանակել ածականները.

197. Մեյ մէկ խօսք շիմել նետեւեալ բառերով.

Օրօրոց, պարտէղ, բար, բլուր, հորիզոն, կազնի, հովանի, շուր, ուղի, շահոքքամ, մանիշակ, գարնածաղիկ.

198. Լուծել նետեւեալ բառերը.

Այս շքեղ ծաղիկները. — իմ նոր զրիչս. — Երկու բարի դրացիներ. — Հիմակներդ կարդը. — Թուր ոչխարները. — Իրենց պատիժը:

199. Նետեւեալ ածականներուն տեղ՝ յատկացուցիչներ ունել գոյականներուն քով.

Որդիական յարզանք, մայրական սէր, տղայական խաղ, ցաւազին աղազակ, զարնային ծաղիկ, զիշերային պոտոյտ, զատկական տօն, ուալկական խօսքեր, նժոխային ոճիր, երկնային կապոյտ, հիշշակային գեղեցկութիւն, մարդկային սիրո, աշխարհային բարիք, երկնաւոր արքայութիւն:

ՕՐԵՆԱԿ. — Դարձնան ծաղիկ:

200. Լուծել նետեւեալները.

Ծառի ճիւղեր, խանութպանի խօսքեր, շուկայի սովորութիւններ, խնդիր շարժուածքներ, տանը վերնայարկը, ձեռքիդ ցպիկը, խալողին ողկոյզը, կահազործին շաղափը:

ՕՐԵՆԱԿ. — Ծառի | Հաս ան եզ, սեռ. յատկացուցիչ միւղերուն
ճիւղեր | Հաս. ան. յոք. ուզ յատկացեալ ծառին:

201. Նետեւեալ ածականները գոյական ընել.

Ծաղկաէտ, երկար, զնդակե, անգութ, վախսուտ, խորհրդաւոր, տափակ, բմայեկ, բաշ, աւկուշ, զուարձալի, ծանր, դառն, ուշաղիք, խիտ, դալկահար.

ԼՅ. ԴԱՍ. — ԱՌԱԿԱՆՆԵՐ ԼՈՒՇՈՒՄԸ

229. Ածականն լուծումը. — Ածականը լուծելու համար, պէտք է ըսել թէ որակական է, ցուցական է, ստացական է, թուական է կամ անորոշ, և թէ ո՞ր անունին կը վերպերի, ինչպէս.

Այս | Ցուցական ածական խմձորին :
ինձուրը | Հաս. ան. եզ. ուզ. :

Խ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵԿՔԱՆԴԻԿԸ

Եկքանիկը մեր երկրին ամէնէն սիրուն թռչուններն մէկն է : Իր կարմրուկ դէմքը , ոսկեփետուր թեփկները , կրնածե սուր կտուցը , որ միշտ կը շարժի պեղելու եւ կացելու փափաքով , տարօրինակ կերպով գգուելի բան մը կու տան իր պղտիկ մարմոյն : Այսքան աշխոյժ և կրակոտ է ան , որ տեղ մը հանդարտ չի կրնար կենալ . ինչ որ գտնէ իր շուրջը , մէկ կրղմէն միւսը կը փոխադրէ զայն , և զանազան խաղեր ընելու ալ յարմարութիւն ունի : Իր վանդակին առջև , եթէ գաւաթ մը ջուր և թելով մասնոց մը կախես , ջուր կը քաշէ : Երբեմն մեռել կը ձեւանայ , և երրոր հրամայես իրեն , յանկարծ յարութիւն կ'առնէ :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

202. Օրինակել այս հատուածք , և ստորագծել ան , զայն , անկերենները
203. Բացատրել հետեւեալ բառերուն հշանակութիւնը .
Եկքանիկ , երկիր , թռչուն , կրնածե , շարժի , հանդարտ
օրեւակ . — Եկքանիկը տեսակ մը փոքրիկ թռչուն է .
204. Մէջ մէկ խօսք շինել հետեւեալ անձնական դերահութերով .
Դուք , ինձի , իրմէ , անով , քեզի , ես , ինք , ան
օրեւակ . — Դուք մեր բարեկամն էք
կուզիք դաս տալ ինձի :

ԴԵՐԱՆՈՒՆ

Խ. ԴԱՍ . — ԵԿՔԱՆԴԻԿԸ ԴԵՐԵ . — ԱՆՁՆԱԿԱՆ ԵԿՔԱՆԴԻԿԸ

230. Դերանուն . — Դերանունը բառ մըն է , որ անունի մը տեղ կը դրուի , ինչպէս . ես , դուն , այս , իմ , որ , ամենիլ :

231. Դերանունը կը ծառայէ խօսքի մէջ գոյականը չկրկնելու , ինչպէս .

Անունով

Դերանունով

Ծոյլ տղան դասերուն մէջ չի յաջողիր . ծոյլ տղան մէջ չի յաջողիր . ինձ ծի զբաղիր դասերով , որով ծի զբաղիր անոնցմով , ունետեւ դասերը դժուար կու բովհետեւ անոնի դժուար գան ծոյլ տղուն :

232. Դերանունը անունին պէս կրնայ ըլլալ ենթակայ , ինչդիր եւայլն , ինչպէս . ես կը խօսիմ , զիեզ կը յարգեմ :

233. Դերանունը ունի թիւ , հոդով և դիմք :

234. Դեմիլ երեք է . առաջին , երկրորդ , երրորդ

Ա. դէմքը խօսողը ցոյց կուտայ .

Բ. դէմքը զայն , որուն կը խօսուի .

Գ. դէմքը զայն , որուն վրայ կը խօսուի :

235. Դերանունները հինգ տեսակ են . Անձնական , Յուցական , Սացական , Յարաքերական , Անորոշ , ինչպէս . ես , պու , իմ , որ , բոլորը :

236. Անձնական դերանուն . — Անձնական դերանունները անձերը ու դէմքերը կրներկայացնեն , և հետեւեալներն են . ես , դուն , ինձ , ան կամ անիկա , մենի , դուք , իրենի , անոնի :

237. Անձնական են նաև զիրար , մեկզմեկ փոխադարձ դերանունները : Ինչ դերանունը կրկնակ ձեւ մըն ալ ունի , որ է ինձգինես , ինչգինեդի , ինչգինելը , եւլն :

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. Դեմք

ԵԶ.	ՑՈՒ.	ԵԶ.	ՑՈՒ.	
Ո.	Ես	ՄԵԽԱՔ	Դուն	Դուք
Չ.	Չիս	Չմեղ	Չքհղ	Չձեղ
Ա.	Իմ, իմին	Մեր, Մերին	Բու, Բուկին	Զեր, Զերին
Տ.	Ինձ, ինձի	Մեզ, Մեզի	Բեզ, Բեզի	Զեզ, Զեզի
Բ.	Ինձմէ, ինչ	Մեզմէ, Մենչ	Բեզմէ, Բենչ	Զեզմէ, Զենչ
Գ.	Ինձմով	Մեզմով	Բեզմով	Զեզմով

Գ. Դեմք

ԵԶ.	ՑՈՒ.	ԵԶ.	ՑՈՒ.	
Ո.	Ի՞սք	Իրենաք	Ան, Անիկա	Անոնք
Չ.	Չի՞նք	Չիրենք	Չայն, Չանիկա	Չանոնք
Ա.	Իր, իրեն	Իրենց	Անոր	Անոնց
Տ.	Իրեն	Իրենց	Անոր	Անոնց
Բ.	Իրմէ	Իրենցմէ	Անկէ	Անոնցմէ
Գ.	Իրմով	Իրենցմով	Անով	Անոնցմով

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Ո.	—	—
Չ.	ՄԵԿՋՄԷԿ	Իրար, Զիրար
Ա.	ՄԵԿՋՄԷԿՈՒ	Իրարու
Տ.	ՄԵԿՋՄԷԿՈՒ	Իրարու
Բ.	ՄԵԿՋՄԷԿԷ	Իրարմէ
Գ.	ՄԵԿՋՄԷԿՈՎ	Իրարմով

ԻԵՒ ԴԵՐԱՆՈՒՆՆԻՆ ԿՐԻՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. Դեմք

ԵԶ.	—	ՑՈՒ.
Հ.	Ի՞սքինքս	Ի՞սքինքնիս
Շ.	Ի՞սքինքիս	Ի՞սքինքնուս
Տ.	Ի՞սքինքքիս	Ի՞սքինքնուս
Բ.	Ի՞սքինքքէս	Ի՞սքինքնէս
Գ.	Ի՞սքինքքովս	Ի՞սքինքնովիս

Բ. Դեմք

ԵԶ.	—	ՑՈՒ.
Ո.	Ի՞սքինքդ	Ի՞սքինքդիդ
Շ.	Ի՞սքինքդիս	Ի՞սքինքդնուս
Տ.	Ի՞սքինքդիտ	Ի՞սքինքդնուտ
Բ.	Ի՞սքինքդէդ	Ի՞սքինքդնէդ
Գ.	Ի՞սքինքդովս	Ի՞սքինքդնովիտ

Գ. ԴԵՄՔ

ԵԶ.	—	ՑՈՒ.
Հ.	Ի՞սքինքը	Ի՞սքինքին
Շ.	Ի՞սքինքինս	Ի՞սքինքնուն
Տ.	Ի՞սքինքինտ	Ի՞սքինքնուն
Բ.	Ի՞սքինքինէն	Ի՞սքինքնէն
Գ.	Ի՞սքինքինով	Ի՞սքինքնովին

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ և ինքինինի, ինքինինիդ, ինքինինիդը, ինչպէս իրենց յոքնակիները ուղղական չունին, որովհետեւ ենթակայ չեն ըլլար :

ԽԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԶԻԹԵՆԱԿ

Զիթենին միշտ յարգուած ծառ մըն է : Իմաստութեան և խաղաղութեան խորհրդանշանն է այն : Հին Յոյները անովլ կը պատկէին ոլիմպիական խաղերու մէջ յաղթականները : Պոսիդոն և Աթենաս, երկուքն ալ փափաքելով իրենց անունով կոչել Յունաստանը նոր շինուած տաեն, Արամազդ՝ չաստուածներուն պետք՝ որոշեց քաղաքին տալ անունը անոն'ր, որ ամէնէն թանկագին նուերը բերէր : Պոսիդոն երկիրը ճեղքեց և գետնէն հանեց ձի մը, որ պատերազմի խորհրդանշանն է : Աթենաս ձիթենի մը հանեց, և քաղաքը Աթենի կոչուեցաւ դիցունոյն անունովլ : Քրիստոնեաներուն համար ալ նուիրականն է այն : Նոյի տապանին աղաւնին անովլ վերադարձաւ ջրհեղեղին ցամքիլը աւետելու համար, և անոր ճիւղերովլ Քրիստոս փառաբանուեցաւ Երուսաղէմի մանուկներէն :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

- 205 Օրինակել այս հատուածք, և առորագծել անձնական դերանունները.
206. Բացատրել հնտեւեալ բառերը.
Զիթենի, խմաստութիւն, պատկել, կոչել, Թանկագին, ճեղքել.
207. Մեյ մեկ խօսք շինել հնտեւեալ ցուցական դերանուններով.
Ասոնք, այդ, ան, անոնք, ատոնք, ատ, ասիկա:
208. Մեյ մեկ խօսք շինել հնտեւեալ սասցական դերանուններով.
Մերինը, իրենցը, իմ, ձերինները, բուկդ, իրենը:
209. Օրինակել կրկին վերի հատուածք, և հարկ եղած անունը դեմ անձնական դերանուններուն տնիլ.
210. Ցոյց տալ հնտեւեալ դերանուններուն դեմքերը.
Այդ, իրը, իմ, ասիկա, ձերը, մերինները, ան, սա, բուկդ:

ԽԱ. ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

238. Ցուցական դերանուն. — Ցուցական դերանունը կը ծառայէց ցոյց տալու այն անձները և իրերը, որոնց տեղը գրուած է :

239. Ցուցական դերանուններն են .

ԵԶ.	ՅՈՒ
Ա. դեմի Այս, աս, ասիկա, սա	Ասոնի
Բ. » Այդ, ատ, ասիկա	Ասոնի
Գ. » Այն, ան, անիկա	Անոնի

240. Ցուցական դերանուններուն մէկ մասը ցուցական ածականներ են, որոնք առանց անունի, առանձին կը գործածուին, ինչպէս. սա իմ գիրքն է. սա ինչէ :

241. Այս յիշուած առարկայի մը կամ քաղաքարի մը համար կը գործածուի, ինչպէս. պէտք է պատճիկները մեծերուն հնագանդին . այս և իմ կարծիքն : Սա՝ յիշուելիք առարկայի մը համար, ինչպէս. իմ կարծիքն սա և որ պատճիկները պէտք է մեծերուն հնագանդին :

242. Սասցական դերանուն. — Սասցական դերանունները սասցական ածականներէ կը շինուին անոնց վրայ աւելցնելով ։, ։, ։ կամ և դիմորոշ յօդերը, բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն, և առանձին կը գործածուին, ինչպէս .

ԵԶ.	ՅՈՒ	ԵԶ	ՅՈՒ
Դեմի			
Ա. իմն, իմինս Մերը, մերինը իմիններս Մերիննները			
Բ. Քուկդ, Զերը, ձերինը Քուկիններդ Զերիննները			
Գ. Իրը, իրենը Իրենցը		Իրեննները Իրենցնները	

ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԽՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Այս

ԵԶ.

Ո. Հ. Այս , աս , սա , ասիկա

Ս. Տ. Ասոր

Բ. Ա. Ակէ

Գ. Ասով

Այդ

Ո. Հ. Այդ , ատ , ատիկա

Ս. Տ. Ասոր

Բ. Ա. Ատէ

Գ. Ատով

Այն

Ո. Հ. Այն , ան , անիկա

Ս. Տ. Անոր

Բ. Ա. Անէ

Գ. Անով

ԱՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԽՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. ԴԵՄՔ

ԵԶ.

Ո. Հ. Իմս , իմիս

Ս. Տ. Իմինիս

Բ. Ի. Իմինէս

Գ. Իմինովս

ՅՈՒ.

Ասոնք

Ասոնց

Ասոնցմէ

Ասոնցմով

Ատոնք

Ատոնց

Ատոնցմէ

Ատոնցմով

Անոնք

Անոնց

Անոնցմէ

Անոնցմով

ԵԶ.

Ո. Հ.

Ս. Տ.

Բ.

Գ.

Մերը , Մերինը

Մերինին

Մերինէն

Մերինով

ՅՈՒ.

Մերինները

Մերիններուն

Մերիններէն

Մերիններով

Բ. ԴԵՄՔ

Ո. Հ.

Թուկդ

Թուկինիդ

Թուկինէդ

Թուկինովդ

Թուկիններդ

Թուկիններուդ

Թուկիններէդ

Թուկիններովդ

Ո. Հ.

Զերը

Զերինը

Զերինէն

Զերինով

Զերինները

Զերիններուն

Զերիններէն

Զերիններով

Գ. ԴԵՄՔ

Ո. Հ.

Իրը

Իրենին

Իրենէն

Իրենով

Իրենները

Իրեններուն

Իրեններէն

Իրեններով

ՅՈՒ.

Իմինս

Իմինիս

Իմինէս

Իմինովս

Ո. Հ.

Իրենցը

Իրենինցն

Իրենէնցն

Իրենովցն

Իրենցինները

Իրենցիններուն

Իրենցիններէն

Իրենցիններով

ԽԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԶԻՆ ԵՒ ՑՈՒՅԸ

Առոյդ ձի մը մանուկ մ'առած իր վըրան ,
Դաշտերուն մէջ , ասդին անդին կու գար ման .
Մերթ կը վազէր , կը վազվզէր ոստոստուն ,
Եւ մերթ հազիւ կը դըպչէր թարմ խոտերուն :
«Ի՞նչ , մըուրնչեց ցուլն անդիէն զայրացած ,
Բզքեղ վարել՝ պըզտիկ տըղո՞ւն այդ մնաց :
Շուտ պատժէ՝ զայն , և վըրայէդ նետէ վար ,
Երթայ սորմի թէ ձիուն հետ չեն խազար : »
— «Ի՞նչ յաղթանակ , ի՞նչ փառք և ի՞նչ մեծ պատիւ ,
Բսաւ անոր ծիծաղելով ձին աղնիւ ,
Ամօթ չէ ինձ , և չե՞ն խընդար իմ վըրաս ,
Երբ վար նետեմ սա խեղճ մանուկն անվընաս : »

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

211. Արձակի վերածել այս հատուածը

212. Մէկ մէկ յարմար յարաբերական դերանուն դնել հետեւեալ խօսքիրուն մէջ գտնուած կետերուն տեղ .

Այն մարդիկը ... վրայ խօսեցայ , եկեր են . Այն աշակերտը ...
մրցանակ տրուեցաւ , հիւանդացեր է : Այն գնդակները ... կը խաղայինք ,
կորսուեր են : Այն օդութիւնը ... կը յուսայի , պիտի մատուցանէք ինձին
Հայրս ... ամէն բան կը սպասէի , մերժեց զիս : Քոյրս ... հետ կը բնակէի ,
մեկնեցաւ բաղաբէն :

213. Մէկ խօսք շինել հետեւեալ յարաբերական դերանուններով .

Որոնց , որմէ , որ , զորս , որոնք , որոնցմէ , որով , զոր , որուն :

ԽԲ. ԴԱՍ. — ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

243. Յարաբերական դերանուն . — Յարաբերական դերանունը որ բառն է , և իրմէ առաջ յիշուած անուն մը կամ դերանուն մը կը ցուցնէ . այդ անունը կամ դերանունը կ'ըսուի յարաբերեալ , ինչպէս . այն աղջիկը որ ֆէզի նես եր . դուն որ այնին բարի ես :

244. Յարաբերական դերանունը ունի թիւ , հուլով և երեք դէմքի համար ալ կրնայ գործածուիլ , ինչպէս . ես որ զիտեմ , դուն որ զիտես , ան որ զիտէ :

245. Յարաբերական դերանունը սապէս կը հուլուի .

ԵԶ.	ՑՈՒ.
Ո.	ՈՐ
Չ.	ՉՈՐ
Ա.	ՈՐՈՆ
Տ.	ՈՐՈՒ
Բ.	ՈՐՄԷ
Գ.	ՈՐՈՎ

246. Յարաբերական դերանունին եզակին շատ անդամ յոքնակիի տեղ ալ կրնայ գործածուիլ ուղղական և հայցական հոլովներու մէջ , երբ յարաբերեալին կից ըլլայ , ինչպէս . Անոնք որ խօսիլ չեն զիտեր , պէտք է դուն . վարդերը զոր այնին կը խնամէի , բռումնցան . Փոխանակ ըսելու՝ Անոնք որոնք խօսիլ չեն զիտեր , և լն . վարդերը զորս այնին կը խնամէի , և այլն :

ԽԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵԶՐԵՒԱՆԻ ԿԱՄ ԼԵՎԱԿ

Պարսկաստանէն եկած տունկ մըն է լելակը, և
մշակութեամբ ու պատուաստով այնքան ճոխացած ու
նրացած է, որ բազմաթիւ տեսակներ արտադրած է:
Իր նուրբ օդային գոյնը, որ բաց կապոյտի և մանի-
շակի խառնուրդ մըն է, և տեսակն համեմատ կը փո-
խուի, իր զգլմիչ բուրումը, որ ամբողջ պարտէղ մը կը
խնկաւետէ, շատ լաւ կը բացատրեն այն նշանակու-
թիւնը զոր տուած են իրեն Եւրոպացիք, խորհրդանշան
անուանելով զայն յուզման և ակարութեան. Լինէ
երեւելի բնագէտը սիրենկա անուանած է զայն, ինչ որ
լատիներէն սրինգ կը նշանակէ, և կ'ուզէ ցոյց տալ թէ
անոր ճիւղերով սրինգ կը շինեն: Տաճկաստանի մէջ
ալ ծխափողեր կը շինեն անկէ:

Հ Բ Ա. Հ Ա. Գ Ն Ե Բ

214. Օրինակի այս հատուածը. և սկզբնատառերով նշանակել անձ-
մական, յարաբերական, և անորոշ դերանուները:
215. Կրկնել թերանացի այս հատուածը, յիսոյ գրել զայն:
216. Նշանակի հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր գրուած դերա-
նուններուն տեսակները.

Բան մը չի կրնար զինքը սփոփել, — Որչափ աշխատեցանք որ յա-
ցողի ան: — Ասոնք ըստով ես չեմ, ուրիշ մըն է: — Ի՞նչ բան կ'արգիլէ
զքեզ ծշմարիլու խօսէլ: — Ամամի կը կարծեն թէ աշխատանքը մարդը
կը նուաստացնէ: — Այսլավիլ բաւական է այսօրուան համար: — Ամէն
մէկուն իրեն յարմար նուէր մը տրուեցաւ: — Ով որ կ'ուզէ տղէտ մասը,
թող չաշխատի: — Շատեր կ'աշխատին, բայց իիչեր կը յաջողին: — Ոչինչ
կրնայ զինքը համոզել: — Ոչ ով կը համարձակի դիտողութիւն ընել:

ԽԳ. ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆ

247. Անորոշ դերանուններ. — Անորոշ դերանուն-
ները տարտամ և անորոշ անձեր և իրեր կը ներկայա-
ցնեն:

248. Անորոշ դերանուններուն մեծ մասը անորոշ
ածականներէն կը կազմուին, յօդ մը աւելցնելով անոնց
վրայ, և հետեւեալներն են.

Ամէնը, ամէնիը, բոլորը — մէկը, ամէն ով, ամէն
մարդ, մարդ, ումանի, շատեր, իիչեր — մէկը եւ միւսը,
ամէն մէկը, իւրաֆանչիւր, իւրաֆանչիւր ով, անձնիւրը,
ոչ ով, ոչ մէկը, ոչինչ — ուրիշը, միւսը, ուրիշ մը —
նոյնը, միւսնոյնը, նոյնինքն — բան մը, ամէն բան,
այսինչը, այսինչը — այսչափը, այդչափը, այնչափը,
այսանը, այդանը, այնիանը — այսպիսին, այդպիսին,
այնպիսին, ասանիը, ատանիը, անանիը — ինչ որ, ով
որ — ո՞վ, ի՞նչ, ի՞նչ բան, բանի՞, ո՞րչափը, ո՞րիանը,
ո՞րը, ի՞նչը, ո՞րպիսին — մէկ բանին, բանիներ, ևայն:

249. Անորոշ դերանուններուն ամէնամեծ մասը
կը հոլովուին գոյականներուն հոլովման ընդհանուր
օրէնքին համաձայն, և մեծ մասը յոքնակի ալ ունին,
ինչպէս. ասանիը, ասանիին, ասանին, ասանիով, ա-
սանիները, ասանիներուն, ասանիներին, ասանիներով:

250. Բացառիկ են հետեւեալ հոլովումները.

Ո. Հ.	Ա.մէնը	Ոմանք	Որո՞նք
Ս. Տ.	Ա.մէնուն	Ոմանց	Որո՞նց
Բ.	Ա.մէնէն	Ոմանցմէ	Որո՞նցմէ
Գ.	Ա.մէնով	Ոմանցմով	Որո՞նցմո՞վ
Ո. Հ.	Ո՞վ, Զ՞ո՞վ	Ո՞րը	Մէկը
Ս. Տ.	Որո՞ւ	Որո՞ւն	Մէկուն
Բ.	Որմէ՞	Որմէ՞ն	Մէկէն
Գ.	Որո՞վ	Որո՞վն	Մէկով

ԽԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԿԱՐՄՐԱՎԱՆԶՅ

Կարմրալանչը շատ կատաղի և միանգամայն շատ ընտանի կենդանի մըն է : Իրեն վիաս հասցնողին հետ շատ կատաղի է , և շատ ընտանի՝ անոր հետ որ չար դիտաւորութիւն չունի : Եթէ փորձես զայն բռնել , կը փախչի կտուցի հարուած մը տալով քեզի . իսկ եթէ չդպչիս իրեն , գլխուղ բոլորսիքը կը պատուակի : Սոխակը և ծիծեռնակը կը մեկնին , ան կը կենայ , տանիքի թռչուններու պէս , իր փոքրիկ տոտիկներովը կետկիտելով գետնի աւազը , կռուելով շատակեր հաւերուն հետ , տակն ու վրայ ընելով ախոռին յարդը և նիբհնելով մսուրին մէջ : Եթէ ձմեռը շատ ցուրտ ըլլայ , տուներէն ներս կը մանէ , կարասիներուն վրայ կը թառի , և գլուխը ծռելով կը դիտէ ինքզինքը հայլիներուն մէջ : Սրուակի մը բերանը թառած կը քնանայ , մերթ ընդ մերթ փոքրիկ հեծիւնով մը պատասխանելով վառարանին ճարճատման :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

217. Օրինակել այս հատուածը , և ստորագծել բոլոր դերանունները :
 218. Օրինակել և քրանացի սորվիկ այս հատուածին հետեւեալ դերանուններուն լուծումը :

Երեկ	Անձ . դեր . եղ . տրկ . բնութ . ինդիր հասցնող բային :
Որ	Յար . դեր . եղ . ուղ . ենթ . յունի բային :
Զայն	Անձ . դեր . եղ . հայց սեռի ինդիր բռնել բային :
Քեզի	Անձ . դեր . եղ . տրակ . բնութ . ինդիր տալով բային :
Ան	Անձ . դեր . եղ . ուղ . ենթ . կը կենայ բային :
Ինքիմիլը	Անձ . դեր . եղ . հայց սեռի ինդիր կը դիտէ բային :

219. Սկզբնատառերով ցոյց տակ հետեւեալ խօսքերուն մէջի դերանուններուն տեսակները .

Մի ըներ տրիշին , ինչ որ չեզեր որ քեզի ընեն : — Մարդ զիւրաւ կը հատայ վախցած և փափաքած բաներուն : — Պէտք չէ կերպարանքն դատել մէկը : — Ինքզինք մի զովեր : — Դռն բեզ օգնէ , Աստուած ալ պիտի օգնէ քեզի : — Բան մը զարանի մի պահեր բռւ մօրմէդ : — Արհամարհէ բռլոր վատ մարդիկը : — Ով որ կը խարէ , ինքն ալ պիտի խարուի : — Ոմանց համար կամենալը կարենալ է : — Ներողամիտ եղիք ուրիշներուն : — Ով որ կը շողոբորթէ , կը խարէ զքեզ :

220. Մեյմեկ խօսք շինել հետեւեալ բառերով .

Աղկեր , տորդիկ , մրջին , Թիթեռ , հրինկ , կարմրախայտ , բզեզ , իշամեղու , ճայ , փրփրուկ , շերեփաքի :

ՕՐԻԱԿԱԿ . — Աղկերը լուզաթեւեր ունի , որովհետեւ ձուկ է : Շերեփաքին վեց ոտք ունի , որովհետեւ միշատ է :

221. Նշանակել ձեր շինած խօսքերուն մէջ անունները , յօդերը , ածականները , դերանունները և բայերը սկզբնատառերով :

ԽԴ. ԴԱՍ . — ԴԵՐԱԿԱՌԱՆՆԵՐՈՒ ԼՈՒՇՈՒՄԸ

25 ։ Դերանունները լուծելու համար պէտք է ցոյց տալ անոնց տեսակը , թիւը , հոլովը , դէմքը , և նախադասութեան մէջ ինչ պաշտօն կատարելը , ինչպէս . Ես խօսեայ | Անձնական դերանուն եղակի ուղղական ենթակայ՝ խօսեայ բային :

Այս լուծումը հետեւեալ ձեւով պէտք է կրծատել .
 Անձ . դեր . եղ . ուղ . ենթ . խօսեային :

ԽԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽՈՉԿՈՎԱՆԻԿԻ ԱՇԽՈՒՄԸ

Ամառուան մէջ տաք օր մը , աքիսը կաղնիի մը տակ քնացեր էր , երբ խողկաղին մը ինկաւ իր սրածայր ցուուկին վրայ , Սարսափահար ցատկեց ելաւ ու փախաւ : Ճամբան մուկի մը հանդիպեցաւ . «Աստուած իմ , կաղնիի խոշոր ճիւղ մը ինկաւ վրաս» , ըսաւ ու մեկնեցաւ , Մուկը վագեց ճագարին քով դնաց , որ մերձակայ դաշտին մէջ կը ճարակէր . «Եղածը իմացա՞ր . ահադին կաղնի մը ինկեր է աքիսի մը վրայ» իրիկունը , ճագարը գործը իր սարեկամներուն պատմեց : «Կ'երեւայ թէ , ըսաւ անսնց , կաղնին ահուելի գոտումով մը տապալեր է , որոտմանց ու փայլակներու մէջտեղը : » Անձեղը այն տեղէն կ'անցնէր , լսեց , և գնաց ամէն տեղ շաղակրատեց : «Ճշմարիտ երկրաշարժ մըն է եղեր , կ'ըսէր , աւազ , չեմ գիտեր թէ քանի՞ հոգի մեռեր է : » Հետեւեալ առտուն երկրին բոլոր անասունները այս զարհուրելի աղէտքին վրայ կը խօսէին :

Հ Բ Ա. Հ Ա Գ Ն Ե Բ

222. Օրինակել այս հատուածը , և սկզբնատառերով նշանակել անուններ , յօդերը , ածախնենները . դերանունները , բայերը .
 223. Մեյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով .
 Ամառ , միջօրէ , աքիս , կաղնի , սարսափահար , ճիւղ , ճագար , ճարակիլ , գոտում , փայլակ , տապալել , շաղակրատել , երկրաշարժ , աղէտք .
 224. Պատմեկ թերանացի այս հատուածը , յնուոյ գրել գայն :

225. Մեյմէկ յարմար դերանուն դինել հետեւեալ կտսերուն տեղ .

... չի կրնար երկու տէրոջ ծառայել — Դուն . . . այնքան բարի ես , ինչն չես ուզեր օդնել այդ խեղճին — . . . կը զովեն զբեզ , — Հեռացէք այն հանոյքին . . . անպատռութիւնը կրնայ եղծել , — Ըսէ թէ . . . հետ կը տեսնուիս ըսեմ . . . թէ . . . ես — Զեայ տիմար մը որ . . . աւելի տիմար մը չգտնէ :

226. Մեյմէկ խօսք շինել հետեւեալ դերանուններով .

Դուք , ոչինչ , միւսը , անոր , զբեզ , ինծի , որոնք , որմէ , զիս , ամէնքը , որնւն , բեզի , իրենց , ամէն օր , այսափը , զինքը , զիրար :

227. Լուծեկ հետեւեալ խօսքերը :

Կը ճանչնան սա բարձրահասակ կինը : Ես մէկը չեմ տեսներ : Ես որ բարեկամ էի իրեն , կը դասապարտեմ զինքը : Ճշմարիտ բարեկամներուն կը վայէ անկեղծ ըլլալ : Բոլոր աղաքը իմ սիրելիներս են : — Զեր բոյրերը դպրոցէն վերազարձն : Այս թոշոնը կ'երգէ , ան չ'երգեր : Ասոնք մեզմէ կը փախչին : Իրենցմէ մէկը չեմ ճանչնար : Ու որ կ'ըսէ , կը լոէ : Այն աղջիկը , որուն ճայնը լսեցիր , մեկնեցաւ :

Բ Ա Յ

ԽԵ. ԴԱՍ. — Ն. Ա. Խ. Ա. Ս. Ա. Թ. Ի. Ի. Խ.

252. Նախաղասութիւն . — Նախաղասութիւնը դառնում մըն է , որով ընդհանրապէս առարկայի մը մէկ հանգամանքը կ'արտայայտենք , ինչպէս . տղան աշխատող է . հաւը երգիչ չէ . գրիչը կուրած է :

253. Ամէն նախաղասութիւն երեք մասէ կը պաղկանայ . ենթակայ , ստորոգիլի և բայ :

ԽԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԵՏԱՅԻՆ

ԳԵՏԱՅԻՆ կենդանի մըն է, որ նեղոս գետին և
Ավրիկէի ուրիշ մեծ գետերուն մէջ միայն կը գտնուի :
Շատ ամենի, ուժեղ և յալլթամարմին է, կ'ապրի ջուրին
մէջ, բայց երբեմն գետեղերքը կ'ելլէ սէզեր, ցորեններ,
թարմ խոտեր և ծառի ճիւղեր ուտելու համար : ԳԵ-
ՏԱՅԻՆ տեսքը շատ տգեղ է ցամաքին վրայ, որովհե-
տեւ գլուխը չափալանց մեծ է մարմնոյն համեմատու-
թեամբ, և սրունքները՝ չափալանց կարձ : Իր գոյնը
թուխ է, ականջները՝ մանր և սուր, ակռաները ահա-
ւոր են, և այնքան կարծր, որ պողպատին զարնուե-
լով կրակ կը հանեն : Մորթը այնքան պինդ է որ մէջը
ոչ սուր կը թափանցէ, ոչ սլաք :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

228. Օրինակել այսհատուածր, և զատել բոլոր նախադասութիւնները,
229. Սյս հատուածին մէջ գտնուած բոլոր պակաս նախադասու-
թիւնները ամբողջացնել, բայց մըկամ ենթակայմք աւելցնելով :
230. Քերանացի կրնել այս հատուածը, յիտոյ գրել զայն :
231. Մէրմէկ նախադասութիւն շինել նետեւալ բառերով.

Նեղոս, Ավրիկէ, ամենի, ուժեղ, սէզ, եղերք, ճիւղ, ցամաք,
սրունք, թուխ, ականջ, սուր, ահաւոր, պողպատ, մորթ, կարծր, պինդ :

232. Մէրմէկ նախադասութիւն շինել նետեւալ բառերով, վարդ
օրինակին համեմատ.

Ենթականիր. — Ասեղ, կարագ, տաղաւար, վարագոյր, պարտէզ
Սորոգելիներ. — Սուր, Թարմ, խոշոր, նուրբ, շքեղ :

ՕՐԻՆԱԿ. — Ասեղները (ենթակայ) սուր (սորոգելի) են (բայ) :

233. Լուծել նետեւալ բառերը :

Այս դեղին կօշիկը. — Մեր տան պարտէզը. — Երկու հաւկիթ. —
Բոլոր ձմեռը. — Առաւան զանգակը. — Զեր զրիչը և իմա. — Անոնց
զիսարկը և բուկի :

ՕՐԻՆԱԿ. — Այս	Յուց. ած. կօշիկ բառին :
դեղին	Որակ. ած. կօշիկ բառին :
կօշիկը	Հաս. ան. եղ. ուղ. կամ հայց. Ո որոշիչ յօդ :

ԽԶ. ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ (Եարունակութիւն)

254. Նախադասութեանց մէջ, ենթական ցոյց
կու տայ անձ մը, անսատն մը կամ իր մը, որուն
հանդամնք մը կը վերադրենք, ինչպէս . տղան, հար,

գրիչը : Սորոգելին ցոյց կու տայ ենթակային մէկ հան-
դամնքը, ինչպէս . աշխատող, երգիչ, կոտրած : Բայց
կը հաստատէ կամ կը ժիսէտ ստորոգելիին ցոյց տուած
հանդամնքին ենթակային պատշաճիլը, ինչպէս և
կամ յէ :

255. Բղայ բայց վիճակ մը կը ցուցնէ և կական
բայ կը կոչուի :

256. Նախադասութիւնը կ'ըլլայ հաստական, երբ
բայը ենթակային վերադրուած հանդամնքը կը հաս-
տատէ, ինչպէս . գրիչը կոտրած է :

257. Նախադասութիւնը կ'ըլլայ բացասական,
երբ բայը ենթակային վերադրուած հանդամնքը կը
ժիսէտ, ինչպէս . ազը երգիչ չէ :

ԽԷ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՊՈՒՆԳ

Սպունգը ամենաստորին տեսակէ կենդանի մըն է, գրեթէ օղակ մը՝ բոյսերը կենդանիներուն միացնող, որուն կենդանատունկ կ'ըսուի, և որ ծովերուն մէջ կ'ապրի, ջուրէն դուրս, ծառերուն վրայ մնալով տեղատութեան ատեն: Եթէ կենդանի սպունգին դպչիս, իր բոլոր մասերը անզգալի կերպով կը կծկուին: Սպունգին վրայ շատ մը ծակտիքներ կան, և մէկ քանի մասերուն վրայ կը գտնուին անհամար դեղին բիծեր, որ պարզ աչքով կը աեմուին: ասո՞ք իր հաւկիթներն են, և քանի մը ամսուան մէջ մեծնալով՝ տանձի մը ձեւ կը ստանան ու մազով կը ծածկուին: Յետոյ հետզհետէ կը փրթին, կ'իյնան, և մէկ երկու օր ջուրին երեսը տատանելէ եաքը, յարմար տեղ մը գտնելով, այդ տեղին կը փակչին, հոն կը մեծնան, իրենք ալ սերունդներ արտադրելու համար:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

234. Օրինակել այս հատուածը, և սորոագծել սորոգելիները:
235. Մեյմեկ նախադասութիւն շինել հետեւեալ սորոգելիները վարի ենթականերուն յարմարցնելով.

Սորոգելիներ. — Ճերմակ, սեւ, կարմիր, դեղին, մանիշակագոյն, կապոյտ, կանանչ, գորշ, կաթնագոյն, կասկագոյն, վարդագոյն, լուրջ, սուսակագոյն:
Ենթականեր. — Յարդ, ծծումբ, խոտ, արիւն, մոխիր, խաշխաչ, կուսածաղիկ, բժոժ, կակաչ, ոսկի, աղ, կրակ, զարնածաղիկ, երկինք, մանիշակ, ագռաւ, աղանի, շաքար, տերեւ, կաւիճ, մուկ, ճնշդուկ, նարինչ, ձմերուկ:

236. Մեյմեկ նախադասութիւն շինել հետեւեալ սորոգելիներուն յարմար ենթականեր գտնելով և յոքնակի բնելով զանոնք.

Հեղուկ, կաղային, ծանր, թթեւ, հաստատուն, բաղր, դառն, անթափանց, թթու, անհամ, կծու, զիւրաթեք:

237. Մեյմեկ նախադասութիւն շինել հետեւեալ սորոգելիներուն յարմար երկերկու ենթակայ գտնելով.

Խորամանկ բացցրաբարոյ, հաւատարիմ, ապուշ, երկչոտ, յամառ, հլու, ուշադիր, անողոր, բմահաճ, զալտնապահ, ինամուտ:

238. Մեյմեկ նախադասութիւն շինել հետեւեալ յոքնակի սորոգելիները գործածելով.

Յարերաբներ, ճարտարապետներ, հեղինակներ, ծաղիկներ, զեղագիրներ, պատուհաններ, նաւատափներ, տետրակներ:

ՕՐԻՆԱԿ. — Մեր հայրն ու մայրը մեր բարեւարևեն են:

ԽԷ. ԴԱՍ. — ՍՏՈՐՕԳԵՆԻ

258. Սորոգելի. — Սորոգելին ընդհանրապէս ածական մը կամ ածականի իմաստով գործածուած գոյական մըն է, որ սովորաբար էական բային կ'ընկերանայ:

259. Ստորոգելին միշտ ուղղական կ'ըլլայ այս պարագային մէջ:

260. Ստորոգելին անփոփոխ կերպով եղակի կը մնայ նոյն իսկ յոքնակի ենթականերու հետ, ինչպէս տղայլ աշխատով են. հաւերը երգիչ չեն. գրիները կոտրած են:

261. Միայն այն պարագային մէջ ստորոգելին յոքնակի կը դրուի, երբ իրմէ առաջ ածական մը կամ յատկացուցիչ մը կայ, ինչպէս. ասոնք հաջ մարդիկ են. դուք մեր դրացիներն կ՛ մենք Մարիամին բռներն ենք:

ԽԸ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՑՂՈՒ ՀԱՐՑՈՒՄ

— Հայրիկ, ով կ'անցնի ամէնէն արագ,
Հովկը արդեօք, գեղար սըրընթաց,
Արդեօք ասուալն որ կ'իյնայ վայրահակ
Առկայծ ակօտով բացի պէս վառուած :

Արդեօք ամպերը, ծուխն եթերային,
Եւ կամ օդապար ծիծեռն ուղեւոր,
Իսցածաւալ լիունջն արդեօք հըրթիուն,
Երկինքին շանթը թէ փայլակն անոր:

Աւազը խըլուած եղերքէն ծովուն,
Ճերմակ օճառին պըղպըջակն ոսին,
Օդապարիկը, տերեւն ազաղուն,
Երազը, արդեօք ոստայնը սարդին :

— Իցիւ թէ անգէտ մընաս միշտ, որդեակ,
Սնոյշ և արխուր սա փորձառութեան,
Թէ ինչ որ կ'անցնի ամէնէն արագ,
Մեր երջանկութեան օրերն են միայն :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

239. Օրինակել այս ոտանաւորը, արձակի վերածել, և ամբողջացնել նախադասութիւնները իրենց յարմար բայ մը դնելով ամէն մէկուն քով .

ՕՐԻՆԱԿ. — Հովերը արդեօք ամէնէն շուտ կը սահին, թէ գետերը ամէնէն շուտ կը հոսին :

240. Մեյմեկ նախադասութիւն շինել հետեւեալ ենրականերով.
Ասուս, ակոս, ծուխն ու շողին, ծիծեռ, հրթիռ, շանթ, պղպակ,
օդապարիկ, փորձառութիւն, ես և դուն, դուք և բոյլերնիդ, մենք և
անոնք :

ԽԸ. ԴԱՍ. — ՇԱՅ ԵՒ ԵՆԹԱԿԱՑ

262. Բայ. — Բայը բան մը ընել կամ ըլլալ կը ցուցնէ, այսինքն գործողութիւն մը կամ վիճակ մը, ինչպէս . ծեծել՝ ծեծել գործողութիւնը կը ցուցնէ, հիւնդանալ՝ հիւնդութեան վիճակը :

263. Էսկան բայէն զատ, միւս բոլոր բայերը իրենց մէջ կը միացնեն ստորոգելիին գաղափարը ըլլալու դաղափարին հետ, ինչպէս . ծեծել՝ կը նշանակէ ծեծող ըլլալ, հիւնդանալ՝ հիւնդութեան վիճակը :

264. Խնքակայ. — Ենքական կը ներկայացնէ այն անձը, անասունը կամ իրը, որ գործողութիւնը կ'ընէ կամ բային արտայայտած վիճակը կը կրէ, ինչպէս . հայրս կը ծեծէ . ես հիւնդանացայ :

265. Ենթական ընդհանրապէս անուն մը կամ գերանուն մըն է, ինչպէս . հայրս, ես :

266. Ենթական միշտ ուղղական կ'ըլլայ և ընդհանրապէս բայէն առաջ կը դրուի :

267. Բայը թուով և դէմքով կը համաձայնի ենթակային հետ, ինչպէս . ես հիւնդանացայ, դուք հիւնդանացաֆ :

268. Բայ մը որուն ենթակաները մէկէ աւելի եղակի անուններ են, յոքնակի Գ. դէմք կը դրուի, ինչպէս . Մարիամը, յոյրս եւ իր զաւակը մեկնեցան :

269. Երբբայը տարրեր դէմքով ենթականեր ունի, միշտ նախապատիւ դէմքին հետ կը համաձայնի և յոքնակի կը դրուի : Առաջին դէմքը երկրորդին նկատմամբ նախապատիւ է, և երկրորդը՝ երրորդին, ինչպէս . ես եւ դուն մեկնեցան : դուք եւ անոնի հոս պիտի մնաֆ . մենի եւ յոյրդ լացինեմ :

270. Անուն ենքակաները միշտ Գ. դէմք կը կ'ասուին :

ԽԹ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳՈ-ԱԽԸ ԵՒ ՍԱՓՈՐԸ

Ծարաւ ագուաւ մը սափոր մը գտաւ, որուն երեք չորրորդ մասը ջուրով լեցուն էր: Թռչունը զնաց անոր բերանը թառեցաւ ու վիշը մէջը երկնցուց, բայց որքան որ ճգնեցաւ անկարող եղաւ կտուցը ջուրին դպցնելու: Սակայն շատ ծարաւ էր, և անպատճառ խմել կ'ուզէր: Ուստի վար իջաւ ու սկսաւ կտուցովը հարուածներ տալ սափորին զայն կոտրելու համար. դժբաղդարար ամանը իր կտուցէն աւելի կարծր էր, ու դիմացաւ: Այն տաեն կենդանին աղէկ միջոց մը խորհեցաւ, զնաց կտուցովը փոքրիկ գայլախազներ ժողվեց գետնէն, ու բերաւ սափորին մէջ նետեց, մինչեւ որ ջուրը բարձրացաւ ու կտուցին հասաւ:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

241. Օրինակել այս հատուածը, սոորազել ենրակաները, խաչանիշ դնել սեռի խնդիրներուն:
242. Բերանացի պատմել այս հատուածը, յետոյ զբել զայն:
243. Հետեւեալ նախադասութեանց բայերը եական բայց վերածել, և մեշերին գտնուած ստորդիշները դնելով նոր նախադասութիւններ շինել:
- Ամանը ջուրով լեցուեցաւ, Այս աղջիկները կը տրտմին: Շուները կը հաշեն, ծառերը պտուղ կրուան: Այս մարդը կը նուազէ: Շողին կը հաշեն, ծառերը պտուղ կրուան: Այս մարդը կը նուչէ: Կառը կը թաւալի: Աղջիկները կը հոսի:

ՕՐԻՆԱԿ. — Ամանը չով լով լեցուն է: Այս աղջիկները տրտում են:

244. Մէկ սեռի խնդիր դնել նետեւեալ խօսքերուն մէջ.

Վառարանի խողովակներ պիտի շինեմ, բայց . . . չունիմ: Պողպատէ զեղեցիկ զելի մը ունէի . . . կորանցուցի: Զուլածոյ երկաթէ . . . կը շինեն: Զինկով պատեցինք մեր . . . որպէս զի անձրեւը ներս շԹափանցէ: Զոյց մը արոյրէ . . . նուիրեցի իրեն: Զեւուան համար աւելի կ'ընտրեմ Թաղիէ: բան Թափիշէ . . . մը, իսկ ամառուան համար յարդէ . . . կը սիրեմ: Այնքան հանեցայ այս մատնին որ գնել ուզեցի . . . :

245. Լուծել նետեւեալ խօսքերը:

Ցից է այն ճամբան, որուն զարկվերը զզալի է: Զրային կենդանիները չուրը կը սիրեն: Ապարդին է գործ մը որմէ օգուտ մը չենք բազեր: Անպաշշամ է այն խօսքը, որ հակառակ է բաղաբավարութեան:

ԽԹ. ԴԱՍ. — ՇԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ

271. Խնդիր. — Բայի մը խնդիրը անոր արտայացած իմաստը կը լրացնէ, և այդ պատճառաւ լրացուցիչ ալ կ'ըսուի:

272. Երկու տեսակ խնդիր կայ. սեռի խնդիր և մեռքեան խնդիր:

273. Սեռի խնդիր. — Սեռի խնդիրը ցոյց կու տայ այն առարկան, որուն վրայ ենթական գործողութիւն մը կը կատարէ, ինչպէս. հայրս ծեծեց իր ծառան. եւ կոտրեցի գրիչը. դուն ազատեցիր զայն:

274. Սեռի խնդիրը ընդհանրապէս անուն մը կամ դերանուն մըն է, և հայցական հոլով կ'ըլլայ:

275. Սեռի խնդիրը կը գտնուի զո՞վ կամ ի՞նչ բանը հարցուածվ, ինչպէս. զո՞վ ծեծեց. — ծառան. ի՞նչ բանը կոտրեցիր. — գրիչը:

276. Սեռի խնդիրը ներգործական բայերուն հետ միայն կը դրուի:

Ծ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՐՄԱԿԱ

Արծիւը թռչուններուն իշխանը նկատուած է : Խա-
ռակներուն ծայրերը կը բնակի , ամայի աշտարակներու,
մենաւոր փլատակներու վրայ : Իր բոյնը տափակ ձեւ մը
ունի , ընդելուզուած ծիւղերէ կազմուած , և կնիւննե-
րով ու ցախսերով ծածկուած է : Կ'ըսեն թէ բոլոր կեան-
քին մէջ , միեւնոյն բոյնին վրայ կը թխսէ ան : Այնքան
ուժեղ է , որ ոչխարներ , այծեր կը յափշտակէ կը տանին
Արծիւը կրնայ երկար ատեն անօթի կրնալ . մինչեւ երեք
շաբաթ կը դիմանայ : Եթէ պղտիկուց բռնուի , կրնայ
թռչնարանի մը մէջ պահուիլ , բայց չի փոխեր իր վայ-
րենի բնաւորութիւնը , և եթէ քիչ մը զայրանայ ,
կատաղութեամբ նոյն խակ իր տէրողը վրայ կը յարձակի :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ւ

246. Օքինակել այս հատուածք , ցոյց տալ սեռի խնդիրները և բնու-
րեան խնդիրները սկզբնատառերով :
247. Մէյմեկ խօսք շինել հայցական բնութեան խնդիր ընելով հե-
տեւեալ բառերը .
ծառ , դաշտ , անտառ , մատ , փողոց , սեղան .
օրէնք . — Դէորդ ծառը ելաւ :
248. Միեւնոյն բառերը գործածել նախադասութեանց մէջ իրեւ
տրական հոլով .
օրէնք . — Ծառին մօտեցանք :
249. Միեւնոյն բառերը գործածել իրեւ բացառական հոլով .
օրէնք . — Ծառեն վար պիտի իյնար տղան , եթէ շրոնէի :
250. Միեւնոյն բառերը գործածել իրեւ գործիական հոլով .
օրէնք . — Մեր պարտէզը ծառերով լեցուն է :
251. Միեւնոյն բառերը գործածել իրեւ սեռի խնդիր .
օրէնք . — Մեր դրան առջեւ ծառ մը անկեցի :
252. Միեւնոյն բառերը գործածել իրեւ ստորոգելի :
- օրէնք . — Նարնչենին գեղեցիկ ծառ մըն է :
253. Միեւնոյն բառերը գործածել իրեւ յատկացուցիչ :
- օրէնք . — Ծառին տերեւները Թափեցան :
254. Միեւնոյն բառերը գործածել իրեւ ենթակայ .
օրէնք . — Ծառը արմատախիլ եղաւ :

Ծ. ԴԱՍ . — ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

277. Բնութեան խնդիր . — Բնութեան խնդիրը բա-
յին արտայայտած խմասար կը լրացնէ :

278. Բնութեան խնդիրը կ'ըլլայ հայցական ,
տրական , բացառական , գործիական :

279. Բնութեան խնդիրը ամէն բայի հետ կրնայ
գրուիլ :

280. Հայցական բնութեան խնդիրը կը պատաս-
խանէ ո՞ւր կամ ե՞րբ հարցումներուն , ինչպէս . ես առուն
կու գամ . այօր եկեղեցին պատարագ կայ . զիսաւկը
գլուխը դրաւ :

281. Տրական բնութեան խնդիրը կը պատաս-
խանէ ո՞րո՞ւ , ե՞րբ , ի՞նչ բանի հարցումներուն , ինչպէս .
եեզի կը վասահիմ . եոյն միջոցին զանգակը զարմուեցաւ .
ուր խօսիդի չեմ հաւատաւ :

282. Բացառական բնութեան խնդիրը կը պա-
տասխանէ ո՞րո՞ւ , ո՞ւրիշ , ի՞նչին հարցումներուն , ինչ-
պէս . ես եեզի չեմ բաժնուիր . պատուհանն վար ին-
կաւ . իր անխելքութենն այդ վիճակին հասաւ :

283. Գործիական բնութեան խնդիրը կը պա-
տասխանէ իմցո՞վ կամ ի՞նչ բանով հարցումներուն , ինչ-
պէս . այս կօտիկներով չեմ կրնար յաղել . այդ գրիչով չի
գրուիր :

ԾԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՂ. ՔԱՑԻՆ ՇՈԽԵԾ

Թըշուառ մըն էր , հիւանդ , մինակ ու աղքատ ,
Շընիկ մ'ոճնէր , ընկեր կեանքին յուսահատ :
«Բեռ մ'է քեզ շունդ , ըսին անսիրտ հարուստներ ,
Երբ անոնցմէ պատառ մը հաց կը խնդրէր :
Մէկդի նետէ որ անօթի չը մեռնիս : »
Խնդը գոչեց , թափելով լուռ արցունքներ .
«Ո՞հ , եթէ զայն չունենամ , ո՞վ սիրէ զիս : »

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ Ն Ե Բ

255. Արձակի վերածել այս ոտանաւորը , յոքնակի դարձնելով են-
րակաները , բայերը , խնդիրները :

256. Որոշի հնտեւեալ խօսքերուն մէջ ներկայ , անցեալ և ապառի
ժամանակները

Մուլութիւնը մարդուն միտքը կը սպառէ , աշխատութիւնը մար-
դինը . Սատիսութիւնը ամէնէն զգուելի մոլութիւնն է : Քրիստովոր
Քոլոմպոս գտաւ . Ամերիկան . Մարդուն ամէնէն զիսաւոր Թշնամին իր
կիրեքերն են . Մարդ աւելի իր բարեկամէն կը վախնայ բան Թշնամին :
Եթէ կ'ուզես հրամայել , նախ հնազանդիլ պիտի սորվիս . Քրիստոս չար-
չարուեցաւ , խաչուեցաւ և մեռաւ խաչին վրայ :

257. Գտնել հինգ վերացական անուն . հինգ նիւրական անուն և հինգ
յատուկ անուն , և մէջ մէկ խօսք շինել անոնցնով ներկայ ,
անցեալ և ապառի բայեր գործածելով :

ՕՐԻՆԱԿ. — Վրէժինդրութիւնը անուշ է , բայց հնտեւանքը դառն
Պետրոս երէկ ձեզի պիտի զար:
Մեր բովի տունը բռնկեցաւ :

ԾԱ. ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ

284. Բային փոփոխութիւններ . — Բայը չորս տե-
սակ փոփոխութիւն ունի , թիւ , դկմֆ , ժամանակ և
եղանակ :

285. Թիւ . — Բայը կրնայ ըլլալ եղակի կամ յոք-
նակի , ինչպէս . կը խօսիմ . կը խօսինք :

286. Դէմք . — Բայն ալ դերանունին պէս երեք
դէմք ունի , Ա. Բ. Գ. ինչպէս . կը խօսիմ , կը խօսիս ,
կը խօսի :

287. Ժամանակ . — Բային ժամանակը գործողու-
թեան երբ կատարուիլը կը ցուցնէ :

288. Ժամանակը երեք է . Ներկայ , անցեալ և
ապառնի :

289. Ներկայ . — Ներկան կը ցուցնէ այն ժամա-
նակը , ուր գործողութիւնը կը կատարուի . ինչպէս .
կը խօսիմ , կը կարեմ :

290. Անցեալ . — Անցեալը կատարուած , անցած
գործ մը կը յայնէ , ինչպէս . խօսեցայ , կը կարեի :

291. Ապառնի . — Ապառնին կատարուելիք գործ
մը կը ցուցնէ , ինչպէս . պիտի խօսիմ , պիտի կարեմ :

292. Ներկան մէկ ձեւ միայն ունի . կը կարեմ :

293. Անցեալը երկու ձեւ ունի . 1. անցեալ ան-
կատար , կը կարեի . 2. անցեալ կատարեալ , խօսեցայ :

294. Ապառնին երկու ձեւ ունի . 1. բացարձակ
ապառնի , պիտի խօսիմ . 2. անկատար ապառնի , պիտի
կարեի :

Մ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ՆԱԽՐՈՒԹԻՒՆԸ

Ամէն մարմինն ծանրութիւն մը ունի : Մարմնոյ մը ծանրութիւնը որքան շատ ըլլայ , այնքան աւելի արագ վար կ'իջնայ : Եթէ բարձր տեղէ մը գնտակ մը նետենք , նախ կամաց կամաց կ'իջնէ , յետոյ աստիճանաբար իր վայրէջքը կ'երագի , քանի օդը իր վրայ ճնչէ : Այս պատճառաւ է որ մօտէն ինկած մեծամեծ մարմինները պակաս ոյժով կը բաղլիին իրենց հանդիպած առարկային , մինչդեռ հեռուէն ինկող ամէնէն վոքրիկ հատիկներն անգամ կրնան մէկը վիրաւորել :

Հ Բ Ա Հ Ա Կ Ն Ե Բ

258. Օրինակի այս հատուածք , ստորագծել այն բայերը որոնք ստոյդ բան մը կը յայտնին , խաֆանիջ դնել անոնց ներքն որոնք պայմանաւոր կամ տարակուսական իմաստ մը ցոյց կու տան :
259. Գրել հետեւեալ բայերուն ներքն իրենց եղանակները .
- Զանացէք բարիք ընել , ամէն անգամ որ առիթը պատահի : Ի՞նչ պիտի ընէինք , մեր դժբաղդութեան մէջ , եթէ հաւատք չունենայինք . Աւելի բաղցը է բարիք ընելը բան թէ ընդունիլը :
260. Մէկմէկ խօսք շինել հետեւեալ սահմանականներէն մէկը զործածելով .

կը հարցնէի , չանացի , կ'աշխատիմ , զրեցի , կը յուսայի ,

261. Մէկմէկ խօսք շինել հետեւեալ հրամայականները զործածելով : Դացէք , սորվէ , հաւատամնը , զրեցէ , մի վստահիք :
262. Մէկմէկ խօսք շինել հետեւեալ ապառելինները զործածելով : Պիտի զրէի պիտի երգէ , պիտի ըսէք , պիտի կարեմ :
263. Մէկմէկ խօսք շինել հետեւեալ անդրոշ եղանակները զործածելով : Գրելու , գացած , տեսեր , մոռնալու , երթալ , զտած , խօսելիք :

Մ. ԴԱՅ. — ՇԱՅԵՐՈՒՆ ԵՂԱԽԱԿԱՆԵՐԸ

- 295.** Եղանակ. — Բային եղանակը գործողութեան կերպը կը ցուցնէ :
- 296.** Եղանակը չորս է . Սահմանական , Հրամայական , Սորտադասական և Անորոշ :
- 297.** Սահմանական . — Սահմանականը գործողութիւնը որոշ և իրական կերպով կը ներկայացնէ , ինչպէս . կը խօսիմ , կը գործեմ :
- 298.** Հրամայական . — Հրամայականը գործողութիւնը կը հրամայէ , ինչպէս . խօսէ , խորհիք :
- 299.** Սորտադասական . — Սորտադասականը գործողութիւնը կասկածով ու թէական կերպով կը ցուցնէ , շատ անգամ ուրիշ բայէ մը կախում յայտնելով , ինչպէս . կ'ուզէի որ խօսիմ , երե խորհիք :
- 300.** Անորոշ . — Անորոշը գործողութիւնը ընդհանուր կերպով կը ներկայացնէ , ինչպէս . խօսիդ , խորհիած :

ԾԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀՐԱԲՈՒԽԸ

Հրաբուխը ահագին թնդանօթ մըն է, որուն ճեղքուածքին մէկ ծայրէն միւսը շատ անդամ փարսախ մը կը տեսէ: Այդ լերան բերնէն կը ժայթքին ծուխի և բոցի հեղեղներ, կուպրի, հալած մետաղի, եռացող ջուրի, մոխիրի և չեչաքարի ամպեր: Երբեմն քանի մը փարսախ հեռուն կը նետէ ահագին ժայռի կտորուանք, ծծմբական ցեխներ, սարսափելի տայթումներով: Այդ քարերը օդին մէջ կը փշրուին և ալէն կողմ կը ցրուին աւերում և մահ պատճառելով: Եւրոպայի մէջ երեք նշանաւոր հրաբուխ կայ. Ետնա լեռ՝ Սիկիլիոյ մէջ, Հեքլա լեռ՝ Խոլանոայի մէջ և Վեսուվ լեռ՝ Նաբուի մէջ:

Հ Բ Ա Հ Ա Կ Ա Կ Ա

264. Օրինակել այս հատուածք, և սոորագծել բայերը.
265. Զ տեղ հնտեւեալ բայերուն արմատները վերջաւորութիւններն. Տեւել, ժայթքել, նետել, փշրուիլ, ցրուիլ, պատճառել.
266. Մէկ մէկ բայ շինել հնտեւեալ արմատներուն ծայրը և, իւ, աշ վերջաւորութիւնները դնելով. Երդ, ծաղր, պար, ծիծաղ, անձրե, ներկ, յոյս, սէր, տէր, բեր, եռ, տար, գէր, խօսք, զիծ:
267. Մէկ մէկ գոնել հնտեւեալ անուններուն համապատասխանող. Բրիչ, պատախան, յուզմունք, տրոտութիւն, վաճառք, ընթրիք, խաւար, յավաղում, կարգ, ծաղիկ, ցօլ, կոչում:

ՕՐԻՆԱԿ. — Բրիչ, բրել:

268. Գտնել հնտեւեալ բայերուն համապատասխանող անուններ. Բարդել, թռչիլ, սուլել, ճչել, խոյանալ, պարծիլ, տքնիլ, քրանիլ, հեւալ, նաւարկել; սողալ, թրթռալ:
- օՐԻՆԱԿ. — Բարդել, բարդուրիւմ:
269. Մէկ մէկ խօսք շինել հնտեւեալ բայերով. Տեւել, արդարանալ, ներել, հիանալ, դիմանալ, դատել, ժպտիլ, շինիլ, փլչիլ, խզուիլ, զաղրիլ:
- օՐԻՆԱԿ. — Երջանկութիւնը երկար չի տեւեր:
270. Գտնել հնտեւեալ ածականներուն համապատասխանող բայեր. Զարդարուն, ուսեալ, կամկածու, նկարիչ, յաղթական, բարձրաքերձ, խորունկ, ծածուկ, փափուկ, թրթռուն:
- օՐԻՆԱԿ. — Զարդարուն, զարդարել:

ԾԳ. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ԿԱՅՄՈՒԹԻՒՆԸ

ՅՈՒ. Բայերուն կազմուրիւնը. — Էականէն զատ, ամէն բայ երկու մասէ կը բաղկանայ. արևած և վերջաւորութիւն:

ՅՈՒ. Արմաս. — Արմասը բային առաջին մասն է որ չի փոխուիր, և բային գլխաւոր խմասոք կը յայտնէ, ինչպէս. խօսիլ, արմատն է խօս. կարել, արմատն է կար. խաղալ, արմատն է խաղ:

ՅՈՒ. Վերջաւորութիւնը. — Վերջաւորութիւնը բային երկրորդ մասն է, որ կը փոխուի եղանակին ու ժամանակին, թիւին ու դէմքին համեմատ, ինչպէս. խօսեցալ, խօս-իմ, խօս-եի, կար-եցինք, կար-եք:

ՅՈՒ. Խոնարհում. — Բայի մը բոլոր ժամանակներն ու եղանակները իրենց թիւերովն ու դէմքերովը բերանացի ըսնէ կամ գրելուն խոնարհում կ'ըսուի:

Է Ա Կ Ո Ն Բ Ա Յ

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Ա. Զեւ	Բ. Զեւ	Ա. Զեւ	Բ. Զեւ
Յզ.	Յոք.	Յզ.	Յոք.
Եմ	Ենք	Կ'ըլլամ'	Կ'ըլլանք
Ես	Եք	Կ'ըլլաս	Կ'ըլլաք
Ե	Են	Կ'ըլլայ	Կ'ըլլան
Ա Ն Ց Ե Ա Լ Ա Ն Կ Ա Ծ Ա Ր			
Եի	Եինք	Կ'ըլլայի	Կ'ըլլայինք
Եիր	Եիք	Կ'ըլլայիր	Կ'ըլլայիք
Եր	Եին	Կ'ըլլար	Կ'ըլլային
Ա Ն Ց Ե Ա Լ Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ			
Յզ.	Յոք.		
Եղայ		Եղանք	
Եղար		Եղաք	
Եղաւ		Եղան	
Բ Ա Ց Ա Ր Զ Ա Կ Ա Պ Ա Ռ Ե Ա Ւ			
Պիտի ըլլամ'	Պիտի ըլլանք		
Պիտի ըլլաս	Պիտի ըլլաք		
Պիտի ըլլայ	Պիտի ըլլան		
Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ե Ա Ւ			
Պիտի ըլլայի	Պիտի ըլլայինք		
Պիտի ըլլայիր	Պիտի ըլլայիք		
Պիտի ըլլար	Պիտի ըլլային		

Հրամայական եղանակ

Յզ.	Յոք.
Եղի՛ր	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Սուրադասական եղանակ

Յզ.	Յոք.
Եղայի	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղայիր	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղար	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Յզ.	Յոք.
Եղայի	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղայիր	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղար	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Յզ.	Յոք.
Եղայի	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղայիր	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղար	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ց Ե Ա Լ Հ Ա Ռ Ե Ա Ւ

Յզ.	Յոք.
Եղած	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղեր	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Եղալու	ՀԱՄԱՇԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Տաճօրութիւն. — Եական բայց սահմանական ներկայի եւ անկատարի համար երկու ձեւ ունի. Ամ եւ կ'ըլլամ, էի եւ կ'ըլլայի, որոնք իմաստով ալ թիւ մը կը տարբերին իրաբետ.

Պատուհանիս առջև թռչուն մը կը տեսնեմ, որ
եկեր է եկքանիկս այցելել: Ոտնաձայնէս կը սարսափի
ու կը թռչի կ'երթայ: Իսկ վանդակիս մէջ փակուած
իմ խեղճ թռչնիկս, զայն տեսնելով՝ կը տիրի, կը յուզ-
ուի, ասդին անդին կը նետուի, կարծես փախչելու
բաղձանքով: Ես ալ իրեն պէս պիտի ընէի, եթէ իր
տեղը ըլլայի, և սակայն չեմ թողուր որ մեկնի: Կը
մտածեմ թէ բանա՞մ արդեօք վանդակին դուռը, և
արձակեմ զինքը որ երթայ ոլանայ, շինէ իր բոյնը,
երջանիկ ապրի իր ընկերներուն հետ. բայց այն ատեն
ա՛լ զինքը չպիտի տեսնեմ, և կը սիրեմ զինքը, և կը
սփոփուիմ իր երգովը, ու կը փափաքիմ քովս ունենալ
միշտ զինքը: Ուստի կը պահեմ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

271. Օինակել աս հատուածը, և սկզբնատակը ըրով ցոյց տալ Աեր-
գործական, չեղով, կրաւորական բայերը.
272. Զատուկ այս հատուածին սեղի խնդիրները, և մեյ մեկ խօսք շի-
նել անոնցմով.
- ՕՐԵՆՍԿ. —** Ես տանս մէջ բոլուն պահել չեմ ուզեր.
273. Զատուկ այս հատուածին մէջին բնուրեան խնդիրները, և որո-
շել անոնց հոլովները.
- ՕՐԵՆՍԿ. —** Ուսմամայնես. բաց, հոլ. բնութ. խնդիր:
274. Մեյ մեկ Աերգործական բայ դնել կէտերուն տեղ.
- Զինորը իր ուռկանը ... : Չուկը խայծը ... : Սարդը իր ոստայնը
... պատերուն անկինը: Լառաղանները կառքը ... :

ՅՈՒՅ. Եական բայէն զատ, չորս տեսակ բայ կայ-
Աերգործական, չեղով, կրաւորական և անցողական:

ՅՈՒՅ. Ներգործական կ'ըսուին այն բայերը, որոնց
ենթական գործողութիւնը ուրիշի մը (սեռի խնդրին)
վրայ կը կատարէ, ինչպէս. ես կը խարդամ այս զիրը. կարդալու գործողութիւնը զրին վրայ կը կատարեմ:
Կը բանամ դուռը. բանալու գործողութիւնը դրանը վրայ
կը կատարեմ:

ՅՈՒՅ. Միայն և միշտ ներգործական բայերը սեռի
խնդիր կ'առնեն:

ՅՈՒՅ. Չեղով կ'ըսուին այն բայերը, որոնց ենթա-
կան գործողութիւնը ինք իր վրայ կը կատարէ, ինչ-
պէս. կը բաշեմ, կ'արտասուեմ:

ՅՈՒՅ. Կրաւորական կ'ըսուին այն բայերը, որոնց
ենթական ուրիշի մը կողմէ կատարուած գործողու-
թիւնը իր վրայ կը կրէ, ինչպէս. ես կը խասուիմ մօր-
մես. դուն կը բամբասուիս թշնամիկեդ:

ՅՈՒՅ. Անցողական կ'ըսուին այն բայերը, որոնց
ենթական գործողութիւնը ուրիշի մը ընել կու տայ,
ինչպէս. կը հազցնեմ, կարել կու տամ, կը խարդացնեմ:

ԾԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԱՐՄԻՆԵՐՈՒՆ ԽԱՏՎԱԾ

Մարմինները երբ տաքնան , ծաւալնին ալ կը մեծայ , և երբ պաղին կը պղտիկնայ : Բայց այս օրէնքը ամէն մարմնոյ վրայ միեւնոյն զօրութեամբ չ'աղդեր : Զոր օրինակ , փայտը այնքան քիչ կը կրէ այս աղդեցութիւնը որ գրեթէ աննշմարելի է անուշադիր մարդոց , մինչդեռ ջուրը տաքնալով չոգի կը դառնայ ու կը ցնդի օդին մէջ , և պաղելով սասի կտոր մը կ'ըլլայ կարծր ու տոկուն : Այսպէս են նաեւ օդը , երկաթը , որոնք զգալի կերպով կը տարածուին ու կը խանան իրենց ջերմութեան ու ցրտութեան աստիճանին համեմատ :

Հ Բ Ա Հ Ա Կ Ն Գ Ն Ե Ր

275. Օրինակել այս հատուածը , և ա , բ , գ գիրերով նշանակել բոլոր բայերուն վրայ իրենց լծորդութիւնները .
 276. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով .
 277. Լսել թէ ո՞ր լծորդութեան կը վերաբերին նետեւեալ բայերը .
 Պատրաստուեցայ , պիտի երգեմ , կը հետեւին , կը լողայի , խաղա , պարեցէք , խնդմնը , ծիծաղէ , պիտի քայես , վազեցիր , նեծեց :
278. Մեյ մեկ չէզո՞ք բայ դնել կէսերուն տեղ .

Այս տղան պատուհանէն վար . . . : Սանդուխին աստիճանները այնքան ցից են որ մարդ . . . : Այս տիսուր տեսարանէն . . . : Գիշերը չեմ կընար . . . : Շատ կ'ախորժիմ սառուցին վրայ . . . :

ԾԵ. ԴԱՍ. — ԵՐԵՎ. ԼՇՈՐԴՈՒԹՅԱՆՆԵՐԸ

311. Միեւնոյն վերջաւորութիւնը ունեցող բայեր լծորդութիւն մը կը կազմեն : ։

312. Երեք լծորդութիւն կայ , որոնք աներեւոյթին վերջաւորութեամբ իրարմէ կը զանազանուին .

Ա.	ել	ինչպէս	այրել
Բ.	իլ	»	խօսիլ
Գ.	ալ	»	կարդալ

313. Այս երեք լծորդութիւնները իրարմէ տարբեր խոնարհումներ ունին , որոնք կանոնաւոր բայերը կը կազմեն :

314. Ուշ վերջացող քանի մը բայեր ալ կան , որոնք անկանոն խոնարհումներ ունին :

ՄԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԲԱՐԵՎՈՎԱ. ԶՅՈՒԹՅԱՆՈՒ.

Զարեհ հարուստ ընտանիքի մը զաւակն էր։ Ամառ օր մը իր դաստիարակին հետ դաշտերը պտտած միջոցին, մացառի մը տակ զոյգ մը կօչիկ տեսաւ, զոր հան մօտերը աշխատող ալքատ մշակ մը ձգեր էր։ Տղան ուզեց այդ կօշիկները առնել պահել գործաւորին խաղ մը ընելու, և անոր յուզմունքը դիտելով զուարձանաւ լու համար։ Բայց դաստիարակը ըսաւ իրեն։ «Աւելի ազնիւ միջոց մը ընտրէ՛ զուարձանալու։» Եւ խրատեց որ փոխանակ այդ կօշիկները վերցնելու։ քանի մը զրուշ դնէ անոնց մէջ։ Տղան հաղանդեցաւ։ Քիչ մը ետքը գործաւորը եկաւ կօշիկները հազնելու, և մէջի գրամը տեսնելով՝ ուրախութենէն յուզուեցաւ, ծունկի վրաց եկաւ, ու չնորհակալ եղաւ Աստուծոյ այս անակնկալ օգնութեան համար։ Զարեհ հեռուէն զայն դիտելով՝ անկէ շատ աւելի երջանիկ եղաւ, որովհետեւ ինք եղեր էր այդ երջանկութեան պատճառը։

Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

279. Օրինակել այս հատուածը, և ստորագծել բայերը։
280. Սահմանական ներկայի վերածել բոլոր բայերը։
281. Սահմանական անկատարի վերածել բոլոր բայերը։
282. Հրամայականի վերածել բոլոր բայերը։
283. Կատարեալ Ա. դէմքի վերածել բոլոր բայերը։
284. Աներեւոյրի, ներկայ, անցեալ և ապառնի շնորհելուրին վերածել բոլոր բայերը։
285. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով։

ՄԶ. ԴԱՍ. — ԲԱՑԵՐՈՒՆ ՎԵՐՋԱԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

315. Բայերուն վերջաւորութիւնները ամէն մէկ լծորդութեան մէջ կը տարբերին իրարմէ։

316. Սահմանական և ստորագասական ներկային ու բացարձակ ապառնիին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. եմ, ես, է, ենի, ի, են։

Բ. » » իմ, իս, ի, ինի, իի, ին։

Գ. » » ամ, աս, այ, անի, աի, ան։

317. Սահմանական, ստորագասական և ապառնի անկատարին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. էի, եիր, էր, էինի, էիի, էին։

Բ. » » էի, էիր, էր, էինի, էիի, էին։

Գ. » » այի, այիր, ար, այինի, այիի, ային։

318. Անցեալ կատարեալին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. եցի, եցիր, եց, եցինի, եցիի, եցին։

Բ. » » եցայ, եցար, եցաւ, եցանի, եցաֆ, եցան։

Գ. » » ացի, ացիր, աց, ացինի, ացիի, ացին։

319. Հրամայականին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. ե՛, եցե՛, ե՛ն։

Բ. » » ե՛, եցե՛, ի՛ն։

Գ. » » ա՛, ացե՛, ա՛, ացին։

320. Ներկայ ընդունելութեան վերջաւորութիւններն են երեք լծորդութեանց մէջ՝ ող։

321. Անցեալ ընդունելութեան վերջաւորութիւններն են երեք լծորդութեանց մէջ՝ ած, եր։

322. Ապառնի ընդունելութեան վերջաւորութիւններն են Ա. Բ. լծորդութեանց մէջ՝ ելու, ելիի, ելին։

Գ. լծորդութեան մէջ՝ ալու, ալիի։

Ա. ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ. — ՍԻՐԵԼ

Սահմանական եղանակ

Ն Ե Բ Կ Ա Յ

Եզ.

Կը սիրեմ
Կը սիրես
Կը սիրէ

Ցոք.

Կը սիրենք
Կը սիրէք
Կը սիրեն

ԱՆՁԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

Կը սիրէի
Կը սիրէիր
Կը սիրէր

Կը սիրէինք
Կը սիրէիք
Կը սիրէին

ԱՆՁԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Սիրեցի
Սիրեցիր
Սիրեց

Սիրեցինք
Սիրեցիք
Սիրեցին

ԲԱՅԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի սիրեմ
Պիտի սիրես
Պիտի սիրէ

Պիտի սիրենք
Պիտի սիրէք
Պիտի սիրեն

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԻ

Պիտի սիրէի
Պիտի սիրէիր
Պիտի սիրէր

Պիտի սիրէինք
Պիտի սիրէիք
Պիտի սիրէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզ.

Սիրէ

Ցոք.

Սիրե՞նք
Սիրեցէ՞ք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Բ Կ Ա Յ

Սիրեմ

Սիրես

Սիրէ

Սիրենք

Սիրէք

Սիրեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Սիրէի

Սիրէիր

Սիրէր

Սիրէինք

Սիրէիք

Սիրէին

Ո. ԾՈՐԵԸ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ե Բ Ե Կ Ո Յ Թ

Սիրել

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Սիրող

ԱՆՁԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Սիրած, սիրեր

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Սիրելու, սիրելիք

ՄԷ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՐՑԱՔԻՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԸ

«Երկուքս ալ իրարու կը նմանինք մեր ձեւով, երկուքս ալ կը սողանք, երկուքս ալ կը խայթենք ու կը խածնենք, կ'ըսէր օձը տղբուկին, բայց ինչո՞ւ համար մարդիկ գքեղ կը յարգեն, դրամով կը գնեն, խնամքով կը պահեն և իրենց արինով կը սնուցանեն, մինչդեռ զիս տեսնելուն պէս ահաբեկ կը փախչին, զիրար կը կանչեն, ու եթէ բռնեն, կը զարնեն ու կը սպաննեն զիս: — Որովհետեւ, պատասխանեց անվաս զեռունը, քու խայթուածքդ կը թունաւորէ, իսկ իմս կը բռւժէ:» Այս պատճառաւ է որ կ'ըսէն թէ պէտք չէ բան մը իր արտաքին երեւոյթէն դատել: Երեւոյթները կրնան իրարու նմանիլ ամէնէն հակառակ պարագաներու մէջ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

286. Օրինակել այս հասուածը, և ցոյց տալ բոլոր բայերուն լծուղորիթները:

287. Մէջ մէկ խօսք շինել նետեւեալ բայերով.

Կը նմանին, կը սողան, կը խայթեն, կը խածնեն, կը բռնեն, կը կարենք, կը տեսնենք, կը բռւժէ:

288. Խոհարինել բոլոր այս բայերուն կատարեախ ու հրամայականը:

289. Խոնարինել եղել և հեծնել բայերը գրաւոր:

290. Խոնարինել ծանուցանել և զննել բայերը թիրանացի:

ՄԷ. ԴԱՍ. — «ՆԵՐ» ՄԻ «ՊԵՏԱԿԱՆ» ՎԵՐՋԱՑՈՂ ՌԱՎԵՐԸ

323. Նեղ վերջացող բայերէն ոմանք Ա. լծորդութեան՝ սիրելին պէս կը խոնարհուին, ինչպէս ։ Ժնել, զննել, շինել, ժամանել, յանդիմանել, հիմնել, բռնել, օգնել, մասնել: Ասոնց ն գիրը արմատական է, որովհել, մասնեւ այս բայերուն արմատն է բնին, զնին, շնն, ժաման, յանդիման, հիմնն, բռնոն, օգն, մասն:

324. Նեղ վերջացող ինը բայեր կան, որոնց ն գիրը արմատական չէ, և որոնք բացառիկ ձեւեր ունին կատարեալին և հրամայականին մէջ:

325. Ասոնցմէ հինգը՝ զննել, մտնել, եղել (եղնել), իշնել, հեծնել կատարեալի մէջ կ'ըլլան՝ զտայ, մտայ, եղայ, իշայ, հեծայ և հրամայական եղակիի մէջ՝ զտի՛ր, մտի՛ր, եղի՛ր, իշի՛ր, հեծի՛ր: Իսկ չորալ՝ առնել, խածնել, բռնի՛նել, պազնել բայերը կատարեալի մէջ կ'ըլլան առի, խածի, բռնի, պազի, հրամայականի մէջ կ'ըլլան ա՛ն, խած' ք, բռնի՛, պազ'.

326. Ուցանել վերջացող բայերը, ինչպէս ծանուցանել, կատարեալի մէջ կ'ըլլան՝ ծանուցի, և հրամայականի մէջ ծանուցն'ւր:

327. Այսպէս կը խոնարհուին մատուցանել, կառուցանել, սնուցանել, հատուցանել, եալին:

Բ. ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ. — ԽՕՍԽԼ

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Տպ.	Ցոք.
Կը խօսիմ	Կը խօսինք
Կը խօսիս	Կը խօսիք
Կը խօսի	Կը խօսին

ԱՆՁԵՍԻ ԱՆԿԱՏԱՐ

Կը խօսէի	Կը խօսէինք
Կը խօսէիր	Կը խօսէիք
Կը խօսէր	Կը խօսէին

ԱՆՁԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Խօսեցայ	Խօսեցանք
Խօսեցար	Խօսեցաք
Խօսեցաւ	Խօսեցան

ԲԱՑԱՐՉԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի խօսիմ	Պիտի խօսինք
Պիտի խօսիս	Պիտի խօսիք
Պիտի խօսի	Պիտի խօսին

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԻ

Պիտի խօսէի	Պիտի խօսէինք
Պիտի խօսէիր	Պիտի խօսէիք
Պիտի խօսէր	Պիտի խօսէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Տպ.

Խօսէ'

Ցոք.

Խօսինք
Խօսեցէք

ԱՏՐԱԴՎԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

Խօսիմ

Խօսիս

Խօսի

Խօսինք
Խօսիք
Խօսին

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Խօսէի

Խօսէիր

Խօսէր

Խօսէինք
Խօսէիք
Խօսէին

Ա.ՅՈՐՈՅ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ե Ր Ե Կ Ո Յ Թ

Խօսիլ

ՆԵՐԿԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Խօսող

ԱՆՁԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Խօսած, խօսեր

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Խօսելու, խօսելիք

ԵՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԷՇՈՒՆ ՏՐԱՄԱՐԱՆՈՒԹԻՒՆԸ

Օրին մէկը, էշ մը կանակը աղ բեռցած կ'երթար : Առուակի մը հանդիպելով՝ հարկադրուեցաւ մէջէն անցանիլ, ու երբ դիմացի եզերքը հասաւ, տեսաւ որ բեռը բոլորովին թեթեւցեր, գրեթէ հատեր էր : Կը կարծուի թէ էշերը խելք չունին . հակառակ այս ճշմարտութեան, մեր գրասաը այս դէպքը չըուցաւ, և ուրիշ անգամ մը, երբ բուրդի պարկերու ներքե ճնշուած կը քալէր, խորհնեցաւ որ շրջակաները լիճ մը կար, և ճամբան քիչ մը երկնցնելով, կրնար անկէ անցնիլ . ու քրանելով, յոգնելով վազեց, ոտքով գլխով ջուրին մէջ խորասուզուեցաւ : Միայն չէր խորհեր թէ աղն ու բուրդը միեւնոյն բանը չէին . աղը ջուրէն կը հալի, բայց բուրդը ջուրը ծծելով աւելի կը ծանրանայ : Կ'ըսն թէ իմելձը շատ զղաց, բաղդին դէմ գանգատեցաւ, բայց ըրածէն չլսանեցաւ, որովհետեւ խելքը չհասաւ իր դժբախտութեան պատճառին :

Հ Բ Ա Հ Ա Գ Ն Ե Ր

291. Օրինակի այս հատուածը, և նշանակի բոլոր բայերուն վրայ իրենց լծորդուքիւնները:
 292. Պատմել բժբանացի այս հատուածը յետոյ զրել զայն:
 293. Գտնել այս հատուածին մէջ նիշ վերջացող բայերուն արմասները:
 294. Խոնարհել այս հատուածին բոլոր բայերուն կատարեալներն ու հրամայականները:
 295. Խոնարհել հաւանիլ, բուսնիլ բայերը՝ գրաւոր:
 296. Խոնարհել փլիլ, կպչիլ բայերը՝ բերանացի:
 297. Մէկ կրառուական բայ դնել նետեւեալ կէտերուն տեղ:
- Երէկ մեր ծառան հօրմէս ... : Մեր տունը այս տարի ... : Ես ձեր խոսքերէն ... : Մեր գրացին սխալ գեղ առնելով ... : Մարդ երբ կ'աշ-խատի, պէտք է ... : Զիերը պէտք է ամէն առտու աղէկ մը ... :

ԵՅ. ԴԱՍ. — «ԿԱԼ» ԵՒ «ԶԻՒ» ՎԵՐՋԱՑՈՂ ՌԱՅԵՐԸ

328. Նիշ վերջացող բայերէն ոմանք Բ. լծորդութեան խօսիլին պէս կը խոնարհուին, ինչպէս յոգնիլ, յրտնիլ, յաղնիլ, յուսովանիլ, կործանիլ, հաւենիլ, հաւանիլ, դաւանիլ :

329. Առոնց և գիրը արմատական է, որովհետեւ այս բառերուն արմատներն են յոգն, յիրտն, յուսպան, յուսովան, կործան, հաւան, դաւան :

330. Նիշ վերջացող այն բայերը, որոնց և գիրը արմատական չէ, բացառիկ ձեւեր ունին կատարեալին և հրամայական եզակիին մէջ, ինչպէս . հասնիլ, հասայ, հասի՛ր : Այսպէս են, մենցիլ, անցնիլ, բուսնիլ, հագնիլ, հատնիլ :

331. Այս բայերէն ծնիլ և անիլ՝ հրամայականի մէջ՝ ընդհանուր օրէնքին կը հետեւին, և կ'ըլլան ծնէ՛, անի՛ :

332. Զիշ վերջացող բայերէն ոմանք կը հետեւին խօսիլին, ինչպէս . յիրտնիլ, բայչիլ, կառչիլ : Սակայն անոնցմէ փախչիլ, բոշիլ, փշիլ, դպչիլ, կպչիլ, փակչիլ բացառիկ ձեւ ունին կատարեալին և հրամայականին մէջ, ինչպէս . փախայ, փախի՛ր, բռայ, բռի՛ր, փիայ, փի՛ր, դպայ, դպի՛ր, կպայ, կպի՛ր, փակայ,

Գ. ԵՌՈՐԴԱԽԻԹԻՒՆ . — ԿՈՐԴԱԼ

Սահմանական եղանակ

Ն Ե Բ Կ Ա Յ

Եզ.

Կը կարդամ
Կը կարդաս
Կը կարդայ

Եոք.

Կը կարդանք
Կը կարդաք
Կը կարդան

ԱՆՁԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

Կը կարդայի
Կը կարդայիր
Կը կարդար

Կը կարդայինք
Կը կարդայիք
Կը կարդային

ԱՆՁԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Կարդայի
Կարդայիր
Կարդաց

Կարդայինք
Կարդայիք
Կարդային

ԲԱՑԱՐՉԱԿ ԱՊԱՌՆԵ

Պիտի կարդամ
Պիտի կարդաս
Պիտի կարդայ

Պիտի կարդանք
Պիտի կարդաք
Պիտի կարդան

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԵ

Պիտի կարդայի
Պիտի կարդայիր
Պիտի կարդար

Պիտի կարդայինք
Պիտի կարդայիք
Պիտի կարդային

Հրամայական եղանակ

Եոք.

Կարդանք
Կարդացք

Կարդա'

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ Եղանակ

Ն Ե Բ Կ Ա Յ

Կարդամ
Կարդաս
Կարդայ

Կարդանք
Կարդաք
Կարդան

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Կարդայի
Կարդայիր
Կարդար

Կարդայինք
Կարդայիք
Կարդային

Ս. Ե Ր Ն Ե Լ Ո Յ Թ

Կարդալ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Կարդացող

ԱՆՁԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Կարդացած, կարդացեր

ԱՊԱՌՆԵ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Կարդալու, կարդալիք

ԾԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳԱՀ ՀԱՐՈՒՍՅԸ

Ամէն բանէ կը յուզուի, ամէն բանէ կը վախնայ, շուտով կը բարկանայ, և բարկութենէն ստէպ կը հրանդանայ: Ոչ գիշերը կը քնանայ, ոչ ալ ցորեկը: Իր պատիժն է իր գանձը, զոր ստանալու համար ամբողջ կեանքին մէջ զրկուած է ամէն բարեկներէ: Կը դողայ որ մէյլը չմօտենայ անոր, և կը հսկէ քովը պահապանի մը պէս, անօթի ծարաւ գրեթէ: Ով որ իրեն այցելութեան երթայ, կը կարծէ թէ դրամը պիտի գողնայ, ուստի մինակ կ'ապրի իր սարսափներուն և մղձաւանջներուն հետ, որոնք հետզհետէ կը շատնան խելքը գլխէն առնելու չափ: Եոյն իսկ իր բարեկամները չեն համարձակիր մօտենալ անոր, ճանչնալով իր կասկածոտ ոգին, որ չի վարանիր ամէնէն մտերիմներն անդամ ամբաստանելու:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

298. Օրինակել այս հատուածը, և եշանակել բոլոր բայերուն վրայ լծորդուրիւները:
299. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով:
300. Ցոյց տալ այս հատուածին մէջի դերանուները:
301. Մեյ մէկ խօսք շինել հնտեւեալ բայերուն աներեւոյքներովը:
Կը յուզուի, կը բարկանայ, զրկուած է, կը հսկէ, չեն համարձակիր, չի վարանիր, ամբաստանելու:
302. Խոնարհել կենալ և կամենալ բայերը՝ զբաւոր:
303. Խոնարհել հեռանալ և հասկեալ բայերը՝ բերանացի:

304. Ցնիշ վերջացող ներգործուկն կամ անցողական մէյ մէկ բայ զնի հնտեւեալ խօսքերուն մէջ, կետերուն տեղ.

Երբ կ'ուզենք հիւրի մը բան մը . . . պէտք է բազարավարութեամբ . . . պնակը իրեն: Այս պատերը . . . համար շատ ձախը ըլի: Խանութու . . . տուի և նորէն շինեցի: Տղարը . . . համար մասնաւոր Թատրոններ կան Եւրոպայի մէջ: Զին շատ . . . վանդաւոր է: Զիս . . . համար այդ Թերութիւնները կը յիշէր:

305. Հնտեւեալ բայերուն արմատները զտնել:

Ծերանալ, ինդալ, ծանրանալ, զիրնալ, մեծնալ, խունալ, հասունալ սիրունալ, դիմանալ, տիրանալ, բարանալ, սեւնալ:

306. Խոնարհել զբաւոր այս բայերուն կատարեալներն ու հրամայականները:

ԾԲ. ԴԱՍ. — «ՆԱԼ» ՎԵՐՋԱՑՈՅ, ՇԱՑԵՐԸ

333. Նալ վերջացող բոլոր բայերը բացառիկ խոսարումներ ունին կատարեալի և հրամայականի մէջ, ինչպէս բարկանալ, բարկացայ, բարկացի՛ր: Այսպէս են խոսանալ, փանալ, հասինոլ, շանալ, ստանալ, հիւանդանալ, իմանալ, ճանչնալ, զինալ, զողնալ, կենալ, ամինալ, տանալ, մօտենալ, մերձենալ, հեռանալ, կամենալ, ունենալ բայերը:

334. Նալ վերջացող բայերէն զանալ բայը միայն կը հետեւի Գ. լծորդութեան կարդալին, որովհետեւ Կ գիրը արմատական է:

Փռքրիկ որբ տղեկ մը , որուն մայրը մեռած ըլլալով
հայրը կրկին ամուսնացեր էր , միայնակ ու լքուած
կ'ապրէր տանը մէջ : Իր արտմութեան սփոփանը մը
գտնելու համար ինքզինքը երաժշտութեան տուաւ , և
այնքան մեծ տաղանդ երեւան բերաւ որ , ութը տարե-
կան հասակին մէջ , արդէն իր ջութակով ամէնքը կը
հմայէր , կը դիւթէր : Այդ հիացողներուն կարգէն էր
նաև . . . սարդ մը , որ պատին անկիւնը սքլած զի՞նքը
մտիկ կ'ընէք հեռուէն , և որ քիչ քիչ համարձակութիւն
առնելով փոքրիկ նուագածուին մօտեցաւ : Ա'լ ամէն
օր կու գար անոր թեւին վրայ կը կենար : Տղան ալ իր
արուեստագէտի սրտով հաճոյք կը զգար այս ունկընդ-
րութենէն ու օրէ օր կը կապուէր անոր : Դժբախտաբար ,
օր մը , մօրուն սենեակին ներս մտնելով՝ հարուածով մը
սպաննեց այդ զգայուն բարեկամը : Տղան մարեցաւ
ինկաւ ու երեք ամիս հիւանդ պառկեցաւ :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

307. Օրինակել այս հատուածը , և սոսորագծել բայերը :
308. Սահմանական ներկայի վերածել բոլոր բայերը :
309. Գրել այդ բայերուն յօքնակի հրամայականները :
310. Գրել այն առարկաները որոնց միջոցաւ հետեւեալ գործողու-
թիւնները կը կատարուին :

Սրոցել , ներկել , հնձել , սանտրել , ածիկել , չմշկել , հիւսել , խըն-
կարկել , օրել , չրել , որսալ , Թունաւորել , կարծել մանել , տպել , զամել :

311. Գրել վերի հատուածը աւելի մանրամասնորեն :
312. Խոնարհել շաշ բայը՝ գրաւոր ու զալ բայը՝ բերանացի :
313. Լուծել հետեւեալ նախադասութիւնները :

Կուզէի ժամը հինգի շողնաւին հասնիլ երկու ժամ հորէն չուր
քաշեցի չուանով : Երբ մարդ կ'ուզէ բան մը զնել , պէտք է անոր արժէքը
զիտնայ : Շիժեննակները բնազմամբ կը զուշակին մրցիկին մօտենալը :
Հէրքիւանում և թորեկի բաղաքները Վեսով լերան հրաբուխէն զետնին
տակ Թաղուեցան :

Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

335. Սահմանական ներկայ և անկատար , բա-
ցարձակ ապառնին և անկատար , հրամայականի յոյ-
նակին , աներեւոյը , ներկայ , անցեալ և ապառնի ըն-
դունելուրինները հետեւեալ օրէնքին համաձայն կը
կազմուին :

336. Սահմանական ներկայ և անկատար , սոս-
րադասական ներկային և անկատարին առջեւ կը աւել-
ցնելով կը կազմուին : Տեսնեմ , կը տեսնեմ :

337. Դալ , տալ , շալ բայերը կու կ'առնեն փո-
խանակ կը ի . զամ , կու զամ եւայն :

338. Կը ին ը գիրը կը ջնջուի ճայնաւորով սկսող
բայերուն առջեւ , ու սա (') նշանը կը գրուի , որ կը
կոչուի ապարաց , ինչպէս . կ'երգեմ , փոխանակ կը
երգեմ ըսելու :

339. Եմ , կամ , կրնամ , ունիմ , զիտեմ բայերը
երբեք կը չեն առներ :

340. Բացարձակ ապառնին և անկատար ապառնին
սոսրադասական ներկային և անկատարին առջեւ պիտի
աւելցնելով կը կազմուին . երգեմ , պիտի երգեմ . երգեի ,
պիտի երգեի :

341. Հրամայական յոյնակի Բ. դէմիլը անփոփոխ
կերպով սոսրադասական ներկայի յոքնակի Ա. դէմիլն
է , վրան շեշտով մը . երգեմ , երգելիֆ :

342. Հրամայական յոյնակի Բ. դէմիլը կը շինուի
անցեալ կատարեալին ի և այ վերջաւորութեանց տեղ
է՛վ զնելով , ինչպէս . երգեցի , երգեցիկ , շեշտով մը :

Տան մը ներքին խաղաղութիւնն ու երջանկութիւնը անոր տանտիկինքն կախում ունի : Սն պիտի ինամէ տղոց առողջութիւնն ու կրթութիւնը , ան հոգ պիտի տանի ամուսնին հանգստառթեան ու գործերուն յաջողութեան , ան պիտի ջանայ որ ամէն բան որքան լաւ այնքան գեղեցիկ ըլլայ : Տունը մեքենայի մը կը նմանի , որուն բոլոր ճախարակներն ու ծխսիները պէտք ունին անդադար խզուուելու և մաքուելու . հոն ամէն բան նորոգութեան և կարգաւորութեան կը կարօտի : Ուստի տանտիկինը պէտք է ըլլայ կարգապահ , ուժիմ , բարի , աշխատասէր ու քաղցրաբարոյ , և ամէնէն աւելի գիտնայ ինքզինքը նուիրել իր ընտանիքին երջանկութեան որմէ կախում ունին փոխադարձարար իր պատիւն ու երջանկութիւնը :

Հ Յ Ա. Հ Ա. Կ Ե Խ Ե Բ

314. Օրինակել այս հատուածը , և ստորագծել բաերը :
315. Անեւելոյի , յնոյ ներկոյ և ազառնի ընդունելուրեան վերածել բալոր բանիր :
316. Անցեալ կատարեալի , յնոյ սեցեալ ընդունելուրեան վերածել բոլոր բանիր :
317. Գտնել նետեւեալ գոյականներան համապատասխանող բայեր կարծիք , ուզութիւն , զզացում , ցից , զդուանիք , ազահովութիւն :
318. Լուծել նետեւեալ բառերը զատ զատ :

Իրենց , բոլոր , ձեռքեր , փափաքած , հիւանդ , հինգ , մեր , տուն , կրակ , յիշատակ , չորրորդ , ասմար , առ , որոնցմէ , իւրաքանչիւր , վաղէի , խորհուր , եղաւ , գեղազմայլ , նրամիտ , անոնք , մէկզմէկու :

319. Քերանացի խոնարհել ջնիղի , տրտիլ և սողալ բայերը :
320. Գտնել նետեւեալ բառերուն համապատասխանող բայեր :

Աւելակ , հին , ընդունելութիւն , յարձակում , հնչիւն , կանանչ գունատ , զարհուրանիք , ցզ , խաւար , ծագում :

343. Աներեւոյրը կը կազմուի ստորագասական ներկային վերջի և զիրը ւի փոխելով , ինչպէս . երգեմ , երգել :

344. Ներկայ ընդունելուրիւնը կը կազմուի եղ և իլ վերջաւորող բոլոր բայերուն այս վերջաւորութեանց տեղ ող դնելով , ինչպէս . երգել , երգով . խօսիլ , խօսով . հեծնել , հեծնով . հանգիլ , հանգով : Աղ , նաշ վերջաւորող բայերուն անցեալ կատարեալին ին և այն վնջելով , ու տեղը ող դնելով , ինչպէս . կարդալ , կարդացի . կարդացով . մոռնալ , մոռցայ , մոռցող :

345. Անցեալ ընդունելուրիւնը կը կազմուի երեք չծորդութեանց մէջ ալ կատարեալին եցի , եցայ , ի և այ վերջաւորութեանց տեղ դնելով ած կամ եր , ինչպէս . երգեցի , երգած . խօսեցայ , խօսեր . հազարի , հազարեր . ծանուցի , ծանուցած . անցայ , անցեր . խոսացայ , խոսացեր , և այլն :

346. Ապառնի ընդունելուրիւնը կը կազմուի աներեւոյթին վրայ ու կամ իմ աւելցնելով , ինչպէս . հազար , հազարու . երգել , երգելիք : Դիսելի է որ Բ. չծորդութեան է զիրը եի կը փոխուի , ինչպէս . խօսիլ , խօսելու :

ԿԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԶԱԽԱՏԵՐ ՕՐՍՈՐԴՔ

Միամիտ քաղքենի մը , որ բնաւ հրացան գործածած չունէր , որսորդութեան փափաք տուաւ : Բայց ամէն որսի երթալուն՝ ձեռնունայն ետ կը դաւնար , ու ամէնքը կը ծաղրէին զինքը : Օր մը երբ նորէն յոգներ դադրեր ու չէր կրցեր բան մը զարնել , ճամբան տղումը հանդիպեցաւ , որ ճագար մը գրկած կը տանէր : « Ո՛ւ այս անդամ բաղդս բանեցաւ , » ըստ ինքնիրեն : Ճագարը դնեց , և պարան մը առնելով , մէկ ծայրը կենդանին ոտքին կապեց , ու միւս ծայրը ծառի մը ճիւղին : Յետոյ քանի մը քայլ ետ գնաց , և նշան առնելով , հրացանին բլթակը քաշեց . կապարը գնաց լարը փրցուց , և ճագարը արշաւասոյր փախաւ , մեծ ապշութեան մէջ թողլով խեղճ որսորդը :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

321. Օրինակել այս հասուածը , և ստորագծել անկանոն բայերը :
322. Աւելի բնդարձակելով զբել այս պատմութիւնը :
323. Խոնարհել մասիշ , ուտել , դնել բայերը :
324. Մէկ մեկ անկանոն բայ զնել հետեւեալ կետերուն տեղ .

Սա մարդը զոր ... մեր պարտիզանն է : Այս թաշունը ես Այօրուցնէ գորոց երթալ : Այս ծառին պատզները մենք ... : Երեկ եղայրս այնչափ հիւանդ էր որ , մինչև լոյս ... : Չեմ կրնար այս արկղիկը ... որովհետեւ բանալին կորսուած է :

325. Մէկ մեկ խօսք շինել հետեւեալ անկանոն բայերուն բացարձակ ապանդիներովը .

Փրթիլ , իյնալ , զալ , դառնալ , մնալ , տանիլ , նստիլ , զարնել , ընել , ուտել , դնել , տալ :

326. Լուծել հետեւեալ խօսքերը .

Մեր դրացին զաւակը հիւանդ է : Դուռը բանալիով կղպեցէք : Իր զիրբերը այրեցան : Ասոնք նին նազուստներ են : Ոմանք կը կարծեն թէ պաղ չուրը օգտակար է :

ԿԲ. ԴԱՍ. — ԿԱՆՈՆԱԿԱՐ , ԶԱՐՏՈՒՂԻ ԵՒ ԱՇՎԱՀՈՆ ԲԱՑԵՐ

347. Կանոնաւոր բայեր . — Երեք լծորդութեանց հետեւող բայերը կը կոչուին կանոնաւոր բայեր :

348. Զարտուղի բայեր . — Երեք լծորդութեանց հետեւող այն բայերը , որոնք իրենց յատուկ վերջաւութիւններ ունենալով կը զարտուղին հրամայականի և կատարեալի մէջ , կը կոչուին զարտուղի բայեր , ինչուչս նել , ուցանել , նիշ , ջիշ , նաև վերջաւուղները :

349. Ա. Ըլիանն բայեր . — Ասոնցմէ զատ քասան բայ կայ , որոնք զանազան վերջաւութիւններ ունին , և կը տարբերին ընդհանուր կանոնն կատարեալին կամ եղակի հրամայականին և կամ երկուքին մէջ միանգամայն : Ասոնք են անկանոն բայերը , և հետեւեալներն են . քերել , զնել , զարնել , ընել , լսել , ուտել , տեսնել , նսիշ , պրծիշ , սկսիշ , տանիշ , փրդիշ , զալ , լալ , տանալ , դառնալ , երքալ , իյնալ , մնալ :

350. Թէ՛ զարտուղի և թէ՛ անկանոն բայերուն սահմանական և ստորագասական ներկան և անկատարը , բացարձակ ապառնին և անկատար ապառնին , յոքնակի հրամայականը , աներեւոյթը , ներկայ , անցեալ և ապառնի ընդունելութիւնները՝ կանոնաւոր բայերու երեք լծորդութեանց օրինակներով կը կազմուին :

ԱՆԿԱՆՈՆ ԲՈՅԵՐ

Աներեւոյք Սահմանական կատարեալ Հրամայական

Բերել, Բերի, բերիր, բերաւ, Բե՛ր :

բերինք, բերիք, բերին :

Դնել, Դրի, դրիր, դրաւ, Դր՛ր :

դրինք, դրիք, դրին :

Զարսել, Զարկի, զարկիր, զարկաւ, Զա՛րկ :

զարկինք, զարկիք, զարկին :

Ընել, Ըրի, ըրիր, ըրաւ, Ըր՛է :

ըրինք, ըրիք, ըրին :

Ըսել, Ըսիր, ըսաւ, Ըսէ՛ :

ըսինք, ըսիք, ըսին :

Ուտել, Կերայ, կերար, կերաւ, Կե՛ր :

կերանք, կերաք, կերան :

Տեսնել, Տեսայ, տեսար, տեսաւ, Տե՛ս :

տեսանք, տեսաք, տեսան :

Նստիլ, Նստայ, նստար, նստաւ, Նստէ՛ :

նստանք, նստաք, նստան :

Պրծիլ, Պրծայ, պրծար, պրծաւ, Պրծէ՛,

պրծանք, պրծաք, պրծան :

Սկսիլ, Սկսայ, սկսար, սկսաւ, Սկսէ՛ :

սկսանք, սկսաք, սկսան :

Աներեւոյք Սահմանական կատարեալ Հրամայական

Տանիլ, Տարի, տարիր, տարաւ, Տա՛ր :

տարինք, տարիք, տարին :

Փրթիլ, Փրթայ, փրթար, փրթաւ, Փրթէ՛ :

փրթանք, փրթաք, փրթան :

Գալ, Եկայ, եկար, եկաւ, Եկո՛ւլ :

եկանք, եկաք, եկան :

Լալ, Լացի, լացիր, լացաւ, Լաշէ՛ :

լացինք, լացիք, լացին :

Տալ, Տուի, տուիր, տուաւ, Տու՛լ :

տուինք, տուիք, տուին :

Բանալ, Բացի, բացիր, բացաւ, Բաշէ՛ :

բացինք, բացիք, բացին :

Դարձալ, Դարձար, դարձաւ, Դարձէ՛ :

դարձանք, դարձաք, դարձան :

Երթալ, Գացի, գացիր, գացաւ, Գաշէ՛ :

գացինք, գացիք, գացին :

Ինսալ, Ինկայ, ինկար, ինկաւ, Ինկի՛լ :

ինկանք, ինկաք, ինկան :

Մնացի, մնացիր, մնացաւ, Մնացէ՛ :

մնացինք, մնացիք, մնացին :

Փիղը չատ տգեղ կենդանի մըն է . այնքան խոշոր գլուխ մը ունի , և աչքերը՝ ահազին դէմքին վրայ՝ այնքան պղտիկ են , որ գրեթէ չեն երեւար : Ականջները լայն են , կոնսակը բարձր , ոտքերը տձեւ , մորթն ալ աղտոտ գորշ գոյն մը ունի , բայց հտկառակ իր վիթխարի անշնորհք կերպարանքին՝ ինքը բարերարոյ և հեղ է ցորչափ չվասեն իրեն : Ծնկերական և աշխատասէր՝ բարեկամն է մարդուն , և իր ոյժը , գործունէութիւնն ու ճարտարութիւնը անոր օգտին կը գործածէ , բայց ահարկութչնամի մը կը դառնայ , երբ անիրաւութիւն ընեն իրեն : Իր միակ գեղեցիկ բանն է՝ երկու խոշոր ակռաները , որոնք մինչեւ եօթը ութը ոտք կ'երկնան , և որոնցմէ կը շնուրին այնքան սիրուն գեղորներ : Փիղին կնձիթը ձեռքի տեղ է իրեն համար , որով ամէն գործողութիւն կրնայ կատարել :

Հ Բ Ա. Հ Ա. Գ Ն Ե Բ

327. Օրինակել այս հատուածը , և սահմանական անկատի վերածել բոլոր բայերը :
 328. Լուծել այս հատուածին բոլոր բայերը :
 329. Մելմել խօսք շինել նետեւեալ բայերուն սահմանական ներկայ Պ. դէմքը գործածելով :
- Ցենուլ , լնուլ , ոստուլ , Թողուլ , Երդնուլ , զրոնուլ :
330. Խոնարհել երդնուլ բար՝ գրաւոր :
 331. Փոխել նետեւեալ խօսքերուն մէջի բայերը և տեսը ուշ վերջացող բայեր դնել :

Վաղը պիտի հազներ իր նոր զգեստը . Այսօր եկեղեցին Դանիէլ Մարգարէին գիրքը կը կարդամ : Պէտք չէ մարդ իր Թշնամիին ձեռքը համբուրելու չափ խոնարհի : Հեղ կինը լուիկ արցունք կը բափեր :

351. Ուշ վերջացող բայերէն միայն բողով և քրօնուլ բայերն են որ ամբողջապէս կը խոնարհուին աշխարհաբարի մէջ , և երկուքն ալ իրարմէ տարբեր ձեւեր ունին կատարեալի և հրամայականի մէջ :

352. Ուշ վերջացող միւս բայերը սահմանական և սուրադական ներկային և անկատին , բացառակ ապանիին , անկատար ապանիին և հրամայականի յոյնակի Ա. դէմքին մէջ միայն կը գործածուին :

353. Երդնուլ , լնուլ , հեղուլ , յենուլ , ընթեռնուլ , զարենուլ , զգենուլ , ուսենուլ , այսնուլ , ցաւուլ , գաւուլ , ցածնուլ , գենուլ , յեռուլ բայերուն տեղ , աշխարհաբարի մէջ ընդհանրապէս կը կործածուին երդում լնել . լեցնել , բափել , կորնել , կարդալ , արքնալ , հազնիլ , ցավկել , ուտենալ , բարկանալ , խոնարհիլ , մորել , շարել բայերը :

Թ. Ո Ղ. Ո Ւ Լ.

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Եզ.

Յոք.

Կը թողում
Կը թողուս
Կը թողու

Կը թողունք
Կը թողուք
Կը թողուն

ԱՆՁԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

Կը թողուի
Կը թողուիր
Կը թողուր

Կը թողուինք
Կը թողուիք
Կը թողուին

ԱՆՁԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Թողուցի
Թողուցիր
Թողուց

Թողուցինք
Թողուցիք
Թողուցին

ԲԱՑԱՐՉԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի թողում
Պիտի թողուս
Պիտի թողու

Պիտի թողունք
Պիտի թողուք
Պիտի թողուն

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԻ

Պիտի թողուի
Պիտի թողուիր
Պիտի թողուր

Պիտի թողուինք
Պիտի թողուիք
Պիտի թողուին

ՀՐԱՄԱՅԱԼԱՆ Եղանակ

Եզ.

Յոք.

Թողումք
Թողուցէք

Թողու

ՍՆՈՐԴԱՍԱԼԱՆ Եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Թողում
Թողուս
Թողու

Թողունք
Թողուք
Թողուն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Թողուի
Թողուիր
Թողուր

Թողուինք
Թողուիք
Թողուին

Ա Յ Ն Ե Ր Ե Ւ Ց Թ

Թողուլ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Թողուլ
ԱՆՁԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Թողած, թողեր

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Թողելու, թողելիք

Զ Բ Օ Ս Ն Ո Ւ Լ

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Եզ.

Կը զբունում
Կը զբունուս
Կը զբունու

Յոք.

Կը զբունունք
Կը զբունուք
Կը զբունուն

Ա Ն Ց Ե Ա Լ Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Կը զբունուի
Կը զբունուիր
Կը զբունուր

Կը զբունուինք
Կը զբունուիք
Կը զբունուին

Ա Ն Ց Ե Ա Լ Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ

Զբունեցայ
Զբունեցար
Զբունեցաւ

Զբունեցանք
Զբունեցաք
Զբունեցան

Բ Ա Ց Ա Ր Ջ Ա Կ Ա Պ Ո Ւ Ն

Պիտի զբունում
Պիտի զբունուս
Պիտի զբունու

Պիտի զբունունք
Պիտի զբունուք
Պիտի զբունուն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ո Ւ Ն

Պիտի զբունուի
Պիտի զբունուիր
Պիտի զբունուր

Պիտի զբունուինք
Պիտի զբունուիք
Պիտի զբունուին

Հրամայական եղանակ

Եզ.

Զբունէ'

Յոք.

Զբունո՛ւնք
Զբունեցէ՛ք

Ա Ն Ր Վ Ա Մ Ա Կ Ա Տ Ա Ր

Զբունում
Զբունուս
Զբունու

Զբունունք
Զբունուք
Զբունուն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Զբունուի
Զբունուիր
Զբունուր

Զբունուինք
Զբունուիք
Զբունուին

Ա ն ո ր ո ւ ն ե լ ա յ ա կ ա լ

Ա Ն Ե Ր Ե Ւ Ո Յ Թ

Զբունուլ

Ն Ե Ր Կ Ա Յ Ը Ն Դ Ո Ւ Խ Ե Լ Ո Ւ Թ Ի Ւ Խ

Զբունող

Ա Ն Ց Ե Ա Լ Ը Ն Դ Ո Ւ Խ Ե Լ Ո Ւ Թ Ի Ւ Խ

Զբունած, զբուներ

Ա Պ Ա Ր Ն Ե Ը Ն Դ Ո Ւ Խ Ե Լ Ո Ւ Թ Ի Ւ Խ

Զբունելու, զբունելիք

երկու տեսակ քաղաքավարութիւն կայ . արուեստական և բնական : Արուեստական քաղաքավարութիւնը կարգ մը ընկերական տվյալութեանց մէջ կը կայանայ , դոր ամէնէն անկիրթ և յուսի բնաւորութեան տէր անձն ալ զիտէ թերեւս , և կրնայ գործադրել ուղած տեղը . և ստկայն անովլ չի կրնար հաճելի ըլլալ : Բնական քաղաքավարութիւնը չի սորվուիր . անիկա հոգիէն կը բզիսի և օրօրոցէն կը սկսի . անոր հրապոյը նայուածքի մը կամ ժափտի մը պարզութեան և անկեղծութեան մէջ է . սրտի քաղաքավարութիւնն է ան , որ անբաժան կը մնայ անձն , ամէն տեղ և ամէն ժամանակ . և այս թանկագին յատկութեամբ է որ մարդ ամէնուն բարեկամութիւնը կը գրաւէ ու սիրելի կը դառնայ ամէնուն :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

332. Օրինակել այս հատուածը , և ստորագծել պակասաւոր բայերը .
333. Մէրմէկ խօսք շինել հետեւեալ պակասաւոր բայերուն անկատարուիր .
334. Բերանացի խոնարնել այս բայերուն սահմանական ներկան և անկատարը .
335. Գրաւոր խոնարնել կրնամ և գիտեմ բայերը՝ ամրողացնելով գանոնք :
336. Լուծել հետեւեալ նախադասութիւնները .

Պէտք է զիտնալ թէ մարդոց մեծ մասը խելացի չէ : Հարկ է ըսել թէ շողոբորթները լաւագոյն բնաւորութիւնները կեղծեն . Զեմ կրնար վատահիլ այն անձին , որ կեղծել զիտէ :

Յ 354. Պակասաւոր կ'ըսուին այն բայերը , որոնց ամէն ժամանակները չեն գործածուիր , և պակաս ժամանակները ուրիշ բայով մը կը լրանան : Ասոնցմէ կը խաւորները հետեւեալներն են .

Յ 355. Կամ , որ կը գործածուի սահմանական ներկայի և անկատարի մէջ միայն . այս բայը կրնայ լրանալ ըլլալ կամ գտնուիլ բայերով :

Յ 356. Ունիմ , որ կը գործածուի սահմանական ներկայի և անկատարի մէջ միայն , և կը լրանայ ունենալ բայով :

Յ 357. Կրնամ , որ կը գործածուի ամէն եղանակներու և ժամանակներու մէջ , բացի սորոշասականէն , և կ'ամրողանայ կրակնալ բայով :

Յ 358. Կարենամ , որ միայն սորոշասական ներկայի ու անկատարի մէջ կը գործածուի :

Յ 359. Գիտեմ , որ միայն սահմանական ներկայ ու անկատար ունի , և կ'ամրողանայ զիտնալ բայով :

Յ 360. Պակասաւոր են նաև ուղ վերջացող այն բայերը , որոնք ամրողութեամբ չեն խոնարհուիր աշխարհաբարի մէջ :

ԿԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — Ա. Ա. ԶԻՒ. ՎԱՅԵՐ.

Օդը շատ տաք էր . ճամփորդ մը սաստիկ ծարաւ-
ցած՝ բլրակի մը ստորոտէն կը քալէր , և մօտերը ջուր
չկար : Բայց դիմացի կողմը ընդարձակ այդի մը կը
տարածուէր կուռ ողկոզգներով լեցուն , որուն մօտե-
նալու համար պէտք էր տղմուտ ճահճէ մը անցնիլ :
Մարդը մտածեց թէ կարելի է եղանակ չէր ,
և կօշիկները միայն պիտի աղտոտէին , զորս դիւրին էր
մաքրել . ու առաջ քալեց : Բայց հետզհետէ ոտքերը
ակսան խրիլ , աղտոտ ջուրը մինչեւ ծունդերը ելաւ :
Այն ատեն ճամփորդը կանդ առաւ , վարանեցաւ , բայց
անգամ մը ցեխին մէջ մտեր էր , և խաղողները աւելի
աղուոր կ'երեւային , քանի կը մօտենար : Ուստի քալեց
նորէն , մինչեւ որ կուրծքը , վիզը ծածկուեցան զայ-
ռին մէջ : Վերջապէս խաղողին հասաւ , ու այնչափ կե-
րաւ որ յափրացաւ , քանեցաւ : Հիմայ ցեխին ուե կեղ-
տոտ մրուրը կը վաղէր ամբողջ մարմնէն վար : Ճամ-
փորդը ինքնիրեն ամցաւ , զղջաց ըրածին վրայ : Ի՞նչ-
պէս պիտի մաքրուէր այդ աղտեղութենէն . . . :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

337. Օրինակել այս հատուածը , և ստորագծել միադեմ բայերը .
338. Քերանացի պատմել , յետոյ գրել այս հատուածը աւելի ընդար-
ձակ և մանրամասն նկարագրութեամբ .
339. Խոնարհել՝ քերանացի՝ խաղել և ծարաւալ բայերը .
340. Խոնարհել՝ գրաւոր՝ յափրամաշ և խնիչ բայերը .

341. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ միադեմ բայերով .

Կ'ըսեն Թէ , ներիբ է , հարկ է , կը ձինէ , մեղք է , չի վայեր , չի
բաւեր , անկարելի է , անտեղի է , ամօթ չէ , հնար չէ , կ'երեւայ Թէ , պէտք
չէ , արդար է որ:

342. Մէյմէկ բայ և մէյմէկ ածական շինել հետեւեալ անուններէն .

Դառնութիւն , զմայլանք , Թշնամանք , սովորութիւն , զրպարառու-
թիւն , զարհուրանք , խոնարհութիւն , ձանձրոյթ , տաղտուկ , խոնչչնք ,
զայթակղութիւն , նշգութիւն , համ:

ԿԵ. ԴԱՍ. — ՄԻԱՆՔՄ ՌԱՅԵՐ

361. Միայնէմ կ'ըսուին այն բայերը , որոնց միայն
եղակի Գ. դէմքը կը գործածուի ամէն ժամանակի ու
եղանակի մէջ , և որոնք որոշ ենթակայ մը չունին ընդ-
հանրապէս : Միայնէմ են այն բայերը , որոնք մթնո-
լորտին երեւոյթները կը ցուցնեն , ինչպէս . կ'անձեւէ ,
կը ձիւնէ , կը փայլատակէ , ցուրտ է , ևալին : Միայնէմ
են նաև . կը թուի , կ'երեւայ , պէտք է , հարկ է , հնար է ,
մեղք է , կը վայիկ , կարեղի է , հերիժ է , բաւական է ,
ամօթ է , կ'ըսուի , ևալին :

ԿԶ. ԸՆԹԵՐՅՈՒԱԾ. — ԱՌԱԽԾԻ ՄՔ ՎԵՀԱԿՇԱՌԻԹԻՒՆԸ

Գիւղի մը մէջ հասարակաց հանդէս մը կը կատարէին, երբ յանկարծ անտառին մէջէն առիւծ մը երեւան ելաւ : Ամէնքը ձգեցին փախան : Այս ընդհանուր շփոթութեան մէջ, կին մը սարսափէն շլորած, երբ մանկիկը գրկած կը վազէր, թեւերը ծունկերը կժոտեցան, և տղան վար ինկաւ : Վայրկեան մը ետքը առիւծին բերանն էր խերդ երախան : Դժբախտ մայրը այս տեսարանէն սթափեցաւ, սիրո առաւ, և առիւծին առջեծունկի գալով «Զաւակս, զաւակս առ'ւր» աղաղակեց պաղատագին : Առիւծը, անոր ձայնէն յուղուած, կանդառաւ, կարծես հասկցաւ մօրը անձուն ցաւը, և մանկիկը կամաց մը գետինը դնելով, անտառին մէջ աներեւոյթ եղաւ :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

343. Օրինակել այս հատուածը, զատել բոլոր բայերը և բացասական ընել գանոնք :
344. Պատմել այս պատմոքիւնը բերանացի, յետոյ գրել զայն ընդարձակ նկարագրութեամբ :
345. Հետեւեալ բայերուն հակառակները գրել .

Վառել, աւելցնել, դիմաղրել, դատապարտել, մօտենալ, ձանձրանալ, ծափահարել, ծերանալ, յարձակիլ, ցրուել, խզել, կապել, զատել,

346. Գրել հնուենեալ բայերուն ներկայ, անցեալ և ապառնի ընդունելութեանց բացասականները .

Քաղել, ընտրել, լուալ, տալ, շիկնիլ, հազնիլ, պարծիլ, կաղալ, յուսալ, տեղալ, մնալ, հիւսել :

347. Մէյմէկ խօսք ջինել այս բայերուն ներկայ կամ անցեալ ընդունելութիւններով :

ՕՐԻՆԱԿ. — Քաղած պտուղներս տհաս էին :

ԿԶ. ԴԱՍ. — ԲԱՑԱՍԻԱԿԱՆ ԲԱՑԵՐ

362. Բացասական կ'ըսուին այն բայերը, որոնք գործողութիւնը կը ժիտեն, ինչպէս . յեմ երգեր, ջրսի :

363. Բացասական բայերուն ժամանակներն ու եղանակները հետեւեալ կերպով կը կազմուին .

364. Անցեալ կատարեալը, ստորադասական ներկան և անկատարը, աներեւոյթը, ներկայ, անցեալ և ապառնի ընդունելութիւնները կը կազմուին հաստական բայերուն սկիզբը չ գիրը աւելցնելով .

Անց. կտր. Սիրեցի-չսիրեցի Ներկ. ընդ. Սիրող-չսիրող Ատր. ներկ. Սիրեմ-չսիրեմ Անց. ընդ. Սիրած-չսիրած Ատր. անկ. Սիրէի-չսիրէի Ապ. ընդ. Սիրելու-չսիրելու, Աներեւոյթ Սիրել-չսիրել Սիրելիք-չսիրելիք

Դիտելի է որ անցեալ ընդունելութեան բացասականը կ'ըլլայ միայն չսիրած, չխօսած, և չ'ըլլար երբեք չսիրել, չխօսել, և այն :

ԿԷ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽՈՅԻ. ԱՇԱԿԵՐՁԸ

Չեմ սիրեր այն աշակերտը , որ դատարկապորտ ,
մտացիր և ծոյլ է , որ կարդալէ չ'ախորժիր , որ գրելէ
կը յոգնի : Աշխատանքը իրեն համար բեռ մըն է : Ամէն
բան դժուար կու գայ իրեն , հետեւաբար դասերը չի
պատրաստեր , և ամէն բանի մէջ ետ կը մնայ : Ընկեր-
ները զինքը կ'արհամարեն , դասատուն զինքը կը
պատժէ , մայրը գիշեր ցորեկ սիրտ կը հատցնէ և կու-
լայ մտածելով իր զաւկին վիճակին վրայ : Տղայ մը ,
որ իր ծնողքը և ուսուցիչները կը վշտացնէ , դժբախտ
կ'ըլլայ ապագային :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

348. Օրինակել այս հատուածը , և ստորագծել բացասական բայերը

349. Այս հատուածին բացասական բայերը՝ հաստատական , և հաս-
տատականները՝ բացասական ընել :

350. Գտնել հետեւեալ բայերուն հոմանիշները .

Ահարեկել , դիզել , խորտակել , ստիպել , խզել , սպաննել , թոռո-
վել , աւրել , կառուցանել , տրտնեցնել , արդարացնել , վազել , մեծնալ ,
նշմարել , ծածկել , սփռել , պատժել , զանակոծել , պարարել , հնարել ,
շորթել , պատրել :

351. Խոնարին՝ գրաւոր՝ ամշնաշ , դրադիզ , սանձել բայերուն սահմա-
նական ներկային և անկատարին բացասականները :

352. Խոնարին կամ բային սահմանական ներկայ և անկատար բա-
ցասականը :

353. Գրաւոր կերպով բացատրել հետեւեալ առածներուն իմաստը .

Թաւալող բարը մամուռ չի բռներ : Կազնիին ծառը մէկ զարնելով
չի տապալիր : Թամնովին բաժին չի մնար : Բու կերակուրդ եփելու համար՝
ուրիշին տունը պէտք չէ այրել : Իմաստութիւնը հարստութիւնը կը զար-
դարէ և աղքատութիւնը կը ծածկէ :

ԿԷ. ԴԱՍ. — ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՅԵՐ (Շար.)

365. Բացասական բայերուն սահմանական ներ-
կան ու անկատարը կը կազմուեին եմ բային բացասակա-
նովը (յեմ, չի) , և ամէն մէկ բայի բացասական ձեւովը :

366. Բայերուն բացասական ձեւը կը կազմուի
աներեւոյթի վերջի և գիրը ու ի փոխելով , ինչպէս .

սիրել , չեմ սիրեր , չես սիրեր , չի սիրեր (փոխանակ չէ
սիրերի) : Խօսիլ , չեմ խօսիր , չես խօսիր , չի խօսիր :

Կարդալ , չեմ կարդար , չես կարդար , չի կարդար : Դի-
տելի է որ սահմանական ներկայի երրորդ դիմին մէջ
միշտ չի պէտք է գրել և ոչ թէ չ , այսինքն չի սիրեր ,
չի խօսիր . և այլն , և ոչ չսիրեր , չխօսիր , և այլն :

367. Բ. Լծորդութեան՝ մէջ՝ սահմանական ան-
կատարը փոխանակ իր վերջաւորելու եր կը վերջաւորի ,
ինչպէս . չի խօսեր , չեմ խօսեր , չեր խօսեր (փոխա-
նակ չի , չեր , չեր խօսիրի) :

368. Զի ին ի գիրը կը ջնջուի սահմանական ներ-
կայ Պ. գէմքին առջեւ , երբ բայը ձայնաւորով սկսի ,
և ապաթարց կը դրուի , ինչպէս . չեմ երբար , չես եր-
բար , չերբար (փոխանակ չի երբար ըսկելու) :

369. Կամ բայը սահմանական ներկայի և անկա-
տարի մէջ կ'ըլլայ չկամ , չկաս , չկայ . չկայի , չկայիր ,
չկար (փոխանակ չեմ կար , չես կար , չի կար , չեմ կար ,
չեր կար , չեր կարի) :

ԿԸ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՐԵՒԱՆՈՒ ՎՏԱՆՉՈՅ

Փիլիսոփայ մը կ'ըսէր իր աշակերտներուն . «Եթէ կ'ուզէք երջանիկ ըլլալ, աղքատ ապրեցէք . բնաւ մի՛ փափաքիք ունենալ բան մը, որմէ զուրկ ըլլան ուրիշները, և եթէ ունենաք, ծածկեցէք զայն : Եթէ կ'ուզէք թշնամի չունենալ, ջանացէք բնաւ չերեւալ, ծածկեցէք ձեր տալանդները, ձեր կարողութիւնները : Թո՛ղ ոչ ոք գիտնայ թէ ինչե՞ր սորված էք, և ինչե՞ր կրնաք ընել, և ոչ ոք պիտի նախանձի ձեզմէ, և ոչ ոք պիտի հարուածէ և զրպարտէ զձեզ : Արժանիք չունեցող մարդիկ նախանձ չեն աղդեր : Ձեր փառքը փնտուցէք ձեր անձնական յատկութեանց ներքին գիտակցութեան մէջ, և ձեր երջանկութիւնը վայելեցէք ձեր խղճին անդորրութեանը մէջ : »

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

354. Օրինակել այս հատուածը, և ստորագծել բոլոր հրամայական բայերը.

355. Բացասականի վերածել բոլոր հրամայականները, առանց իմաստը փոխելու .

օրուան. — Եթէ չեք ուզեր երջանիկ ըլլալ, աղքատ մի ապրիք :

356. Հրամայականի բացասականին վերածել հետեւեալ բայերը, և երիքական սեռի խնդիր գտնել անոնց .

Քաղել, հիւսել, սոկել, դրոշմել, հիմնել, աղալ, մուրալ, մաղել, ուզել, յղել, բերձել, ծեփել, թրծել, սոսնալ, հաւաքել, կազմել, չորցընել, փշել, սուզել, խեղղել, կամնել, կռել, հերկել, կաղապարել, շաղուել, կանզնել, դարմանել, նկել, ջախչախել, արել, բթացնել, խցել, լուծել, տարածայնել, անարզել, ժառանզել, կտակել, արձակել :

357. Լուծել հետեւեալ առածները

Ժրութիւնը բախտին ազ ձեռքն է, ոսկաւագետութիւնը անոր ձախ ձեռքը, Հարուստը ան է որ պարտը չունի : Շատ խոստացողէն բան մի յուսարաւութեան հետեւողը՝ վաճառականին բարեկամը, դերձակին գործիքը, և ինքզինքին Թշնամին է :

ԿԸ. ԴԱՍ. — ՌԱՅԱՍԱԿԱՆ ԲԱՑԽ (Շար.)

ՅՅՈ. Բացասական բայերուն եզակի հրամայականը կը կազմուի մի՛ բառով և բային բացասական ձեւովը, ինչպէս . մի՛ սիրեր, մի՛ խօսիր, մի՛ կարդար : Հրամայական յոյնակի Ա. դեմիը կը կազմուի սորտադասականէն առաջ չ դնելով, ինչպէս . չսիրե՛մ, չխօսի՛մ, չկարդա՛մ, և Բ. դեմիը մի՛ դնելով, ինչպէս . մի՛ սիրե՛մ, մի՛ խօսիր, մի՛ կարդար :

ՅՅԱ. Մի՛ բացասականը ձայնաւորի առջև չի ջնջուիր, չըսուիր մ'երբար, մ'երգեր, մ'առներ, այլ մի՛ երբար, մի՛ երգեր, մի՛ առներ :

ԲՈՅԱՍԱԿՈՆ ԲՈՅ. — ԶՄԻՐԵԼ

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

ԵՊ.

ԶԵՄ սիրեր

ԶԵՄ սիրեր

ԶԵՄ սիրեր

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

ԶԵՒ սիրեր

ԶԵՒ սիրեր

ԶԵՒ սիրեր

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

ԶԱՄԻՐԵԳԻ

ԶԱՄԻՐԵԳԻՐ

ԶԱՄԻՐԵԳ

ԲԱՑԱՐՉԱԿ ԱՊԱՌԵՆ

ԶԱՄԻՐԵՄ սիրեմ կամ Պիտի

ՀԱՄԻՐԵՄ

ԶԱՄԻՐԵՄ սիրեմ կամ Պիտի

ՀԱՄԻՐԵՄ

ԶԱՄԻՐԵՔ սիրէ կամ Պիտի

ՀԱՄԻՐԵՔ

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌԵՆ

ԶԱՄԻՐԵՔ սիրէք կամ Պիտի

ՀԱՄԻՐԵՔ

ԶԱՄԻՐԵՔԻՐ կամ Պիտի

ՀԱՄԻՐԵՔԻՐ

ԶԱՄԻՐԵՔ կամ Պիտի

ՀԱՄԻՐԵՔ

ՑՊ.

ԶԵՄ.ք սիրեր

ԶԵՒ.ք սիրեր

ԶԵՆ.ք սիրեր

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

ԶԵՒ.ք սիրեր

ԶԵՒ.ք սիրեր

ԶԵՆ.ք սիրեր

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

ԶԱՄԻՐԵԳԻ.ք

ԶԱՄԻՐԵԳԻՐ.ք

ԶԱՄԻՐԵԳ.ք

ՀՐԱՄԱԿԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԵՊ.

ՄԵՇ սիրեր

ՑՊ.

ՄԵՇ սիրեր

ԱՏՈՐԱՊԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

ԶԱՄԻՐԵՄ

ԶԱՄԻՐԵԱ

ԶԱՄԻՐԵ

ԶԱՄԻՐԵԿԱ.ք

ԶԱՄԻՐԵԿ.ք

ԶԱՄԻՐԵԿԱ

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

ԶԱՄԻՐԵԿԻ

ԶԱՄԻՐԵԿԻՐ

ԶԱՄԻՐԵԿԻՐ

ԶԱՄԻՐԵԿԱ.ք

ԶԱՄԻՐԵԿ.ք

ԶԱՄԻՐԵԿԱ

ԱՅՈՐՈԾ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ե Ր Ե Խ Ո Ց Թ

ԶԱՄԻՐԵԼ

ՆԵՐԿԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ԶԱՄԻՐՈՂ

ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ԶԱՄԻՐԱՃ

ԱՊԱՌԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ԶԱՄԻՐԵԼՈՂ, ՀԱՄԻՐԵԼԻՔ

—

+

ԿԹ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՇԽԱՏԱՆՔ ՍԻ ԱՆԳՈՐՉՈՒԹԻՒՆ

Խոյն արօրի մը ժանդոտած համբուն
Հանգիստէն երկար,
Տեսաւ իր եղբայրն որ չողջող, փայլուն,
Դաշտէն կը դառնար:
«Նոյն նիւթէն կը ուուած, բաղուկներէն նոյն,
Հսու, ո՞վ եղբայր,
Ինչո՞ւ ես՝ ազօտ, իսկ պայծառ ես դուն:
— Ես կ'աշխատիմ յար:»

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

358. Արձակի վերածել այս ոտանաւորը ընդարձակելով.
 359. Հնտեւեալ բայերուն մեջեն գտնել պարզերը, ածանցեալները և բարդները.
 Կամնել, զեղգենել, հրտենել, ներածել, արտածել, սրսկել, բզբսել, պատռել, սորտիլ, մեկնել, խածատել, խմբագրել, սեւցնել, մեծցնել, կողոպտուիլ, սկրդել, արդիկել կիտուածել, հարուածել, պոռծկալ, բռնել, բացատրել, շշնել, սարսառալ, դողդղալ, ճմրթկել, տապկուիլ, դպցնել, հասցնել, կասեցնել.
 360. Գտնել այս բայերուն գոյականները կամ ածականները.
 361. Մեյմեկ խօսք շինել հնտեւեալ բառերը իրք ստորգեշի գործածելով.

Թունաւոր, պահապան, ապացոյց, անկարող, լուսարար. դռնապան, գերագոյն, անհրաժեշտ, անմահ, ծաղլելի, հրացայտ, Թռուցիկ, անթափանց.

ԿԹ. ԴԱՍ. — ՊԱՐՉ. ԱՆԱԿԱՆԱԼ ԵՒ ԲԱՐՁ. ԲԱՑԵՐ

372. Պարզ բայերը անոնք են, որոնք միայն արմատէ մը և վերցաւորութենէ մը բաղկացած են, ինչպէս . երգ-ել, խու-իլ, հազ-աշ:

373. Բարդ բայերը անոնք են, որոնք երկու կամ աւելի բառերէ կազմուած են, ինչպէս . կառ-ա-վարել, կարգ-ա-դրել, աշխատ-ա-կցի:

374. Բայերուն բարդութիւնը գոյականներու և ածականներու բարդութեան օրէնքին համեմատ կը կատարուի, և փոփոխման ու կորուաման կանոնները միեւնոյն կերպով կը գործադրուին:

375. Ածանցեալ կ'ըսուին այն բայերը, որոնց մէջ արմատէն և վերջաւորութենէն զատ՝ ուրիշ մասնիկներ կը մտնեն, ինչպէս . բոյ-ս-իլ, պատո-ս-ել, ներ-գործել, արտ-ա-դրել:

376. Բայերուն ածանցումները կրնան կատարուիլ նախադաս մասնիկներով, որոնց գլխաւորներն են արտ, ներելեր, զեր, հակ, շար, պար, ինչպէս . արտածել, ներցել, գերազանցել, հակազդել, տարուամել, պարուակել:

377. Տ և ոս մասնիկները բայերուն մէջ մտնելով՝ կը կազմնեն ածանցեալ բայեր, ինչպէս . պառել, պատո-ս-ել, ճանկել, ճանկ-ոս-ել:

378. Ուիլ յետադաս մասնիկով կը կազմուին կրաւորական, և ցնել յետադաս մասնիկով անցողական բայեր, որոնք ածանցեալ բայեր են:

Խեցեղէն անօթները շինելու համար՝ պէտք է որ նախ ջուրով կաւը թրուի, և մէջը աւազ խառնուի, որպէս զի եփուելու ատեն կաւը չճեղքուտուի, Այս կերպով հայոք պատրաստուելէ ետքը, անոր ձև տալու համար՝ կլոր սեղանի մը վրայ կը դնեն զայն ու կը դարձնեն: Անօթները երբ իրենց վերջնական ձեւ տառանան, փուռին մէջ կ'եփուին. յետոյ կիտուածի համար պատրաստուած բաղադրութեան մէջ կը թթխուին, և փուռին մէջ կը թրծուին: Թրծուած անօթները անթափանց կիտուածով մը ծածկուած կ'ըլլան, և դիւրաւ չեն կոտրիր:

Հ Բ Ա. Հ Ա Կ Գ Ն Ե Բ

362. Օրինակել այս հատուածը, և ստորագծել կրաւորական բայեր.
363. Այս հատուածին կրաւորական բայերը ներգործականի վերածել.
364. Անցեալ կատակալի վերածել բոլոր կրաւորական բայերը.
365. Լուծել բոլոր բայերը և ենթակաները.
366. Երկերիու ներգործական բայ գտնել հետևենալ սեռի խնդիրներուն.

Երկաթ. էջ, Թերթ, վուշ, հայս, մերենայ, կափարիչ, Թել, կկոց, կանեփ, դերձան, կեղկե, արկե, ալիւս, շաղախ, զաճ կրմինոր, ցորեն, ալիւր, Թեփի, հունտ:

ՕՐԻՆԱԿ. — Երկար ծեծել, ձուլել:

367. Մելմեկ խօսք շինել այս բառերը ենթակայ լնելով, և գտնուած երկերիու ներգործական բայերն այ կրաւորականի վերածելով.

ՕՐԻՆԱԿ. — Երկաթը մուրճով կը ծեծուի և կրակին վրայ կը ձուլուի:

368. Լուծել հետևենալ խօսքերը.

Մարդ երբ տիտուր է, ամէն բան սեւ կ'երեւայ իրեն Մենք մեր պարտը կատարենք, մնացած Աստուած Թող կարգադրէ: Զապարծինք մեր արժանիքով, որովհետև աւելի արժանաւորներ կան. Կորսուած ժամանակը ետ չի դառնար,

ՅՅՅ. Կրաւորական բայերը, որոնց ենթական՝ ուղիղ մը կատարած գործողութիւնը իր վրայ կը կրէ, հետեւեալ կերպով կը կազմուին.

ՅՅՅ. Ա. և Բ. Լծորդութեանց ել և իլ վերջաւորութիւնները ուիլի փոխելով, ինչպէս. սիրել, սիրուիլ. խօսիլ, խօսուիլ:

ՅՅՅ. Ուցանել վերջաւորող բայերուն անել վերջաւորութիւնը ուիլի փոխելով, ինչպէս. ծանուցանել, ծանուցուիլ:

ՅՅՅ. Գ. լծորդութեան մէջ ալ վերջաւորող բայերուն կատարեալին ին, և նազ վերջաւորողներուն այ ն ուիլի փոխելով, ինչպէս. կարդացի, կարդացուիլ. գողցայ, գողցուիլ:

ՅՅՅ. Ցնել վերջացող բայերուն կատարեալին ուցի վերջաւորութիւնը ուիլի փոխելով, ինչպէս. հազցուցի, հազցուիլ. փակցուցի, փակցուիլ:

ՅՅՅ. Բացառիկ են հետեւեալ բայերուն կրաւորականները. դնել, դրուիլ. ընել, ըլլուիլ. տանիլ, տարուիլ. տալ, տրուիլ:

ՅՅՅ. Կրաւորական բայերը Բ. լծորդութեան խօսիլ ին պէս կը խոնարհուին: Բացառիկ է միայն ուտուիլ բայը, որուն կատարեալը կ'ըլլայ կերուեցայ:

ԿՐԱՒՈՐԱԿԱՆ ԲԱՅ . — ՄԻՐՈՒԻԼ

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Եզ.	Ցոք.
Կը սիրուիմ	Կը սիրուինք
Կը սիրուիս	Կը սիրուիք
Կը սիրուի	Կը սիրուին

ԱՆՁԵԱԼ ԱՆՎԱՏԱՐ

Կը սիրուէի	Կը սիրուէինք
Կը սիրուէիր	Կը սիրուէիք
Կը սիրուէր	Կը սիրուէին

ԱՆՁԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Սիրուեցայ	Սիրուեցանք
Սիրուեցար	Սիրուեցաք
Սիրուեցաւ	Սիրուեցան

ԲԱՑԱՐՉՈԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի սիրուիմ	Պիտի սիրուինք
Պիտի սիրուիս	Պիտի սիրուիք
Պիտի սիրուի	Պիտի սիրուին

ԱՆԿԱՑԱՐ ԱՊԱՌՆԻ

Պիտի սիրուէի	Պիտի սիրուէինք
Պիտի սիրուէիր	Պիտի սիրուէիք
Պիտի սիրուէր	Պիտի սիրուէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզ.

Սիրուէ'

Ցոք.

Սիրուինք
Սիրուեցէք

ԱՏՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Յ

Սիրուիմ
Սիրուիս
Սիրուի

Սիրուինք
Սիրուեք
Սիրուին

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Սիրուէի
Սիրուէիր
Սիրուէր

Սիրուէինք
Սիրուէիք
Սիրուէին

Ո.ՅՈՒՐԵԸ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ե Ր Ե Խ Ո Յ Ք

Սիրուիլ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Սիրուող

ԱՆՁԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Սիրուած , սիրուեր

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Սիրուելու , սիրուելիք

Պոլիտները ասուպներուն և գիտաւորներուն պէս անհունութեան խորերէն կու գան, ուր կը պատին միւլոնաւոր թափառիկ մարմիններ : Գիտունները կ'ենթադրեն թէ պոլիտները տարրալուծուած լուսաւորներու կտորներ են, որոնք քայլայուած վիճակի մէջ իրենց ծիրը կը բոլորն վերստին : Մերթ ընդ մերթ այդ լուսաւորներէն կտորներ կը փրթին կ'իշնան երկրագունադին վրայ, ինչպէս ուրիշ մոլորակներու վրայ ալ կրնան իշնալ : Այդ պոլիտներուն պայթումէն թափած երկնաքարերը՝ մշտնշենապէս մարած գուներու աճիւններ կրնան նկատուիլ :

ՀԲ Ա. Հ Ա. Կ Ա Կ Ա Կ Ա Կ

369. Օրինակել այս հասուածի, և սովորագծել կրառուական բայերը
370. Կրառուական անեւեւոյրի վերածել այս ընթերցուածին մերգութական և կրառուական բայերը
371. Մէկ մէկ խօսք շինել նետեւեալ բառերով:

Պոլիտ, ասուպ, զիտաւոր, անհունութիւն, թափառիկ, տարրալուծուած, ծիր, մոլորակ, երկնաքար, ամբան:

- ՕՐԻՆԱԿ. — Պոլիտը հրեւէն երեւոյթ մըն է ողին մէջ,
372. Խոնարհել գրաւոր մկրտուիլ, ծնծուիլ, հոգացուիլ, մոռցուիլ բայերը
373. Բացասական կատարեալի վերածել վերի հասուածին բայերը
374. Բացասական սցորադասական անկատարի վերածել ընթերցուածին բայերը
375. Լուծել նետեւեալ խօսքերը.

Երբ մարդ իր յանցանքները մոռնայ, նորէն կը սկսի զանոնք, ժամանակը թանկագին կերպաս մըն է, ուրիշ շինուած է կեանքը. պէտք է զգուշութեամբ գործածել զայն:

386. Անցողական բայերը, որոնց ենթական գործողութիւնը ուրիշ մը ընել կու տայ, կը կազմուին ցեղել մասնիկով :

387. Ցնել մասնիկը յեզով բայը ներգործականի կը վերածէ, իսկ ներգործականը անցողականի, ինչպէս. բնանալ, բնացնել. կարդալ, կարդացնել :

388. Ցնել մասնիկը ել, նել, չի, նայ յանգուող բայերուն այս վերջաւորութեանց տեղ կը դրուի, ինչպէս. սիրել, սիրցնել. հեծնել, հեծցնել. փշիլ, փշցնել. գիտնալ, գիտցնել :

389. Իլ վերջաւորող բայերուն կատարեալին ցայն կը փոխուի ցնելի, ինչպէս. խօսեցալ, խօսեցնել. տրտմայլ, տրտմացնել: Ասոնց պէս կ'ըլլան նաև նիլ վերտրտմացնել. Այս բայերը որոնց մէջ ն գիրը արմատական է. ջացող այն բայերը արմատական է. խպնիլ, խպնեցալ, խպնեցնել. յոգնիլ, յոգնեցալ, յոգնեցնել :

390. Նիլ վերջացող բայերէն անոնք որոնց մէջ ն գիրը արմատական չէ՝ նիլ վերջաւորութիւնը կը փոխուի, ինչպէս. հատնիլ, հացնել :

391. Անցնիլ կ'ըլլայ անցընել:

392. Աշխատիլ, կարմրիլ, ցաւիլ, յարմարիլ, յուսովականիլ, նմանիլ, իրենիլ բայերը փոխանակ այս օրէնքին համեմատ ըլլալու աշխատեցնել, կարմրեցնել, ցաւեցնել, յարմարեցնել, յուսովականեցնել, նմանեցնել, իրենեցնել կ'ըլլան աշխատել, կարմրել, ցաւել, յարմարեցնել, յուսովականել, նմանեցնել, իրենեցնել :

393. Ալ վերջացող բայերուն կատարեալին ցին կը փոխուի ցնելի, ինչպէս. կարդայի, կարդացնել. մուրացի, մուրացնել :

ՀԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՆԻՐԱԿ. ՊԱՏԻՔԸ

Զաքար, որ խելօք և աշխատասէր տղայ մըն է, որ մը ուրիշ մը յանցանքին պատճառաւ սխալմամբ պատժուեցաւ վարժարանին մէջ։ Այս անիրաւ պատիժը այնքան ծանր եկաւ տղուն, որ սաստիկ յուզուեցաւ և ըստ իր ընկերներուն թէ պիտի զդշացնէր իր դաստիարակը զինքը պատճելուն համար։ Տղաքը սպառնալիք մը կարծելով այս խօսքը՝ խնդացին վրան, որովհետեւ կը ճանչնացին իրենց դաստիարակին անաչառ բնաւորութիւնը։ Ամիս մը ետքը, երբ հրապարակաւ աղոց նիշերը կարդացուեցան, Զաքար մեծ գովեստներով միշտակուեցաւ իր դաստիարակին կողմէն վարքին, բարքին ու աշխատասիրութեանը համար։ Այն ատեն Զաքարի ընկերները ամէնքն ալ հասկցան թէ ի՞նչ միջոց գտեր էր զդշացնելու իր դաստիարակը։

Հ Բ Ա Հ Ա Կ Ն Ե Բ

376. Օրինակել այս հատուածը, և ստորագծել կրաւուական բայերը,

377. Անցողական ընել հետեւեալ ներգործական բայերը. և ներգործական ընել չեղոյները.

Կրել, բանալ, զոցել, կղզել, զամել, ծամել, զողալ, սարսափել, զախալ, երերալ, Թղթատել, հաստատել, կազմել, Թռչիլ, բամել, խորշել, ծիլ, լողալ, նուազել, սորվիլ, խպնիլ, նստիլ, բաշել

378. Մէջ մէկ խօսք շինել այս բայերով։

379. Լուծել հետեւեալ խօսքերը.

Այն բարը որ ճամբուդ վրայ չէ, Թաղ չնեղացնէ զքեզ։ Դործեր կան, զոր չես կրնար ընել մինչև որ չսորվիս, զործեր ալ կան զոր չես սորվիր մինչև որ չընես Վերարկուղ պատրաստէ երբ տակաւին անձրեւները սկսած չեն։

ՀԲ. ԴԱՍ. — ԱՆՑՈՂԱԿԱՆ ՌԱՅԵՐ (Եար.)

394. Դառնալ կ'ըլլայ դարձնել, փոխանակ դառցնելի։

395. Ուտել կ'ըլլայ կերցնել, փոխանակ ուտեցնելի։

396. Ներգործակաները շատ անգամ անցողական կ'ըլլան տալ բայով, ինչպէս. գրել, գրել տալ. յուզել, յուզել տալ. նկարել, նկարել տալ։

397. Իլ վերջացող բայերը տալէն առաջ իրենց վերջի ի գերը եի կը փոխեն, ինչպէս. խօսիլ, խօսել տալ. սուզիլ, սուզել տալ։

398. Հարցնել և ցուցնել բայերը, թէկ արմատական են, սակայն ցնել վերջացող ածանցեալ բայերուն պէս կը խոնարհուին։

399. Եմ, ըզամ, զամ, կամ, ունենամ, կարեամ բայերը անցողական չունին։

ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅ . — ՄԻՐՑՆԵԼ

Սահմանական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Եզ.

Կը սիրցնեմ
Կը սիրցնես
Կը սիրցնէ

Յոք.

Կը սիրցնենք
Կը սիրցնէք
Կը սիրցնեն

Ա Ն Ց Ե Ա Լ Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Կը սիրցնէի
Կը սիրցնէիր
Կը սիրցնէր

Կը սիրցնէինք
Կը սիրցնէիք
Կը սիրցնէին

Ա Ն Ց Ե Ա Լ Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ

Սիրցուցի
Սիրցուցիր
Սիրցուց

Սիրցուցինք
Սիրցուցիք
Սիրցուցին

Բ Ա Ց Ա Ր Հ Ա Կ Ա Պ Ւ Ն Ի

Պիտի սիրցնեմ
Պիտի սիրցնես
Պիտի սիրցնէ

Պիտի սիրցնենք
Պիտի սիրցնէք
Պիտի սիրցնեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ռ Ո Ւ Ն Ի

Պիտի սիրցնէի
Պիտի սիրցնէիր
Պիտի սիրցնէր

Պիտի սիրցնէինք
Պիտի սիրցնէիք
Պիտի սիրցնէին

Հրամայական եղանակ

Եզ.

Սիրցուց

Յոք.

Սիրցնենք
Սիրցուցէք

Սուրադասական եղանակ

Ն Ե Ր Կ Ա Յ

Սիրցնեմ

Սիրցնես

Սիրցնէ

Սիրցնենք

Սիրցնէք

Սիրցնեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր

Սիրցնէի

Սիրցնէիր

Սիրցնէր

Սիրցնէինք

Սիրցնէիք

Սիրցնէին

Ո. Յուրու եղանակ

Ա Ն Ե Ր Ե Խ Ո Յ Թ Ի

Սիրցնել

Ն Ե Ր Կ Ա Յ Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Սիրցնող

Ա Ն Ց Ե Ա Լ Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Սիրցուցած , սիրցուցեր

Ա Պ Ա Ռ Ո Ւ Ն Ը Ն Դ Ո Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Սիրցնելու , սիրցնելիք

ՀԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՅՈՎՀԱՆՆԵԼԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՍՊԱՀԱՅՈՎԱՐԻ

Յովհաննէս Այվազովսքի՝ հայ նկարիչը, ծնաւ 1817ին և մեռաւ 1900ին Խրիմի մէջ : Իր եղական և հզօր տաղանդը՝ ոչ միայն զինքը բարձրացուց Ռուսիոյ արքունիքին նկարիչը ըլլալու պատույն, այլ և նշանաւոր հանդիսացուց ամբողջ Եւրոպայի մէջ : Իր ամէնէն մեծ յատկութիւնն էր լոյսին ազդեցութիւնները և փոթորկալից ծովուն տեսարանները պատկերացնել տարօրինակ ճարտարութեամբ : Բարիզի և Բեթրսպուրկի նկարչական արուեստահանդէսներուն մէջ իր ցուցադրած նկարներուն ամէնէն գեղեցիկներն են Չմերը Մեծ-Ռուսիոյ մէջ, Խրիմի ծովեզերքը, Մրրիկը Սեւ ծովուն ափունիքին վրայ, Մրրիկը Միջերկրականի մէջ, որոնք իր փառքը և հարստութիւնը կազմած են :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

380. Օրինակել այս հասուածը, և լուծել բոլոր բայերը :
381. Մեյմեկ խօսք շինել հետեւեալ քառարով.
նկարիչ, արքունիք, յատկութիւն, ազդեցութիւն, ճարտարութիւն, արուեստահանդէս, նկար, մրրիկ, փառք, հարստութիւն :
382. Մեյմեկ խօսք շինել հետեւեալ աներեւոյթները ենթակայ ընելով.
Կարդալ, խօսիլ, աղօթել, հաշուել, նկարել, ցուցադրել :
383. Մեյմեկ խօսք շինել հետեւեալ ընդունելուրին անցեալները
սեռի խնդիր ընելով.
Խորոված, կարած, կոտրած, հիւսած, զրած, վճարած, զնած :

ՀԳ. ԴԱՍ. — ՇԱՅԻՆ ԼՈՒՇՈՒՄԸ

400. Բայերը լուծելու համար պէտք է ցոյց տալ անոնց 1. Տեսակը, ըսելով թէ ներզործական ին, չեզոք 2. Տեսակը, կամ միադիմ, 3. Լծորդուրիսմը, զոյ, կրաւորական կամ միադիմ, 4. Ժամանակը, 5. Թիւը, 6. Դիմուլ և 7. Ենթական :

401. Բային աներեւոյթը կը լուծուի ցոյց տալով անոր նախադասութեան մէջ ունեցած պաշտօնը, այսինքն ըսելով թէ ենթակայ է, խնդիր կամ ստորգելի :

402. Բային ընդունելուրին աները կը լուծուին ձիւդ գոյականներու և ածականներու պէս, ցոյց տալով անոնց պաշտօնները :

Օ Ր Ի Ն Ա Կ Լ Ո Ւ Ծ Մ Ա Ն

Բամբասելը	Ներգ. բայ Ա. Լծորդ. անրեւթ. ենթ. կը վնասէ ին :
աւելի	Մակրայ՝ կը վնասէ ին :
(Երկ. լնդ.) բամբասողին	Հաս. ան. եղ. տրկ. բնթ. ինդ. կը վնասէ ին :
կը վնասէ	Զէդ. բայ Ա. Լծորդ. սահմ. ներկ. եղ. գ. դէմք :
քանի թէ	Շաղկապ:
(Անց. լնդ.) բամբասուած	Որակ. ած. անձին ին :
անձին :	Հաս. ան. եղ. տրակ. բնթ. ինդ. զօրութեամբ կը վնասէ ին :

Կը պատմեն թէ Վիլհէլմին՝ Հոլանտայի դեռատք
թագուհին, իր մանկութեան մէջ անդլիացի վարժուհի
մը ունէր, Ալպիսնի պառաւ աղջիկներէն մէկը անշուշտ,
որ չէր կրցած իր համակրութեան արժանանալ : Ուստի
առիթ կը փնտուէր միշտ փոքրիկ գժգոհութիւն մը պատ-
ճառելու անոր, սիրուն չարաձճի խաղով մը, զոր այնքան
վայելուչ կերպով գիտեն կատարել աշխոյժ մտքի տէր
կանայք : Օը մը վարժուհին պատուի իրեն Եւրոպայի
քարտէսը գծել . արքայազուն օրիորդը ահագին հա-
մեմատութիւններով նկարեց Հոլանտան՝ իր Պետութիւնը,
մինչդեռ Անդլիան փոքրիկ կէտով մը նշանակեր էր :
Կրնաք երեւակայել Անդլուհոյն միամիտ զայրոյթը :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

384. Օրինակել այս հասուածը, և նշանակել բացայացիչներն ու
բացայացեալները .
385. Մեյ մեկ խօսք շինել հետեւեալ կոչականները գործածելով.
Մայր, սիրոն աղջիկ, խնդի տղայ, աղունք կատու,
386. Խոնարհել այս հասուածին բոլոր բայերուն սահմանական ներ-
կանները .
387. Նշանակել այս հստուածին բոլոր ածականներուն տեսակները .
388. Բացատրել հետեւեալ անունները մեյ մեկ բացայացիչով.

Սողոմոն, Աթենաս, Պիդատոս, Պոսիւէ, Սոկրատ, Ղազար Փար-
պեցի, Երուաղէմ, Միքել Անձելո, Դիոգինէս, Նումա Պոմպիլիոս, Ազա-
թանզեղոս, Նիւ-Եորը, Կիւթէնալէրկ, Մոլոչս Խորենացի, Բառմէն Սիլ-
վա, Ալեքսանդրիա Ֆէռոտրունսա, Յարութիւն Արքեպիսկոպոս Վեհապետ-
եան, Բասթէոս, Մաք-Քինլի, Գրիգոր Լուսաւորիչ, Սէն-Բէթրուպուրկ, Հի-
մալայա, Նիակարա, Մասիս .

403. Կոչական կ'ըսուի այն բառը, զոր կ'ուղ-
ղենք անձի մը կամ իրի մը, ինչպէս . հայր, տղա'ս :

404. Կոչականը միշտ ուղղական հոլով կ'ըլլայ, և
վրան շեշտ կ'առնէ . հայր, իը ներեւ ինձի : Կոչականը
շեշտ չ'առներ երբ իրեն ընկերացող բառը շեշտ ունի .
սիրոն ու որդեակ, ո'վ Տէր :

405. Կոչականը, իր ածականին կամ յատկացու-
ցիչն հետ, եթէ ունի, միշտ երկու ստորակէտով կը
բաժնուի իր նախորդ ու յաջորդ բառերէն :

406. Բացայացիչ կ'ըսուին այն անունները ո-
րոնք մինակ կամ մէկքանին մէկաեղ, ուրիշ անունի մը
ով կամ ինչ ըլլալը կը բացատրեն : Բացատրուած բառն
ալ բացայացեալ կը կոչուի : Երբ ըսեմ Լուսոնն Անզիոյ
մայրաբաղավը, Լուսոնն բացայացեալ է և Անգլիոյ
մայրաքաղաքը բացայացիչ :

ՀԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅ ԿԱԶՈԽՆ

Այն օտար լեզուներուն մէջ, դորս կը սորվինք, հայ լեզուն է մեղ ամէնէն սիրելին, և ամէնէն մօտիկը մեր սրտին։ Անով կապուած մնացած ենք մեր մանկութեան անոյշ յիշատակներուն, մեր մայրենի տան, երբ հոն մեղի խօսիլ սորվեցնող սիրելի ճայները լուած են, երբ զմեզ խնամող խանդակաթ բազուկները հողը գրկած են արդէն։ Հայ լեզուն իր յստակութեամբը, ճոխութեամբը, ներդաշնակութեամբը, ճկուն և երփնազան յատկութիւններովը կը հաւասարի այսօր ամէնէն գեղեցիկ լեզուններուն, ինչպէս կը տեսնէք, տղա՛ք, ձեր թարգմանութեան դասերուն մէջ։ Օտարականները կը հիանան անոր վրայ։ Ի՞նչ մեծ ամօթ մեղի, եթէ մենք պէտք եղածին պէս չճանչնանք զայն։

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

389. Օրինակել այս հատուածը, և ստորագծել դերայները.
390. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով։
391. Հոլովել այս հատուածին բայերուն աներեւոյքները.
392. Գտնել հետեւեալ գոյականներուն բայերը, և գրել անոնց ներկայ ընդունելութիւնները.

Հանդարտութիւն, մրրիկ, անձրի, գոռում, հազ, կար, վարձք, վճարք, տպագրութիւն, ծալք, հիւսք, ձեւ, նաև,

Դ Ե Ր Բ Ա Յ

ՀԵ. ԴԱՅ. — ԴԵՐՈՍԹԵՆ ԴԵՐԸ ԵԽ ՑԵՍԱԿՆԵՐԸ

407. Դերբայը թէ՛ բայ է և թէ՛ գոյական։

408. Դերբայը չորս է։ Աներեւոյթ, տեսնել. Ներկայ ընդունելութիւն, տեսնող. Անցեալ ընդունելութիւն, տեսած, տեսեր. Ապաւնի ընդունելութիւն, տեսնելու, տեսնելիի։

409. Աներեւոյթը երբ իրբեւ գոյական գործածուի, թէ՛ յօդ կ'առնէ և թէ՛ կրնայ հոլովուիլ, ինչպէս։

Ուղի. Հայց.	Տեսնել	Տրտմիլս	Խաղալը
Սեռ. Տրակ.	Տեսնելու	Տրտմելուս	Խաղալուն
Բաց.	Տեսնելէ	Տրտմելէս	Խաղալէն
Գործ.	Տեսնելով	Տրտմելովս	Խաղալով

410. Բ. Լծորդութեան մէջ իլ, նիլ, ջիլ վերջառող աներեւոյթները հոլովման ատեն իրենց վերջի ի գիրը և ի կը փոխեն, ինչպէս. տրտմիլ, տրտմելու. հագնիլ, հագնելու, բռչիլ, բռջիլու։

411. Ներկայ ընդունելութիւնը՝ տեսնող, անցեալ ընդունելութեան Ա. ձեւը՝ տեսած, և ապաւնի ընդունելութեան Բ. ձեւը՝ տեսնելիի, կրնան նաեւ իրբեւ ածական գործածուիլ. իսկ երբ իրբեւ գոյական գործածուին, կրնան յօդ առնել և հոլովուիլ թէ՛ եղակիի և թէ՛ յոքնակիի մէջ։

Ներկայ լինդ.	Անցեալ բնդ.	Ապաւնի բնդ.	
Ուղի. Հայց.	Տեսնողը	Տեսածս	Տեսնելիքդ
Սեռ. Տրակ.	Տեսնողին	Տեսածիս	Տեսնելիքիդ
Բաց.	Տեսնողէն	Տեսածէս	Տեսնելիքէդ
Գործ.	Տեսնողով	Տեսածովս	Տեսնելիքովդ

ՀԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՊՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

Դպրոցին մէջ, մեր ընկերներուն, և անկէ դուրս, մեր բարեկամներուն հետ աղէկ ապրելու համար՝ բաւական չէ որ զգուշանանք զանոնք վիրաւորելէ . ներուզամիտ ըլլալու է նաեւ անոնց, երբ անզգուշութեամբ վիրաւորեն զմեզ : Կարելի չէ հանգիստ ապրիլ, երբ դիւրազգած ըլլանք մեր զգացմանց հակառակ ըսուած ամէն խօսքերուն : Գիտնալու է թէ ամէն չարիք վիճաբանութեամբ կը սկսի : Ամէն բանէ առաջ հարկ է նկատողութեան առնենք մեզի դէմ եղած անիրաւութեան մը նպատակը, և մանաւանդ բարութեամբ վարուինք անոնց հետ, որոնք մեզի չեն հասնիր իրենց կրթութեամբ և մտքի կարողութեամբ :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

393. Օրինակել այս հատուածք, և յետոյ անցեալ բնդունելուրեան վերածել բոլոր բայերը :
394. Այդ դերայները խոնարնել էական բային հետ դասին մէջ ցոյց տրուած կերպով :
395. Բաղադրեալ ժամանակներ կազմել և խօսքեր շինել հետեւայ բառերով .

Առօգած, ատրափած, զիտնալու, երթալու, կարգադրած, բացատրեր, լողացած, արգիլուած, կարգացեր, խօսելու :

396. Լուծել հետեւալ խօսքերը .

Մեր ամենէն ապահով բարեկամները մեր տաղանդներն են : Ամէնէն ծաղելի մարդք ան է որ ինքինքը կը գովէ, և ամենէն ձանձրալին ան որ իր վրայ կը խօսի :

ՀԶ. ԴԱՄ. — ԴԵՐԱՎԱՐԻ ԴԵՐ ԵՒ ՏԵՍԱԿԵՆՔ (Շար.) . —

ԲԱՂՅԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

412. Անցեալ ընդունելութեան Բ. ձեւը՝ տեսեր, միայն իր բայ կը գործածուի էական բային հետ, ինչպէս . տեսեր եմ, տեսեր ես, տեսեր է, և այլն :

413. Ապառնի ընդունելու թեան Ա. ձեւը՝ տեսնեցու, որ աներեւոյթին սեռականն է, թէ իրեւ բայ կը չական բային հետ, և թէ իրեւ ածական՝ գործածուի էական բային հետ, անիրաւութեան մը նպատակը, և մանաւանդ բարութեամբ վարուինք անոնց հետ, որոնք մեզի չեն հասնիր իրենց կրթութեամբ և մտքի կարողութեամբ :

414. Բաղադրեալ ժամանակներ. — Երբ դերբայ ներէն՝ անցեալ ընդունելութեան երկու ձեւերը՝ սիրած, սիրեր, և ապառնի ընդունելութեան Ա. ձեւը՝ սիրելու, էական բային հետ գործածուին, կը կազմեն բային պարզ ժամանակներէն տարբեր ժամանակներ, որոնք բաղադրեալ ժամանակ կը կոչուին, և հետեւեալներն են.

Սիրած, սիրեր, սիրելու եմ . սիրած, սիրեր, սիրելու էի . սիրած, սիրելու կ'լրամ . սիրած, սիրելու կ'լրայի . սիրած, սիրելու եղայ . սիրած, սիրելու պիտի լրամ . սիրած, սիրելու պիտի լրայի . սիրած, սիրելու եղի՛ր . սիրած, սիրելու լրամ . սիրած, սիրելու լրայի . սիրած, սիրելու լրալ :

415. Բաղադրեալ ժամանակներ կրնան կազմուիլ նաև կրաւորական, անցողական և բացասական բայերուն մէջ, ինչպէս . սիրուած եմ, մոոցուցած եմ, երգած չեմ:

ՀԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿԱՅՆԱՅԵ

Երբ կայծակը ծառի մը վրայ իյնայ, նախ վերի ոստերուն կը զարնէ, յետոյ բունին կը հասնի և կը ձեղքէ զայն: Ծառին փունջը անեղծ կը մնայ սակայն, այնպէս որ հոն թառող թռչուններն ու իրենց բոյները չեն վնասուիր բնաւ: Ծառին գագաթը ելած մարդ մը նուազ վտանգի մէջ է, կայծակի ատեն, քան թէ գետունին վրայ կեցողը: Եթէ կոճղին մօտ գտնուի, շանթը կը թողու ծառը, և մարդուն վրայ կը յարձակի: Վըտանգաւոր է նաև տան մօտերը ճահիճ մը, առուակ մը կամ որ և է ջուր մը գտնուիլը, որովհետեւ շանթը անոր հասնելու համար տունին մէջէն կրնայ անցնիլ և հրդեհել զայն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

397. Օրինակել այս հատուածը, և ստորագծել մակրայները.

398. Մեյ մեկ խօսք շինել այս հատուածին մակրայներով.

ՕՐԻՆԱԿ. — Երբ երկինք գոռայ, անպատճառ տեղ մը անձրւ կու զայ:

399. Լուծել այս հատուածին առաջին երեք նախադասութիւնները.

ՄԱԿՐԱՅ

ՀԵ. ԴԱՍ. — ՄԱԿՐԱՅԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

416. Մակրայ կ'ըսուին այն բառերը, որոնք գործողութեան մը կամ վիճակի մը տեղը, կերպը, ժամանակը, բանակուրիւնը ցոյց կու տան, ինչպէս. վերը կը պառկիմ, մինակ կը կենամ, կանուխ կ'եղեմ, ֆիչ կը բնանամ:

417. Մակրայը բայի մը, ածականի մը կամ ուրիշ մակրայի մը հետ կը գործածուի, և անոնց իմաստին վրայ բան մը կ'աւելցնէ, ինչպէս. շատ բնանալ, շատ գեղեցիկ, շատ կանուխ:

418. Մակրայները գլխաւորաբար չորս տեսակ են. Տեղական, Որակական, Ժամանակական, Քանակական:

419. Տեղակաները գործողութեան մը կատարուած տեղը ցոյց կու տան, ինչպէս. ուր, ուրկէ, յովնիսի, հոն, հոս, մօս, անդին:

420. Որակակաները՝ ցոյց կու տան գործողութեան կերպը, ինչպէս. հազի, սասիկ, բռնի, իրաւցնէ, կամաւ, կամայ ակամայ, կամաց, շուտ, գրեթէ, ստուգի, յարացար, հարեւանցի, զաղուկ, ի սպառ, յաձախ, ստկ, յանկած:

421. Ժամանակակաները գործողութեան ժամանակը ցոյց կուտան, ինչպէս. միշ, երեւմն, երեկ, մերք, մերք լնի մերք, առ այժմ, ուշ, դեռ, կանուխ, արդին, առաջ, նախ, յետոյ, յաշիտեան, նախ եւ առաջ:

422. Քանակակաները ցոյց կու տան գործողութեան չափին ու թիւը, ինչպէս. աւելի, ա՛լ, պակաս:

ՀՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅ ԳԻՒՇԵՐԸ

Մեր հիմակուան գործածած տպագրական գիրերը
թէպէտ Մեսրոպեան այբուբեն կը կոչուին, սակայն
Մեսրոպայ ձեւակերպած բուն գիրերը չեն. տամնըվեց
դարէ ի վեր հետզհետէ կատարելագործուած են անոնք
նոր ճաշակներու համաձայն: Մեսրոպեան գիրերուն
սկզբնական ձեւը երկարագիր կը կոչուի, որ մինչև թ.
դար գործածուած է գրեթէ անփառոխ: թ. դարուն մէջ
հնարուած է միջին երկարագիրը, նախորդ տառերը քիչ
մը կարճեցնելով ու կարգի գնելով: Իսկ ժ. դ. դարուն
մէջ, զանոնք ա'լ աւելի կարճեցնելով՝ կազմակերպեցին
բոլորագիրը, որ հետզհետէ բարւոքուելով՝ մեր այսօր-
ուան գիրը եղաւ: Ժ. դարուն ատենները աւելցած են
Մեսրոպայ գտած երեսուներկու ատերուն վրայ օ և փ
գիրերը, որով այսօր երեսունըութի կը համնին անոնք:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

400. Օրինակել այս հատուածը, և սառազծել մակրայները:

401. Նորին շարադրել այս հատուածը:

402. Մեմեկ խօսք շինել գործածելով հետեւեալ մակրայները:

Վեր, գոնէ, մէլլիի, հր տեղէն, կանոխելի, անօթ փորանց, ի ծնէ,
շատոնցուլնէ, անցեալները, պզտիկոց, մէկանց, ծայրէ ի ծայր, զլուխ
զլխու, մէկիկ մէկիկ, զէմ առ զէմ, հազիւ հազ, առ առաւեն, չուզելով,
զիշեր ցորեկ, մինչև որ, պարապ տեղը, բառ առ բառ, փոխն ի փոխ,
կոյրգկուրայն, ձեռքէ ձեռք, ծուռումուու:

ՀՅ. ԴԱՍ —ՄԱԿՐԱՅՆ ԳԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ (Շար.)

423. Կան նաև Հարցական, Հաստատական, Ժըխ-
տական և Տարակուսական մակրայներ, ինչպէս.

Հարցական. — Ինչո՞ւ, ե՞րբ, միրէ, արդեօֆ, եւայլն:

Հաստատական. — Այո՛, անշուշ, հարկաւ, հապա՛,
եւայլն:

Ժիսական. — Ամենեւի՞ն, ո՛չ, ո՛չ երբեք, թնա՛ւ,
մի՛, չե՛, բա՛ւ լիցի, եւայլն:

Տարակուսական. — Թերեւս, զուցէ, արդեօֆ, մի՛
զուցէ, եւայլն:

424. Կան մակրայներ ալ, որոնք մասնիկներով
կը կազմուին:

425. Մակրայներ կազմող գլխաւոր մասնիկները
հետեւեալներն են. ովին, պէս, բար, ակի, երկն, օրեն,
անց, ինչպէս. կամովին, մեծապէս, զլխառ-
րաբար, անցողակի, հայերեն, զերազանցօրէն, զիշ-
րանց:

426. Ասոնցմէ զատ՝ կան նաև գոյականէ, ածա-
կանէ, գերանունէ, բայէ զանազան ձեւերով կազմուած
մակրայներ, ինչպէս. այսօր, վաղը, հերու, խափի,
սիրով, փուրով, դիւրաւ, արտոնօֆ, ատենօֆ, ի սկզ-
բան, հինուց, ժամանակաւ, այգուն, հուսկ ուրեմն,
ուր ուրեմն, կանխաւ, խկոյն, յանկարծ, մեկն ի մեկ,
այսպէս, այդչափ:

427. Մակրայ են նաև բոլոր ածականները՝ երբ
բայի հետ գործածուին, ինչպէս. զուարք խօսիլ, բաղր
երգել. արագ բալել:

ՀՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽԵՇՈՒԴԻ ՎԱՐԴԵՐԸ

Դեկտեմբերի մէգին մէջէն
Տըրտում վարդեր կը բողբոջեն,
Նըման աչքին արցունքով թաց,
Զոր չի վառեր կեանքին նախանձ :

Արեւն անոնց բուրում չի տար,
Ոչ ալ գոյներ ոսկենը կար .
Բայց սիրտերուն ալ վըշտալից
Դալուկն անոնց չ'աղդեր թախիծ :

Եւ քանի որ մատղաշ գարուն
Նորաբողոջ հոգիներուն
Կը սահմանէ գեղն իր փայլուն ,

Տառապողին համար , ո'վ Տէր ,
Թո'վ որ վըթթին միշտ այդ վարդեր ,
Այդ Մընունդի տըժդոյն վարդեր :

ԱՌՆՈՂՏ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

403. Գոց սորվիլ և արտասանել այս քերրուածը .
404. Արձակի վերածել այս քերրուածը .
405. Ըսել քէ հետեւեալ խօսքերուն մէջ՝ առաջ , ետք , մօս , հակառակ ,
մակրայ են քէ նախարբութիւն :

Միշտ հակառակ կը խօսիս ինձի : Քեղմէ ետքը ես պիտի կարդամ .
Առաջ դուն կնք , ետք ես . Մօս եկար . իրեն մօս էի , երբ նուազեցաւ .
ինձմէ առաջ մի անցնիր :

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀՅ. ԴԱՍ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԴԵՐ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

428. Նախադրութիւնը դործողութեան մը մէկ ողարագան կը ցուցնէ :

429. Նախադրութիւնը միշտ հոլովուած բառի մը կ'ընկերանայ :

430. Նախադրութեան ընկերացող հոլովուած բառը անոր խնդիրը կ'ըլլայ :

431. Նախադրութիւնները կրնան ամէն հոլովներու ընկերանալ ուղղականէ զատ :

432. Նախադրութիւններէ ումանք նախադաս և ումանք յետադաս են :

433. Նախադաս նախադրութիւնները աշխարհաբարի մէջ քանի մը հատ են միայն :

434. Նախադաս նախադրութիւններն են . առանց որ կ'առնէ տրական հոլով , բաց ի՛ բացառական , դէպ ի՛ հայցական , զերք՝ հայցական , իր կամ իրեւն՝ հայցական , ինչպէս՝ հայցական , հակառակ՝ տրական , մինչեւ հայցական , փոխանակ՝ տրական :

435. Յետադաս նախադրութիւններն են .

Սեռական հոլովի ընկերացող առջեւ , ետեւ , վրայ , տակ , ներիւ , վերեւ , բով , դիմացը , ենդ , մէջ , մհցեն , միշեւ , մէշեն , շուրջը , բողորդիչը , ները , մօրը , առքիւ , եղանակաւ , մասին , պատճառաւ , ձեռամք , ձեռօֆ , միցցաւ :

Տրական հոլովի ընկերացող . համար , հնէ , դէմ , յափ , մօս , պէս , հակառակ , համանատ , նման , համաձայն , հանդէկ :

Հայցական հոլովի ընկերացող . ի վար , ի վեր , ի բուն :

Բացառական հոլովի ընկերացող . զատ , ի վեր , ետք ,
առաջ , վար , ներս , դուրս , վեր , հեռու , զադուկ :

Զ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԶԿՆՈՐԾԸ

Զկնո՞րս՝ մը՝ ծովեզերքը, չէկ խարակին վրայ կեցած՝ իր ուռկանը կը նետէ կանանչ ալիքներուն մէջ, զորս հիւսիսի հովը կ'ուռեցնէ: Եւ մինչդեռ ցանցը ջուրերուն խորը սուզելով իր որսը կը շրջապատէ անդունդին կոհակներուն մլջ, գիւղացին, պահիկ մը, ուռկանին ծայրը ժայռին վրայ կ'ամրապնդէ, զրպանէն կտոր մը չոր հաց կը հանէ, յետոյ դանակով մը քարին կուշտին փակած սլականջները կը փրցնէ, մէկիկ մէկիկ ուրանայ, ու ախորժակով կ'ուտէ զանոնք:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

406. Օրինակել այս հատուածը, և ստորագծել շաղկապները,
407. Նշանակել մախադրուրի մեները:
408. Մեյ մէկ խօսք շինել՝ գործածելով նետեւեալ շաղկապները:
Քանի որ, թէպէտու, ուրեմն, ըստ որում, իբր թէ, նոյն իսկ, մասնաւնդ, հապա, ուր որ, երբ, հչ ապաքէն, մինչդեռ:
409. Էսել թէ նետեւեալ խօսքերուն մէջ ոչ, երբ, ալ, հապա քառերը
մակրա՞յ են թէ շաղկապի:
- Կ'ուզերէք դուք ալ ընկերանո՞լ ինձի: Ո՛չ, — Անօթի ես: Հապա՞ — Ոչ դուն կրնաս այս զիրքը կարդաւ, ոչ ալ ես: Հապա հկ կրնայ կարդալ, — Ետա խօսեցար, ա՛լ բաւական է: — Երբ իմ գալս լսես, դուն ալ եկո՞ւր: — Ե՞րբ դպրոց պիտի երթառ: — Երբ տունէն դուրս ելաւ, ամէնքս ալ յուզուեցանք:
410. Մել մէկ խօսք շինել՝ գործածելով երբ, ոչ, ալ, հապա քառերը
իբրև մակրայ, յետոյ իբրև շաղկապ:
411. Լուծել այս ընթերցուածին վերջին չորս նախաղասութիւնները:

ՇԱՂԿԱՊ

Զ ԴԱՍ. — ԳՈՐԾԱԽԱՎԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐ

436. Շաղկապ կ'ըսուին այն բառերը, որոնք բառերն ու խօսքերն իրարու կը կապեն:

437. Գործածական շաղկապներն են.

Եւ, ու, ալ, անզամ,

Նաեւ, այլ եւ, իսկ,

Կամ, կամ թէ, կամ . . . կամ . . . ,

Թէ, երէ, թէ . . . թէ . . . ,

Թէ որ, ինչու որ, որ,

Որովհեւեւ, վասն զի, յանի որ,

Հս որում, երբ, երբոր,

Ուր որ, մանաւանդ, սակայն,

Սակայն եւ այնպէս, այսու ամենայնիւ,

Արդարեւ, ապագին,

Թէեւ, թէսէ, ոչ . . . ոչ . . . ,

Չէ թէ, ոչ միայն,

Չէ, ոչ ապագին, հապա,

Քան, յան թէ,

Ուրեմն, նոյն իսկ,

Իբր թէ, մինչ, մինչյեռ:

ԶԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՊՇԱԽՄԱՆ ԹԻ ԽՈՎՃ

Անհուն ծովուն մէջ շիթ առ շիթ
Կը կաթէր ջուր մ'ականակիս,
Երբ շառաչեց ծովն ալեստատ
Ահեղագոչ . «Ի՞նչ կ'ընես աստ .
Ես ամպրոպն եմ , շանթն ու մըրրիկ .
Անսահման եմ , ինչպէս երկինք .
Պէտք ունի՞մ քեզ , խեղճ աղբերակ ,
Մինչ փոքր ես դուն , ես՝ անյատակ»
Եւ աղբերն ալ ըստ ծովուն .
«Ես անշուք եմ , դուն ամենի .
Բայց կը բերեմ քեզ , ծով անհուն ,
Կաթիլ մը ջուր որ կը խըմուի :»

Հ Յ Ա. Հ Ա. Գ Ն Ե Բ

412. Օրինակել այս ոտանաւորը , և ցոյց տալ մակրայները և շաղ-
կապները՝ սկզբնատառերով .
413. Արձակի վերածել այս ոտանաւորը :
414. Մեյմեկ խօսքինել հետևեալ ձայնարկուրիւները գործածերով .
Վայ , աւանդ , բալ եւ , կեցցես , ժեղայ , երտնի թէ , մեղք , էն , ան , այ .
415. Լուծել հետեւեալ առածները .
- Եթէ կ'ուզես թշնամի ունենալ , փոխ դրամ տուր մէկուն Համբե-
րումիւն բարոզելլ դիւրին է , իայց գործադրիլլ դժուար . Բարեկամիդ
սուս զաղտնիք մը ըսէ , եթէ պահէ զայն , յետոյ փստահէ ծշմարիտ զաղտ-
նիքը . Դուն գործդ պահէ , որ զործդ ալ զբեզ պահէ . Գէշին ներելլ՝ ա-
զէկին վսանել է . Ան որ չէ կրցած բարեկամ մը շահիլ , արժանի չէ ապ-
րելու :

ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

ԶԱ. ԴԱՅ. — ԳԼԽԱՍԻՈՐ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆԵՐ

438. Ձայնարկուրիւն կ'ըսուի այն բառը , որ ա-
ռանց խօսքին հետ կազ ունենալու , կիրք մը՝ այսինքն
վախ , ցաւ , բաղձանք , զղջում կամ բարկութիւն կը^{յայտնէ} .

439 Գլխաւոր ձայնարկուրիւներն են .
Ո՞հ , ա՞խ ,
Վա՞խ , վայ ,
Վա՞հ , ա՞խ ,
Ափսո՞ս , աւա՞ն ,
Եղո՞ւկ , բարի՞ ,
Մե՞ղֆ , մեղայ ,
Երանի՞ թէ , իցի՞ւ թէ ,
Ո՞ւր եր թէ , ո՞վ ,
Ա՞յ , էհ ,
Կեցցե՞ս , ապրիս ,
Բարե՞ւ , ողջոյն , եւայլն :

440 Կան նաև գոյականներ , որոնք իբրև ձայ-
նարկուրիւն կընան գործածուիլ , ինչպէս . զարմանի ,
երկինի , անենի , եւայլն :

441. Ձայնարկուրիւները միշտ երկար կամ շեշտ
կ'առնեն իբրենց վրայ :

ԶԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՎԱՍՓՈՐԸ

վասփորը որ կը միացնէ մարմարան սեւ ծովուն
հետ խորունկ օձապոյս ծովն է կոստանդնուպոլսոյ
մերթ տափարակ մերթ դարբավար յատակով իր ներ-
հակ հովերէ ծեծուած ալիքները ահաղին գետի մը կը
նմանցնեն զինքը իր եղերքները լեցուն ևն եղեւիննե-
րով նոճիներով ձթենիներով և միջերկրականի զանա-
զան ծառերու անտառներով իր երեսուն զիւղերը որոնք
իրենց նաւահանգիստները կը շարեն անոր նկարագեղ
ափունքին վրայ իր ցիրուցան շնչքերը իր կապոյտ ջու-
րերը ակօսով չոգենաւերուն եռուզումը աշխարհի
ամէնէն եղական երեւոյթը կու տան իրեն :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

416. Օրինակել այս հատուածը, և զնել հարկ եղած կետադրութեան
նշանները և գիշագիրները:
417. Գրել այս հատուածը ընդարձակելով:
418. Կետադրութեան նշաններ և զիշագիրներ զնել հետեւեալ խօս-
քերուն մէջ.

Կ'ուզէի աւելի կանուխ տուն դառնալ բայց անձրկ եկաւ խօսիլը
երգելը նուազելը իր մեծ համոյքներն են իմ ամէնէն մեծ զեղերու են թիչ
ուտել լաւ բնանալ շատ բաւել բրիստո ըստ աղանիներու պէս անմիտ
և օձերու պէս խորամսնկ եղէր ով պիտի միխարի զի իմ տրամութեանս
մէջ բարեկամներդ

ԿԵՏԱԴՐՈՒԹԻՒՆ

ԶԲ. ԴԱՍ. — ԿԵՏԱԴՐՈՒԹԻՒՆ ՆԵՐԱՆԵՐ

442. Կետադրութեան նշանները հետեւեալներն են.

443. Բութ (՝), որ բառի մը վերջը կը դրուի
զայն իր ցածրոդէն զատելու համար, ինչպէս մեր խօ-
սած միցոցին ճաշի զանգակը հենցուեցաւ :

444. Ստորակէս (՝), որ, գլխաւորաբար, խօսքին
մէջ միեւնոյն պաշտօնը կատարող կրկնուած բառերը
իրարմէ կը զատէ, ինչպէս մողախինդը, հրանունկը,
ընձախուը, շիկատակը թունառոր բոյսեր են : Կը բաժնէ
նաև այն նախադասութիւնները որոնք զիրաբ կ'ամ-
բողջացնեն, ինչպէս զարտնը եկաւ, ձինները հաղեցան,
յնոնները կը սկսին զարդարուի :

445. Միջակէս (՝), որ ամբողջ խօսքի մը զլխա-
ւոր նախադասութիւնները իրարմէ կը զատէ, ինչպէս .
Ժամը երկութիւն տուն հասանի . օդը ամպամած եր . ժամ
մը վերջը անձրեւը սկսաւ :

446. Վերջակէս (՝) որ խօսքը ամբողջանալէն
ետքը կը դրուի, ինչպէս . սուխիչը շնեց, եւ շոգենաւը
ճամբար եղաւ :

447. Զալերս («»), որ առաջ բերուած խօսքի
մը սկիբորը և վերջը կը դրուի, ինչպէս . հայրս ըատ
ինձի . « Հնազանդ եղի՛ր : »

44. Փակագիմ (), որ նախագասութենէն ան-
ջատ ի օքի մը երդու կողմը կը դրուի , ինչպէս . ես կը
կարծեմ թէ մարդ (երե կ'ուզե ապրիլ) պէտք իր հաճոյիլ
առողջութեան զոհէ :

449. Անցաւեան զիծ (—) , որ կը դործածուի
խօսակցութեանց մէջ , ինչպէս . — Ո՞վ լսաւ թէ ես ա-
նիրաւուրիսն լրած եմ : — Ամէն մարդ :

450. Կախւեան կէտ (. . .) , որ կը դործածուի
բառ մը կամ խօսք մը զեղջուած ըլլալը ցոյց տալու-
համար , ինչպէս . ճպուոր երզեց , պարեց եւ յետոյ . . . :



ՑԱՆԿ ԴԱՍԵՐԱԿԻ

Յառաջաբան	Ե
ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ	9
Բառ , վանկ եւ գիր	9
Առողանութիւն	11, 13
Աւղղագրութիւն	15
Տողագործ	17
Արմատ , բարդ եւ ածանցեալ բառեր	19
Կորուսման եւ փոփոխման կանոն	21
Խօսի մասերը	23
ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅՑԱԿԱՆ	25
Անուններու տեսակները	25
Անուններու բիւր	27
Բացառիկ յունակիներ	29
Բարդ բառերու յունակին	29
Հոլովամ	31, 33, 35, 37
Հասարակ անուններու հոլովումը	38, 39, 40, 41
Յատուկ անուններու հոլովումը	43
Յատուկ անուններու հոլովումը	44, 45
Անուններին լուծումը	47
Յատկացուցիչ եւ յատկացեալ	49
Ենթակայ եւ բայ	51
Ենդիր	53
Սեռի խնդիր	55
Բնութեան խնդիր	57

ակային եւ բային համաձայնութիւնը	59
արդ գոյականներ	61
Ածանցեալ գոյականներ	63, 65
Նմանաձայն բառեր	67
Հոմանիք եւ հականիք բառեր	69
ՅՈՒ	71
Արուիչ յօդ եւ յօդով հոլովում	71, 73
Անուուս յօդ	73
ԱԾԱԿԱՆ	75
Ածականին դերը եւ տեսակները	75
Ուրակական ածական	77
Դ ածականներ	77
գեալ ածականներ	79
մ ածական	81
Ստացագուն ածական	83
Թուական ածական	85, 87
Անորուս ածական	89
Ածականին լուծումը	91
ԴԵՐԱՆՈՒՆ	93
Դերանունին դերը	93
Անձնական դերանուն	93
ԱԾԱՆԱԿԱՆ դերանուններուն հոդովումը	94, 95
Ցուցական դերանուն	97
Ստացական դերանուն	97
Ցուցական դերանուններուն հոդովումը	98
Ստացական դերանուններուն հոդովումը	98, 99
Ցարքերական դերանուն	101
Անորուս դերանուն	103
Դերանուններուն լուծումը	105
ԲԱԾ	107
Նախագասութիւն	107, 109
Ստորոգելի	111

Բայ եւ ենթակայ	• • • • •
Բային խնդիրը	• • • • •
Սեռի խնդիր	• • • • •
Բնութեան խնդիր	• • • • •
Բային փոփոխութիւնները	• • • • •
Բայերուն եղանակները	• • • • •
Բայերուն կազմութիւնը	• • • • •
Եական բայ	
Բայերուն տեսակները	• • • • •
Երեք լծորդութիւնները	• • • • •
Բայերուն վերջաւորութիւնները	• • • • •
Ա. Լծորդութիւն . — Միրել	132,
Նեղ եւ ուցանել վերջացող բայերը	1
Բ. Լծորդութիւն . Խօսիչ	136, 13
Նի եւ չի վերջացող բայերը	138
Գ. Լծորդութիւն . — Կարդալ	140, 141
Նայ վերջացող բայերը	143
Ժամանակներու կազմութիւնը	145, 147
Կանոնաւոր, զարդուղի եւ անկանոն բայեր	149
Ելիսոնի բայեր	150, 151
Ուշ վերջացող բայերը	153
Շողու	154, 155
Զրունուլ	156, 157
Պակասաւոր բայեր	159
Մրադիմ բայեր	161
Բացասական բայեր	163, 165, 167
Բացասական բայ . — Զսիրել	168, 169
Պարզ, ածանցեալ եւ բայեր	171
Կրաւուշական բայեր	173
Կրապուշական բայ . — Միրուիչ	174, 175
Անցողական բայեր	177, 179
Անցողական բայ . — Միրցել	180, 181

•	183
•	185
•	187
iերը	187, 189
•	189
•	191
ին դերը եւ տեսակները	191, 193
մթիին	195
ռուբեան դերը եւ տեսակները	195
•	197
սկան տաղկապներ	197
իթիին	199
ձայնարկուրիւններ	199
օթիին	201
ոքեան նշաններ	201, 202

2398



Sainte-Clotilde